



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

2888-2889

491.99-5  
U-61

2010

\*2002

Գ Ի Բ Գ

(ՅՈՒՆԻՏԱՆ)

ԳՐԵԼՈՒ ԱՐԴԻԵՍԸ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՎՈՐԱՐԱՆ

Բ. Զ.

Գ Ի Ր Ք

ԳՐԵԼՈՒ ԱՐՈՒԻԵՍԼ



Ա Հ Ե Կ Ա Բ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ե Ր Ա Ն

1898.

808

Գ Ի Ր Ք

ԳՐԵԼՈՒ ԱՐՈՒԻԵՍԼ

ՆՈՐՈՒՍ ՀԵՂԻՆԱԿՆԵՐՈՒՆ ՈՒՂՂԵԱԼ

ՔԱՆԻ ՄԸ ԿԱՐԵՒԻՌ ԱԿՆԵՐԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Գ. ՌԵ Ց

Հ. ԳԱԲՐԻԵԼ Վ. ՄԵՆԵՎԻՇԵԱՆ

Մատթ. ՈՒԽՏԵՆ

ՅԱԽԵԼՈՒԱԾ

Գ Ի Ր Ք Կ Ա Ր Դ Ա Լ Ո Ւ Ա Ր Ո Ւ Ե Ս Լ



Ա Հ Ե Կ Ա Բ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ե Ր Ա Ն

1898.

12456

### Քանի մի խօսք:

Նորուս հեղինակներու եւ յօդուածագիրներու համար զրուած է առաջիկայ զբայլա: Պարզ գրական յօդուածներու շաբը մըն է, որ այսօք զբուկի ծեւով ի հրապարակ կը հանենք, վասն զի համոզրած ենք թէ ոչ միայն վասարեր գիշը մը չէ, այլ շատերուն կընայ օգտակար ըլլալ: Դիզը երեւեկի հեղինակներու երկասիրութեան թարգմանութիւն մը չէ,<sup>1</sup> այլ հեղինակնելու արուեստին հետամուռ գրողի մը փորձին վրայ հաստատուած՝ զործնական ակնարկութիւններ: Գրելու արուստ մըն է, տարակոյս չկայ. բայց այս արուեստը կընայ միայն երկարամայ փորձառութեամբ սորվուիլ, ինչպէս ամուն արուեստ ժամանակի կը կարուի: Զանցինք մեր զբութեան ընթացքին մէջ ուշի ուշով պիտել եւ որոշ եղբակացութեան մը հանիլ, թէ ինչ է պատճառն որ շատ մը մտացի, կոթեալ երիտասարդներ տեսրակ մը կամ յօդուած գրելու ատեն դժուարութեանց կը հանդիպին, եւ շատերը տպագրութեան՝ նոյն իսկ սիրթական, աշխատութեան վրայ որոշ զաղափար շունենալով կը կարծեն թէ զիր զրելը միայն եւ միայն քանի մը հոգիոյ առանձնաշորհութիւնն է: Եւ սակայն՝

<sup>1</sup> Թէպէստ ունեցանք միք առջեւ Welehhի “Das Buch,” անուն զիրը (Ակնենա եւ Լայպցիգ) 1890, եւ Eugène Moutouffի “L’art d’Ecrire un livre, եւայն, (Պարսիս) 1896, բայց հազիւ կրցանք զործածել մանաւանդ վերջինն ամեննեին. 410 էջ սոոււր գիրը մը, բայց շափազաց մկրտարական: Heinrich Reiterի: Praktische Winke für Schriftsteller, (Ուգլնսբուրգ) 1895 զբոյկը միայն կրցանք օգտակարակէս զործածել

սութինը փարատել, եւ մատենագրելու նիւթական մասին նպաստամտոյց ըլլալ, նաև մեր նպատակները ։ Գրականական դարուն մէջ կ'ասպինք երանի թէ նայ զբականութան զանձանակը նորանոր լրմաներ ննտելու յորդոր ըլլայ այս մեր գրոյնը ։ Կարելին ըրենք, լաւագոյնն եւ օգտակարագոյնն ընել կը թողունք յաջողագոյներու. բայց զոնէ միհթարութիւն մը կ'ունենայ այս տողերը գրովը թէ այս փոքք՝ որշափ թերի է, նոյնչափ միրով պիտի ընդունով նասարկութենէն, բանի որ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՆ է իր տեսակին մէջ։

ՀԵՂԻՆԱԿԸ

ինչպէս գործոյս ընթացքին մէջ պիտի տեսնենք, պատճառ չունի նեղինակն այս նիւթական աշխատութիւնը անցադեմի համարելու։

Դրբուկիս ընթացքին մէջ նորուս նեղինակը բարեացակամ անսարկութիւններ պիտի գտնէ։ Նոր բան մ'ըսած ըլլալու դիտաւորութիւնը շոնեցանք, միայն իրաքանչեւք զլիսուն մէջ ջանացինք նեղինակին զբասեղանին վրայ գործնական նիստներ զնել – տպած, գրունք հազիւ թէ անգամ մը աշքէ անցնէ նեղինակը, եւ պիտի տեսնէ թէ շատ բանք զիտէք արդէն, բայց մտադրութիւն որած չէր եւ կամ կարեւոր համարած չէր, ուր ստուգիւ կարեւոր ըլլալուն համար՝ անյադինելի համարեցաւ դժուարութիւնները։ Մեր մէջը “զբականական սենեկներ” չկան դեռ – դժբախտաբար բայց մինչափ աւելի կարեւոր պիտի գտնէ նորուս նեղինակն այս մեր գրոյնը։ Նթէ յաջողինք այս գործնական ակնարկութիւններով մէկ կամ երկու նորուսներու տատա-

<sup>1</sup> Յայսնի է թէ Եւրոպա շատ քաղաքներ “Գրականական սենեկներ” անուամբ հաստատութիւններ կամ, որոնք թէ նեղինակներու եւ թէ թարգմանիչներու ձեռագիրները կը քննեն, կը սրբագրեն եւ կարեւոր դիտողութիւնները – փոքք գրամական հատուցման փոխարէն – կը ծանուցանեն նեղինակներու։ Նորուսներու համար շատ կարեւոր են այսպիսի “սենեկներ”, վասն զի անաշառ կերպով զօրի կը կտրեն թէ պէտք է տպագրել ներկայացուցուած երկասիրութիւնը թէ ոչ, բայց կ'իմացընեն այս իրենց զօրոց միան նեղինակին։ Նթէ կարեւոր երկ մը համարուի ծնուագիրը՝ կը զնուի։ Յայսնի է թէ այսպիսի “զբականական սենեկներ”, մեծապէս օգուտներ ունին նոյն իսկ օրագիրներու եւ ամսագիրներու համար, վասն զի երթեր վէպնը, նոնորավէպնը (մանրավէպնը) տպելու կողմանէ նեղութիւն կամ – սոլութիւն չեն կրեր լրագիրները։ Զեռագիրներու ընտութիւնն ալ շատ մեծ ծախքերու կապուած չէ. 20–25 տողով էջ մը 6–7 սամսու.։ Կընայ ընթերցողը գուշակել թէ ինչ մեծ դիրութիւն է այս զրականութեան զարգացման։ Ե՞րբ պիտի ուսենանք մնաք ալ գոնէ հատ մը . . . :

## ԳԻՒՔ (ԿԵՄ ՅՈՒԹՈՒԾԻ) ԳՐԵԼՈՒ ԱՐՈՒԵՍ

### ՆԵՐԱՇՈՒԹԻՒՆ

“Գիւքք գրելու ինչ դիւրին գործ կըսէ կրթեալ եւ բազմակողմանի ուսում առած գիտնականը, բաւական է գրիչը ձեռք առնուլ եւ արդէն հատորաւոր գրքեր կը յաջորդեն իւրարու: “Գիւքք գրելու ինչ դժուարին գործ կըսէ գիւքք շարադրելու արուեստին անտեղեակ գրագէտը, որ շատ անգամ անզուսպ եռանդ կը զդայ իւր գիտցածն ու շատ անգամ նաև — չգիտցածն, ուրիշներուն ներկայացընելու, եւ մանաւանդ թէ իբր անմահ յիշատակարաններ, իբր ժառանգութիւն՝ իւր երկասիրութիւններն յաջորդ սերնդեան կտակելու:

Երկուքն ալ իրաւոնք ունին: Բայց շատ անգամ “շատ գիւրին գործ կարծուածը կապուած է այնպիսի դժուարութեանց հետ, որոնք անյաղթելի են նոյն իսկ ամենակիրթ գիտնականին, եւ շատ անգամ կը տեսնենք գիտնականներ, որ զարդն են իրենց ապրած դարուն, բայց չեն հրատարակեր գործ մը, գիւքք մը, որ

արժանի ըլլայ իրենց մահուընէն ետքն ալ զի՞րինք յիշեցընել իրենց հետեւորդաց։ Եթէ ձանչնային իրենց առջեւ ելած գժուարութիւնները գոնէ թեթեւցընելու եղանակը, ստուգիւ հատորաւոր գրքեր գրելն ոչինչ պիտի համարէին։ Իսկ երկրորդ կարգի վերաբերեալ գրագէալ՝ թերեւս առաջնէն աւելի կարողութիւն ունենայ գիրք շարադրելու, բայց քանի մը նախնական կարեւոր ծանօթութիւններ չգիտնալով ձեռնթափ կ'ըլլայ գործէ մը, որուն բնական միտում ունի եւ կարողութիւն։ Յաջորդ տողերով պիտի պարզենք գժուարութիւններն, որպէս զի մեր կողմանէ նպաստած ըլլանք գիրք շարադրել ուզողներուն։

Բնական է, ուշադիր ընթերցողն այս տուղերը կարգալու ատեն կարծէ թէ նոր բաներ իմանայ, բայց ոչ. ուրիշն փորձառութիւնն է որ գրի կ'առնուի, ուստի եւ մէկուն փորձածը շատ կարելի է, որ երկրորդ մըն ալ անձին փորձով գիտած ըլլայ։ Գործնական ակնարկութեանց մէջ չմտած, կան քանի մը խորհրդածութեանց կէտեր, որոնց անուշադիր ըլլալը շատ անդամ ի զոր ժամանակ վատնել տուած է գիրք շարադրելու ձեռնարկողներէն շատերուն։

Գիրք շարադրելը կը նմանի յօդուած գրելու, իսկ յօդուած գրել, պարզապէս գպրոցական շարադրութիւն խմբագրելէն ամենեւին տարբերութիւն չընի։ Եթէ կայ տարբերութիւն մը՝ այն է, որ գիրք գրողը բնականաբար աւելի մանրամասն ծանօթութեանց կը կարօտի, աւելի

ժամանակի պէտք ունի եւ աւելի նիւթական եւ տոկուն աշխատութիւն ունի իւր առջեւ, քան առօքեայ յօդուածագիր մը, որուն պաշտօնն է օրն օրին իւր լրագրին սիւնակները լւցընել, եւ որոշեալ ժամուն ներկայացընել իւր ընթերցողաց իւր գրածը։

Եթէ տարբեր են ուրեմն կրթութեան եւ պահանջմանց աստիճանները, տարբեր են նաև յօդուածագիրները, տարբեր են եւ գիրք գրողները։ Օրագիր հրատարակող խմբագիր մը՝ վան զի միայն իւր օրական պէտքին համար կը գրէ, ծանրաբեռնեալ չէ այնպատասխանատուութեամբ, որուն տակ կծկած կը հիւծի գիտնական լրագրի յօդուածագիրը։ Այս վերջինս ունի աւելի աղատ ժամանակ, ուստի եւ աւելի առիթ՝ իւր գրածին կարեւորութեան կամ գիտնականութեան համար պահանջեալ ամէն պայմաններն ի գործ դնելու . . . :

Գիրք շարադրողներն ու յօդուածագիրները համեմատեցինք դպրոցական շարադրութիւններ խմբագրող աշակերտին, եւ ստուգիւ շատ մէծ է ասոնց մէջ գտնուած նմանութեան աղերսը։ Դպրոցական կենաց ծանօթներն՝ իսկոյն հաստատութիւն պիտի տան այս տողերուն թէ՝ աշակերտ մը, առաջին ժամէն իսկ ինքնակացութեան որոշ եւ յայտնի նշաններ կու տայ. իւր բեղմնաւոր մտաց ծնունդ՝ գաղափարները, գիտէ պատշաճ ձեւերու յարմարցընել եւ միշտ նորանոր գիտերով նոր կերպարանք տալ իւր մանկական շարադրութեան. ընդ հակառակն կայ եւ

շարադրութիւն գրող, որուն գրածը միշտ հասարակ կամ՝ սովորական բառով՝ պահակ ձեւէն անդին չ'անցնիր. վասն զի չունի բեղմնաւոր միտք, չունի գիւտ լնելու (trouvaillé) արուեստին գիտակցութիւնը: Բնականապէս խնդիր կը ծագի թէ

## Ա.

Ո՞ւ պէտք է հարեւադրել:

Առաջին տեսութեամբ թերեւս շատ աւելիրդ երեւայ այս հարցումը. բայց եթէ հրապարակ նետուած գրերն աչքէ անցընենք, եւ մանաւանդ՝ եթէ քննադատական յօդուածները կարդանք, դիւրաւ պիտի համոզուինք թէ շատ աւելի լաւ կ'ընէին ոմանք եթէ փոխանակ գրչ' բրիչ առնուին իրենց ձեռքը: Հայերէն հրատարակութիւնները շատ չեն, ստոյգ է, բայց նոյն իսկ հրատարակուած շափուն մէջ ալ կը տեսնք թէ շատերը հրատարակուած են միայն հրատարակուած ըլլալու համար, անորդէն, եւ գրողն ո՛չ թէ մատենագիր ըլլալու, այլ նոյն իսկ հրապարակ ելլելու վայրկենէն շատ հեռու համարելու էր ինք զինքը: Բայց ի զուր է խօսիլ, որչափ Խրատենք այսպիսի մատենագիր մը (նաեւ յօդուածագիր մը) որ ի զուր թուղթ չմրտէ եւ աւելի հրատարակուած գրերը կարդալով անցընէ իւր ժամանակը՝ փոխանակ ինքնին գիրք շարադրելու, օգուտ չունի, մէյ մը որ գրիչը ձեռք առած է՝ պիտի շարունակէ, եւ որչափ ալ աննպաստ մատենախօսականներ գրուած

ըլլան իւր առաջին գրքին, յօդուածին եւայլն, նկատմամբ, կը ջանայ երկրորդ մը ի հրապարակ նետել՝ առաջնոյն թերութիւններն ուղղելու խոստմամբ, բայց քննադատին խօսքերն ոչինչ համարելու գիտմամբ:

Վ'ենթադրենք սակայն թէ ամեն մարդ չի նմանիր այս վերոյիշեալ գիրք շարադրողին կամ յօդուածագրին, այլ կան նաև այնպիսիներ որ քննադատականներու վրայ մեծ արժէք կը գնեն եւ սիրով կը լսեն՝ եթէ իրենց հարցուի թէ

## Բ.

Կընա՞ չէր շրաբել:

Ահա պարզ հարցում մը, որ շատերուն զարմանք կը պատճառէ: «Այսչափ ուսում առնելէն ետքը, մայրենի լրզուին հմտութիւն ունենալէն ետքը, հարցընել թէ գիրք կրնանք շարադրել:»

Սովորաբար որո՞նք են այս զարմանքն յայտնողները. անոնք որ կ'երեւակայեն իրենց մտաց մէջ, թէ պարզապէս մատենագրելու համար ստեղծուած են, առանց միտ զնելու թէ շատ մը վարժարաններ, գիմնասիոններ, նոյն իսկ համալսարաններ յաճախողներ կան, որ իրենց ըրած ուսմանց հակառակ՝ կը մնան հասարակ մտածող, տափակ գրող: Մեծամեծ գործատները յաճախող արուեստագէտներ կան, որոնք լաւ կը գիտեն, արուեստին խելամուտ կ'ըլլան, բայց երբ ինքնակաց գործի մը սկսին, կը մնան հոյն որ էին յառաջ, այսինքն մի եւ նոյն համբակ:

Այս, արուեստներու, ձեռագործներու համար կ'ընդունին այս, բայց երբ գիրք գրելու վրայ է խոսքը՝ «կարենալ», բային նշանակութիւնը չեն հասկընար . . . : Կը նմանին այսպիսիներն այն մարդկան, որ երկայն ատեն գետը կամ ծովը գիտած ըլլալու առաւելութիւնն ունենալուն պատճառաւ, կը կարծեն թէ հոսանքին մէջ նետուին միայն եւ պիտի կարենան քաջ լողալ, եւ առանց ընկղմելու վտանգին ենթարկուելու պիտի կարենան ցամաք ելլել: Այս է պատճառն որ այսօր հրատարակուած գրքերու ցանկին մէջ հազիւթէ քանի մը հատը գտնուի, որ արժանի ըլլայ գիրք կոչուելու: Յօդուածներ ըստ բաւականի կը գտնուին, եւ սակայն եթէ վերլուծական անդամահատութեան ենթարկնք զանոնք՝ հազիւթէ կատարենալ յօդուած գտնենք հայ լրագրութեան մէջ հարիւրին 20 հատ: Ինչո՞ւ այս անպատեհութիւնը, վասն զի շատերն համոզուած չեն թէ գիրք կամ յօդուած գրելն ալ արուելու մըն է, եւ ըստ բաւականի գժուարին արուեստ մը:

Եթէ միակ լաւ գիրք գրելու համար արիներ չեն բաւեր, ինչըսենք անոնց, որ առանց բաւական պատրաստութեան, առանց արուեստին աշակերտած ըլլալու, կը ջանան հրապարակ հանել ըստ կարելոյն շատ գիրք . . . : Լրագրաց յօդուածներ կը զբկուին. բնական է խմբագրապետին փորձառութիւնը, պատասխանատութիւնը շատ անգամ՝ կը ստիպուի՝ յօդուածագրին ունեցած տեսութենէն տարբեր

տեսութիւն մ'ունենալ . . . եւ ահա խեղճ յօդուածագիրը կը զարմանայ թէ ինչո՞ւ իւր գրած «աննման» գրութիւնը չի հրատարակուիր, ուրուն հրատարակուելուն վրայ եւ ոչ փոքրիկ կասկած մը կրնար ունենալ . . . :

Գիրք գրելն այնպիսի մեծ արուեստ է, որ նոյն իսկ մեծահամբաւ գիտնականներ կը զարմանան իրաւամբ թէ ինչո՞ւ իրենց գրած հատորը շատ անգամ ընթերցողաց մեծագոյն մասին համար կը մնայ «եօթն կնքով կնքուած» գաղտնիք մը . . .

Այս խորհրդածութիւններէն եաբը շատ գիւրաւ կ'իմացուի թէ ովկ կրնայ գիրք գրել:

#### Պ.

Մատինադրէլու համար պահանջուած յառէր-նէռ-նէր:

Ոչ ոք պէտք է ձեռնարկել գիրք գրելու եթէ այս արուեստին համար պահանջուած յատկութիւնները չունի. այսիկն . . . հզօր ի՞մ՞ կրցածն ընելու.

Բ. բեղմնաւոր կտրտ, որ կարենայ իմաստներ ու գաղափարներն գիւրաւ ծնանիլ.

Դ. լըպուի քաջ ծանօթութիւն եւ հմտութիւն, որով թէ իմաստները գիւրութեամբ բացատրուին, եւ թէ ընթերցողները գիւրաւ հուկնան.

Ե. իւր ընտրած ճիւղին ծանօթութեանց առատ պահու.

Հ. մինչեւ ամենամանը կէտերը մեկնելու շափ թափանցել իւր նիւթին:

Եթէ այս ամեն կէտերն աչքի առջեւ ունենալին եւ հանդարտ մտածելին ետքը կը ռայ մէկն ըսել իւր անձին թէ “ այս, կը զգամ յիս այս ամեն յատկութիւնները, ” թող այն ատեն ձեռնարկէ գիրք շարադրելու արուեստին: Որշափ գատափետելու կէտ ունի իւր առջեւ խղճամբտ մատենագիր մը, եթէ կրկին ակնարկ նետէ այս պահանջեալ յատկութիւններու վրայ: Հաղիւ թէ երկրաչափութեան դասընթացն աւարտած՝ կը տեսնես ուսանող մը որ երկրաչափութեան վրայ գիրք կը շարադրէ . . . ուրիշ մը հաղիւ թէ բնական պատմութեան տարերքն է սորվեր, եւ աչա՛ — դասագիրք կը գրէ . . . : Գոնէ միսիթարական կէտն այն է, որ այսպիսի գասագիրքներու շատերը միայն լեզուին յատկաբանութեանց կողմանէ նիւթ կը մատակարարեն քննադատութեանց, վասն զի համեմատաբար աւելի զարդացեալ ազգերու գրելն են որ կը նարդառաւն պարզապէս, թէպէտ ձակատին վրայ կը կարդաս “ դրէց ” մեծահնչիւն բառը: Բայց հօս ալ կայ ստգտանելու կէտ մը. վերցիշեալ ԾՐ կէտին պակասութեամբը՝ խեղձ “ գրողը, աւելի ճիշդ՝ թարգմանողը, կարողութիւն չունի զանազանելու եւ տեսնելու թէ որ գիրքն աւելի արժանի է թարգմանութեան . . . բայց թողունք այս թարգմանութեան կէտը, որ շատ հեռուներ կրնայ տանիլ զմեզ, եւ գառնանք տեսնենք թէ վերցիշեալ յատկութիւններն ունեցողն իսկ հարկ է որ մատենագրելու ելլէ:

Գիրք կամ յօդուած գրելու կարողութիւն ունեցողն առջեւ կ'ելլէ երկրորդ խնդիր մըն ալ. “ Պէ՞ո՞ւ է գրել: ” Բանաստեղծը թող իւր հանձարին հետեւի, եթէ տաղանդ ունի՝ կը յաջողի, նյոյն իսկ եթէ ի սկզբան անդ դրամական հատուցում կամ անթառամ գավինիներ չգտնէ. բայց գործնական եւ գիտնական գիրք գրել ուղղին առջեւը կ'ելլէ այս խնդիրը, թէ

## Դ.

Պէ՞ո՞ւ է դրէւ. էաբեռոր համարած դիրէն սուսունիւնը է:

Ամեն մատենագիր կամ յօդուածագիր իւր գիրքը կամ յօդուածը էաբեռոր կը համարի, տարակոյս չկայ. վասն զի սովորաբար յառաջաբանին մէջ միշտ իրը առաջին պատճառ կը տրուի գրքին էաբեռորունիւնը, եւ բնական է՝ եթէ էաբեռոր չըլլար, մատենագիրն կամ յօդուածագիրը վասնելու ժամանակ չէր ունենար . . . : Եւ սակայն հեղինակին կարեւոր համարածը քննադատութեան առջեւ իրը անկարեւոր կը դատուի շատ անգամ, եւ այնպիսի թերութիւններով լի եւ անյարմար, որ հեղինակին “ կարեւոր ” գալափարին ճշդիւ ըմբոնման դէմ կասկածներ կը յառնեն:

Լաւագոյն է լուսաւորութեան համար գործնական օրինակ մը բերել: Պոլսոյ հրապարակին վրայ հայերէնէ ի գաղղիերէն բառագիրքներու բաղմութիւն մը կայ, արժանն ու սուզը, մեծն ու փաքրը, սակայն կարճ համեմատութենէ:

մը անմիջապէս ընթերցողը կը համոզուի, թէ իրարմէ կատարեալ բառագիրքներ չեն, այլ գրեթէ իրենց կատարելութիւնը՝ հրատարակութեան թուականին հետ խոտորնակ կը համեմատի. այսինքն 1859ին հրատարակուածն աւելի կատարեալ է, քան 1895ին կամ 96ին հրատարակուածը, եւ սակայն 95ի հրատարակութեան հեղինակն հարկաւ իւր երկասիրութիւնը (եթէ ոչ՝ ընդօրինակութիւնը) աւելի էարեւոր համարած է քան իւր նախորդներու գործերը:

Ուստի է ուրեմն այս անպատեհութեանց ծագումը. կամ հեղինակն ըմբռնած չէ էարեւոր գիրք մը հրատարակելու նշանակութիւնը, եւ կամ ժամանակը լաւ ընտրել չի գիտեր: Պարզենք մեր ըսածը:

Հրատարակի վրայ առատ վիստացող հայ եւ կամ գաղլ. քերականութեանց շղթան օղակով մը երկարած ատենը, հեղինակը հարկ է այս հարցումն ընէ, թէ արդեօք այս հրատարակութիւն շատ ուշ չէ . . . . երբ գրավաճառաց կրպակներու կահագրին 100ին 50 քերականութիւն գտնուի, պէտք է արդեօք նայնառեսակ 51<sup>րդ</sup> մին ալ աւելցընել . . . . եւ գեռ կը տեսնենք հեղինակներ որ կը տրտնջեն թէ հասարակութիւնը չքաջալերեց իրենց առաջին հրատարակութիւնը, ուստի եւ շարունակութենէ ձեռնթափ կ'ըլլան . . . .

Այս եթէ գրքերու համար ստոյգ է, ամենաստոյգ է յօդուածներու համար, որոնց մէջ շատ անդամ ոչ թէ նոր բան չի գտնուիր, այլ

առաջին յօդուածին գիտնականութիւնը, կատարելութիւնը կը պակսի, եւ եթէ նոր է ժամանակաւ, բայց նուազ է կարեւորութեամբ:

Բայց ի հարկէ ժամանակը վճռատու չէ գրքի մը կարեւորութեան, ուստի եւ պէտք է հարցընել թէ՝

Ե.

Ե՞րբ էեւոր հը էարեւոր է, եւ Ե՞րբ հրատարակութիւնը հարկանոր:

Գիրք մը եթէ գիտնական կամ գործնական կինաց նկատմամբ բոլորովին նոր ժանօնութեանէ եւ նոր նէ-նէր բոլվանդակէ, այն ատեն էարեւոր է, եւ հեղինակն ըստ իմիք անիրաւ կ'ըլլայ լնտհանուր գիտութեան, եթէ իւր նոր տեսութեանց մասնակից ընէ հասարակութիւնն ուշացընելով իւր գրքին հրատարակութիւնը: Նոր ըսուած ատեն չենք հասկընար, որ գիրքը պէտք է բոլորովին նոր գիւտեր պարունակէ, ոչ բաւական է որ հին հրատարակութեան մը նիւթը նոր ձեւով, նոր տեսութիւններով, նոր մեթոսով գիւրամատելի ընէ ընթերցողաց: Նոր է գիրք մը, երբ գիտնականաց համար գրուած գիտութիւն մը այնպիսի հասկընալի ձեւերու տակ կը ներկայացընէ, որ մասնագէտ չեղզողն ալ կը սորվի նոյն գիտութիւնը: Նոր է գիրք մը, երբ՝ օրինակի աղադաւ, դասատուին փորձառութեամբ հաստատուած, փորձուած մեթոս մը կը ներկայացընէ, եւ միով բանիւ՝ գիտնական եւ գործնական ծանօթութեանց ծաւալման

նոր մղում եւ ընդարձակութիւն կու տայ: Եթէ  
նոր ըսելը իմանակը միայն եւ միայն նորութիւն-  
նէր, նորագիւթ ուղիւնելի-նէր եւայլն եւայլն,  
այն ատեն հարկաւ շատ մը հրատարակուած  
գրքերը՝ հրապարակ ելած օրն իսկ դատապար-  
տելու ենք՝ լաթի գործարաններու կատսաներու  
եւ կամ մանրավաճառներու խանութներու:

Երկրորդ. կարեւոր է գիրք մը, երբ հե-  
ղինակը՝ իւր երկասիրութիւնը գրելն եւ հա-  
սուն խորհրդածութեամբ իւր գրածին կարեւո-  
րութեան վրայ համոզուելն վերջը, եւ մանաւ-  
անդ՝ — կէտ մը որ շատ գիւրաւ զանց կ'առ-  
նուի, — մասնագէտ գիտնականաց եւ հրատա-  
րակիչներու խորհուրդ հարցընելն ետքը, կա-  
րենայ ինքն իրեն ըսել թէ “ստուգիւ հասարա-  
կութիւնը, գոնէ հասարակութեան մէկ մասը,  
կը սպասէ այսպիսի գործի մը հրատարակու-  
թեան, եւ այսպիսի ձեւով գեռ հրատարակու-  
թիւն մը եղած չէ:” Արդէն գոյութիւն ունեցող  
գիրք մ'առնուլ եւ նմանատպութենէ խորչելու  
համար, քիչ շատ փոփոխելով, անկարեւոր ծա-  
նօթութիւններով ճոխացընելը հրատարա-  
կելը, կը նշանակէ ոչ թէ մարդկութեան ծա-  
ռայութիւն մատուցանել եւ գիտութեան գիւ-  
րութիւն ընծայել, այլ պարզապէս հեղինակի  
անուան ստուերին ետեւէն իյնալ հալածական,  
եւ սակայն այսպիսին՝ բանադրով (plagiat) եւայլն  
եւայլն, անունը կը ժառանգէ, փոխանակ հեղի-  
նակ՝ ճշմարիտ արժանեաց: Առ այս օրինակ  
դարձեալ հայ գասագըքերն ու բառարանները:

Բանագողը շատ անգամ կ'ունենայ երկրորդա-  
կան նպատակ մը, այսինքն շահախնդրութիւն,  
եթէ ոչ նաեւ նախորդ հեղինակին վնասելու  
շար գիտաւորութիւն . . . :

Գիրք գրել՝ պարզապէս ցցց տալու համար  
աշխարհի թէ կարողութիւն ունի հեղինակը,  
վերջին աստիճանի յիմարութիւն է, եւ կը նմանի  
այն աղքատին որ հարուստ երեւալու տենչիւ,  
կը ծախէ իւր տան կահ կարասիքն եւ ձմերուան  
փայտն, որպէս զի հագուստներով պերճանայ,  
ոչինչ փոյթ ընելով թէ տղաքը ցրտէն կը սար-  
սուան . . . : Թող տանք որ ցուցամոլ հեղինակ-  
ներն՝ երբ ըմբռնած չեն թէ ինչ կրնայ նշա-  
նակել գիրք հրատարակել մարդկութեան ծա-  
ռայելու համար, հազիւ թէ կը համարձակին  
երկրորդ անգամ կրնել իրենց յիմարութիւնը:  
Այսպիսիններու նշանն է, իրենց “երից գանդաց  
գինք, ո փանաքի գրուածքին ծախսած ժամա-  
նակէն ու գրամէն աւելի, ծախք ընել բեկանէ-  
րու, գովաբանութեանց, որոնց հեղինակը շատ  
անգամ ծածկանուն պարոն մը կ'ըլլայ, որուն  
դիմակն եթէ երեսէն վար առնուի, գովաբա-  
նուած գրքին հեղինակին գիմագծերը կ'ելլին  
յերեւան . . . :

Յաւելունք այն խոստումն ալ որ այսպի-  
սիններու գրքին վրայ միշտ գէ նշանագրերով  
տպուած կ'ըլլայ. “Եթէ հեղինակը քաջալերու-  
թիւն գտնէ, պատրաստ է բ. զ., եւայլն եւայլն  
հատորներն ալ ի լցո հանելու:” Շատ անգամ  
այսպիսիններու բառարաններու մէջ բառերն ալ

իրենց նշանակութիւնը կը կորսնցընեն եւ շատ անգամ հականիշ նշանակութիւն (antonyme, contremot) կ'առնուն, այսպէս «ըստ հոյն» այլ եւս չի նշանակել շուտով, անմիջապէս, իսկոյն, այլ 5, 10 եւն, տարի ետքը, եթէ այն 5 կամ 10 տարին ալշատ կարծ չէ...: Թաղունք որ այսպիսի ներդզուարձանան իրենց մանկական խաղերով...:

Տպուած գիրքի մը նման գիրք հրատարակելու ատեն հեղինակին պարտքն է ուրեմն իւր նախորդին վրայ զգալի առաւելութիւններ ցցց տալ, ոչ թէ ձեւին մէջ՝ (որ սովորաբար կը նշմարուի մաքուր թուղթ գործածելով տպագրութեան համար) այլ մանաւանդ յօրինուածութեան (système) եւ մեթոտին:

Այսպիսի առաւելութիւններով գրուած գիրք մը միայն կրնայ հեղինակին մահուանէն ետքն ալ ապրիլ: Հեղինակին կողմանէ վճիռ արուելէն ետքը թէ կրնայ իւր խղճմութեամբ պատրաստած գիրքը հրատարակուիլ, կը մնայ կէտ մըն ալ որ՝ գժբախտութեամբ, շատերու կողմանէ զանց կ'առնուի ի վնաս նցյն իսկ իրենց հրատարակութեան: Հարկ է իւր տեսութեանց շրջանակին մէջ առնուել նցյն նիւթին նկատմամբ հրատարակուած կամ ծանօթ ամէն տեսութիւններն, որպէս զի մահուանէ ըլլալու վտանգէն զերծ մնայ հեղինակը: Շատ կարելի է, որ նցյն նիւթին նկատմամբ շատերն իրարմէ անկախ գրեն, եւ սակայն եթէ յաջորդն իւր նախորդաց հրատարակածը չիլչէ, գժուարին կ'ըլլայ բանագոլի արատէն զերծ մնալ, թէպէտ արդեամբ

ամենեւին իւր նախորդներէն փոխառութիւններ առած չըլլայ, բայց այս կէտը չիշատակելով գոնէ կասկածի կ'ենթարկուի:

Հրատարակութենէն յառաջ կը հարկադրի ուրեմն հեղինակը մանրաքնին խուզարկութիւն ընել թէ իրմէ յառաջ գրողներն այս կամ այն կէտը՝ զօր ինքը կը կարծէ թէ առաջին անգամ նիւթ կ'ընէ իւր մտածութեան, արդեօք ուրիշներն ըրած չեն. կամ իւր իրը մէն էտ նկատած խնդիրն իւր նախորդները լուսաւորած չեն: Բնականապէս պատիւ չի բերեր հեղինակի մը, երբ իւր գիրքը հրատարակուելէն ետքը, քննադատ մը ելլէ ապացուցանէ թէ այս ինչ կէտը՝ զօր չի օշափեր հեղինակը, իրմէ յառաջ մեկնած ու պարզած են ուրիշները: Բայց ասկէ չի հետեւիր, որ գիրք մը հրատարակելու ատեն հարկ է բոլոր համանման նախորդ գըրքերը ճանչնալ. բաղձակի է, բայց ոչ պահանջնելի ամէնէն. բաւական է եթէ գոնէ գլխաւորներն աչքէ անցուի եւ նշանակուի: Եթէ ամէն նախկին հրատարակութիւններն յիշատակել ուղներ, ստուգիւ քննութենէ, իսուզարկութենէ գուրած չենք ելեկր + + :

Մինչեւ հիմայ ըսուած կէտերուն ուշադիր ըլլալէն ետքը, թող մատենագիրը (եւ կամ նցյն իսկ յօդուածագիրը) անցնի իւր գործին գլուխը եւ սկսի իւր հրատարակութիւնը: Բայց պէտք չէ մոռնալ թէ ոչ ոք կրնայ հեղինակին օգնել չի գիտեր: օգնել եթէ ինքն իւր անձին օգնել չի գիտեր: Տաղանդ կը պահանջուի այս ոմանց գիրին, եւ

ոմանց՝ գդուարին, կարծուած արուեստին համար։ Տաղանդաւոր հեղինակը եթէ առած է լաւ կրթութիւն, ունի արդէն իւր մէջ պահանջուած յատկութիւնները. կը մնայ միայն ինչունեւ։ Այս վերջին բառին վրայ կուզենք երկարել, վասն զի շատ տաղանդաւոր մտքեր կը խամրին կամ գոնէ ի ծածուկ կը գործեն, պարզապէս քաջարտութեան պակասութենէն։ Կեն Meister fällt vom Himmel “Երկնքէն վարպետ չ'ինար, կ'ըսէ գերմանացին, կամ գաղղինական առածով” apprenti n'est pas maître. Դեռ ծնած չէ, կարծենք, նկարիչ մը, որ իւր առաջին նկարով՝ նկարչութեան վարպետի վկայագիր առած ըլլայ, որչափ եւս առաւել գրելու արուեստին ձեռնարկով՝ իւր առաջին փորձերով պէտք չէ յուսահատիլ։ Ինչու վարպետ նիւնը շատ անդամ ցցց կու տայ տաղանդաւորին ընթանալու ճամբան։ բայց այս ինքնավատահութիւնը պէտք չէ շփոթել յանձնադաստան-նիւն հետ, որ պատճառ կ'ըլլայ անդգոյշ հեղինակին մնալու միշտ իւր հեղինակութեան ստորին աստիճանին վրայ։ Ինքնակրթութիւնը՝ զարգացման եւ կատարելագործութեան փափաքին հետ կապուած, շուտով կը քաշէ կը հանէ գրողն իւր համբակութենէն եւ թոփէ կու տայ իւր խորհրդոց, կը յգէ գրիչը, կը կրթէ լեզուն եւ վերջապէս մատնացցց կը նշանակէ ուղիղ ճամբան։

Աշաւասիկ մատենագրելու արուեստէն  
պահանջուած ներբն յատկութիւնները, որոնք  
աւելի կը զարգանան եթէ միտ դնէ նորուս հե-

զինակը նախ արտաքին յատկութեանց, որ շատ անգամ կը դիւրացընեն եւ կը հարթեն տպագրութեան գժուարութիւններն, որոնց պիտի դառնանք մեր յօդուածին շարունակութեան մէ :

Ներբին յատկութեանց նկատմամբ ըստածներուն վրայ ունինք աւելցընելու քանի մը էական եւ գործնական ակնարկութիւններ, որ ըստ մեծի մասին նշանաւոր հեղինակութեանց փորձառութեան վրայ հաստատուած են եւ ընթերցողն իսկ պիտի տեսնէ ակներեւ ասոնց արժէքը:

Հեղինակելու առաջին եւ դիւրացուցիչ  
միջոցն է՝

9

թարգմանութիւնը։ Անհատի մը գրական  
զարգացումը մեծ նմանութիւն ունի իւր բնա-  
կան զարգացման չետ։ Քայլ առ քայլ կը յա-  
ռաջանայ, ըստ որում “բնութիւնը ստում չի  
դիտեր։” Ուրեմն անհնարին է պահանջել գրա-  
կանութեամբ զբաղող անհատէ ի սկզբան անդ  
կատարելութիւն։ ամէն կէտի մէջ հարկ է որ  
իւր զարգացումն աստիճանաւորեալ ըլլայ։ Ուս-  
տի կը զարգանան մեր ծանօթութիւններն ու գա-  
ղափարները։ Ըլէդէլի կարծ ածին պէս՝ անձինձա-  
նօթութիւնը չէ բնականապէս մեր գաղափարաց  
ալ ըրջանին ընդարձակման պատճուր։ Նիւթա-  
կան իրաց դիտակցութեան կը հասնինք մեր  
զգայարանքներով։ Նշյնպէս մտաւոր զարգա-  
ցումը կը կատարուի արտաքին տպաւորութիւն-

ներով: Բնականապէս այս ընթացքին կը հետեւի մարդ երբ իբր կրթութեան եւ ուսմանց բաղձացող՝ կ'առնու ուրիշներէն պ'յն՝ ինչ որ գժուարաւ կրնար հնարել, իմանալ:

Եթէ ամէն արուեստի սկզբնական ծանօթութիւններն համբակը կ'առնու իւր վարպետէն, աշակերտն՝ ուսուցչէն, նոյնպէս գրական արուեստի մէջ հարկ է որ ընդունինք աշակերտութեան եւ ուսուցչութեան յարաբերութիւններ: Արդ գաղափարաց զարգացման ամենէն գլխաւոր factorն է ուրիշն մոտց ու — գրուածոց նմանութիւնը, որ կը սկսի թարգմանութեամբ:

Յօդուածագրին եւ գիրք գրող հեղինակին առաջին մտադրութեան կէտն է ուրեմն թարգմանութիւնը: Բնականապէս հոս տեղը չէ թարգմանութեան համար պահանջեալ յատկութեանց վրայ խօսիլ, վասն զի կ'ընդունինք թէ մինչեւ գիրք շարադրելու աստիճան զարգացած միտքը, գիտէ թէ ինչ են թարգմանութեան գլխաւոր պայմանները, այսինքն.

“ Տիրեւ այն լեզուին՝ որմէ թարգմանել կ'ուզուի, հոգւոյն, եւ բացատրութեանց ամենանը զանազանութեանց, ոճին եւ բացատրութեանց մեջմութեան կամ խստութեան խելամուտ ըլլալ եւայլն. եւ վերջապէս թարգմանածն այնպէս ըմբռնել, ինչպէս ըմբռնած է սկզբնապիր հեղինակը:

Ի. Քաջ Հիրուսլ նոյնպէս այն լեզուն՝ որով թարգմանել կը ձեռնարկուի:

Քաջ գիտնալ, այսինքն երկու լեզուաց զարգացման ուղղութեան այնպէս գիտակցական ծանօթութիւն ունենալ, որ նիւթական բառերու տարբերութեան մէջ գիտնալ թէ ինչ բառ, ինչ բացատրութիւն գործածելու է, որպէս զի առանց թարգմանուած լեզուին կանոնաց հակառակ գործելու, ճիշդ գաղափար արուի սկըլբնագիր հեղինակին մտաց եւ ասութեանց:

Ուրեմն ասկէ կը հետեւի թէ պարզապէս բառական կամ նվերայն թարգմանութիւն ըսուած ատեն, չի հասկցուիր իբր բնագիր գործածուած երկասիրութեան կամ գրուածքին իւրաքանչիւր բառին գիմացը՝ նիւթական բառ մը զնելով թարգմանելը, ոչ, ապա թէ ոչ այնչափ դաւիթ Անյաղթներ կ'ունենանք, որչափ թէ թարգմանիչ ունենանք:

Այսափ թարգմանութեան յատկութեանց վրայ:

Երբ հոս թարգմանութիւն կ'ըսենք, չենք իմանար լեզուէ մը նիւթապէս ուրիշ լեզուի յօդուած կամ գիրք թարգմանելը, այլ կ'իմանանք մեր գաղափարները զարգացընելու համար իբր միջոց գործածել թարգմանութիւնն ուրիշներու գրուածոց:

Չատ անգամ գործնական օրինակը՝ բազմաթիւ էջերէն աւելի կը խօսի: Ա՛ուզենք օրինակի համար, բնագիտութեան վրայ յօդուած մը գրել, մեր մոտալոր պաշարը գրի անցրնելէն ետքը, կ'առնունք նմանօրինակ նիւթի մը նկատմամբ՝ մէջէ լսուածոյն եւ հրնեալ անձի մը գրածը,

մոտագիր ընթերցմամբ կը համեմատենք մեր գրածին հետ, եւ իսկոյն կը նշանակենք այն ուշ շագրաւ կէտերը, որ դուրս էին մնացած մեր յօդուածէն կամ գլոբէն, կամ անուշադրութեամբ եւ կամ — խոստովանինք — անդիտութեամբ։ Երբ այսպիսի լաւագոյն գրուածքի մը համեմատութեան գրածը կը կատարուի, կ'առնունք երկրորդ գրուածք մը, եւ մեր նշանակած նորութեանց հետ նշնպէս կը բաղդատենք, հոս ալ թերեւս գտնենք այնպիսի կէտեր, որ պրծած են նոյն իսկ առաջին գրողին ուշադրութենէն։ Այսպէս նման նիւթերու քանի մը գրուածքներ համեմատելէն ետքը, կը ձեռնարկենք մեր գրածը նորէն խմբագրելու, հիւսելով մէջը այն ամէն կարեւոր կէտերն, որ կը պակտէինք մեր առաջին գրութեան մէջ։ Բնականապէս այսպիսի ինամքով պատրաստուած գրութիւն մը ինքնին ելած է համբակութեան աստիճանէն, եւ կը թեւակոխէ սատարութեան աստիճանին, եթէ ներեալ է գրծածել նիւթական արուեստի մը տրուած այս անունները նաեւ գրական արուեստին։

Ոմանց թերեւս տարօրինակ կարծուի այս կերպ գրական զարգացումը. բայց է մի միակ ճամբան, հաստատուած ամէն անհատի եւ ամէն ազգի կողմանէ։

Թէ այսպիսի եղանակ մը ունի իւր գժուարութիւնները — տարակուսին իսկ աւելորդ է. բայց նոյնպէս անտարակուսելի է, որ այս ճամբով կը հասնուի միայն գրական կատարելու-

թեան։ Առանց թարգմանութեան՝ առանց նմանութեան իսկոյն հեղինակ ըլլալ, անհնարին է։

Մեր նախնեաց օրինակն է խօսուն վկայ մը մեր ըսածին ծշմարտութեան։ Գրի գիւտն հազիւթէ եղած՝ Սեսրոպներ ու Սահակներ փութացած են թարգմանութեանց, եւ այնպիսի կարծժամանակի մը մէջ իրենց գրած հատորաւոր գրուածոց մէջ ինքնագիր կամ “ինքնուրոյն” գրուածք չկայ այլ եւս։<sup>1</sup> Եւ եթէ ինքնագիր գրուածոց պակասութիւն կայ, ժամանակի կարծատեւութիւնն է պատճառ։ Վասն զի եթէ գրի գիւտին տրուած ժամանակը (406—421) երկարածգէր քանի մը տարի եւս, անշուշտ կը վարժէին մեր նախնիք եւ թարգմանութիւնը կը փոխուէր ինքնուրոյնութեան։ Այս եթէ մեր նախնեաց համար ստոյգ՝ աւելի շօշափելի ապացոյց է նոր ազգ աց գրական զարգացման համար։

Առարկութիւն մը կրնայ ելլել մեր առջեւը, թէ այսպիսի թարգմանութեան ցցց տրուած ճամբան՝ կը զրկէ հայ միտքը սկզբնականութենէ (originalité) կամ միշտ օտար գրականութենէ կախում կ'ունենայ հայ գրականութիւնը։ Այդ առարկութիւնն՝ որչափ առ երեւցիմսիրաւացի ըլլալու տուաւելութիւնն ունի, սակայն եւ այնպէս անտեղի է։ Մեր ցցց տրուած ճամբան նորու հեղինակներու համար է, որոնց գրուածքն՝

<sup>1</sup> Ցարդ կը կարծուէր թէ եղնիկն գոնէ ըլլայ ինքնագիր, բայց արքերաց ցուցմունքը շատ խախտած են այս ենթադրութիւնը գտնէ ըստ մասին։

ընդունին թէ ոչ, արդէն սկզբնագիր ըլլալու առաւելութիւնը չունի՝ ինչպէս վերը ցոյց տուած ենք, թէպէտ իրենց գրուածոց վրայ՝ “գրեց” բառը տպագրուած ըլլայ: Երկրորդ. եթէ գիրք գրելն արուեստ է, որուն վրայ տարակոյս անգամ աւելորդ է, ի սկզբան անդ էափու-մ, ուրիշն նաև նիւն եւայլն; կապուած է արուեստի գաղափարին հետ, ուստի եւ այս կողմանէ նուասութիւն կամ աւելի՝ շրջացման որդեւք բառերն անտեղի են: Երրորդ. այս ձամարէն գացած են արդի մեր կրթեալ ու զարդարեալ համարած աղերը, գաղղիացին, անդղեացին, իտալացին, գերմանացին եւայլն: Եւ եթէ „Nachahmung erniedrigt einen Mann von Kopf“ անմանութիւնը՝ հանձարեղ մարդը կը նուաստացընէ”, կ’ըսէ Schiller (Don Carlos, III, X) հարկաւ գրական զարդացման համար չէ ըսած: Եթէ հին յունական, լատինական, եւայլն երկերուն նմանելու ձիգն չունենային ի սկզբան անդ մեր զարդացեալ համարած աղերն, ապահովապէս պիտի մնային իրենց զարդացման ստորին աստիճանին վրայ: Գրական պատմութիւնն ակներեւ ապացոյց է մեր ըսածին. եւ անհնարին է ապահովութեամբ հաստատել, թէ գաղղիացիք կ’ունենային իրենց Descartesներն, Corneilleներն Racineներն, եթէ ընթացած չըլլային այս մեր ցոյց տուած վերօյիշեալ ձամբէն: Գրական վերլուծմամբ (analyse littéraire) նորագոյն մատենագրաց շատերուն գրուածքները կը յայտնուին իրեւ՝ կրկնութիւն հին իմաստասիրաց

եւ հեղինակներու...: Չորրորդ. այս առարկութիւնն ունի իւր մէջ քիչ շատ ինքնաշաւան մեծամտութիւն մը, որուն գերմանացիք Selbst-überhebung ձիգ բառն ունին: Եթէ հրականանկախութիւն բաղձալի է, հարկ է որ ուրիշ նիւթերու, ուրիշ մասնագիտութեանց մէջ իրապէս անկախութիւն վայելէնք, եւ այն ժամանակ ինքնին կը փշուէն ու կը խզուէին գրական կախման բարակ կապերը: Բայց գրական անկախաւութիւն որոնել հօն՝ ուր գիտութեանց, արուեստից, ընկերական եւայլն, կապեր մատնացոյց կ’ընեն զմեղ՝ մեղմէ աւելի զարդացեալ աղդերու առաւելութեանց, անտեղի է: Հինգերորդ. գրական անկախութիւն կը պահանջուի՝ աղդին գրական զարդացման նպաստող գրագէտներէ, որոնք՝ ինական է, այս գրական արուեստին նախագիտելիքներն ուսած եւ՝ այսպէս ըսենք, աշակերտութեան շրջանն անցուցած են. իսկ մեր տուած ակնարկները՝ չմոռնանք՝ նորուս հեղինակներու համար է, ըստ որում այս արուեստին նիւթական մասին կը ներկայացընենք դիւրութիւններ, որոնցմոլ միայն կարելի է համնիլ գրական անկախութեան:

Երկրորդ գիւրացուցիչ միջոցն է՝

ի:

գիրք իսրայելու արաւետուն ունեալու ըլլալ:  
Ընդարձակօրէն մեկնած ենք այս արուեստին գաղղնիքը յարմար առթիւ: Բայց հեղինակի մը համար կը մնայ ամենամեծ դժուարութիւնը թէ համար կը

ինչպէս պիտի ընտրէ իրեն յարմար գրքերն ;  
որպէս զի մտաւոր պաշար համբարած ատեն  
ժամավաճառ ըլլայ : Ուստի ամէն ջան ու ձիգ  
պիտի թափէ հեղինակը գրեանց լաւ ընտրու-  
թիւն մ'ընելու :<sup>1</sup>

“ Լաւ ընտրութիւն , ըսած ատեն կը հաս-  
կընանք ի մասնաւորի այն գրքերն , որ օգնական  
կ'ըլլան նորուս հեղինակին լեզուին կանոնաւ-  
որութեան , ոճին յստակութեան , եւ ասու-  
թեանց ծշդիւ բացատրելուն : Բայց ամէն բանէ  
աւելի պէտք է կարդալ գիրք շարադրել ուզողն  
այնպիսի գրքեր , որ հեղինակին քննադատելու  
զօրութիւնը կը զօրացընեն : Ամենայն հանդար-  
տութեամբ խղճի կրնանք ըսել թէ մեր գիրք  
շարադրողներէն շատերն ամեննւին կարեւորու-  
թիւն չեն տար քննադատութեան , որ հեղինա-  
կին ամենամեծ յատկութիւններէն մէկը պիտի  
ըլլայ : Ամէն գրուածք յախուռն կարդալ , եւ  
ամէն կարդացածին հաւատալ , կամ առանց  
բաւական պատճառի ընդունիլ , նշյն իսկ հեղի-  
նակութեան մըն ալ պարզ իշխան+է (compilation)  
աւելի յարգ չի տար :

Պիտի կարդացուին մանաւանդ այն հեղի-  
նակները , որոնց անունն եւ — գրածը տարինեւ-  
րու ընթացքին մէջ , թէեւ քիչ շատ նսեմացած  
ըլլան , բայց եթէ նոյն ժամանակի հոգւով գա-  
տուին , բարձր ի գլուխ կը պարծին իրենց ժա-

<sup>1</sup> Տես “Հ. Ամսօրեայ , ուսումնաթերթ , 1896 , Յու-  
նուար , էջ 8—12 : — Նոյն յօդուածն իբր յաւելուած կը  
կցնաք գրքուկիս ետեւը :

մանակակցաց գրուածոց մէջ : Հայ հեղինակ մը  
չունի , դժբախտաբար , ամէն նիւթի մէջ՝ եւ  
ըստ ամենայն մասանց , կանոնաւոր գրուած հե-  
ղինակութիւններ , որոնց ընթերցումը տայ իրեն  
այն ամէն առաւելութիւններն , զորոնք վերը  
մատնացոյց ըրինք : Բայց քանի որ վերջնական  
ձեւեր առած չէ արդի լեզուն , հին մատնա-  
գրաց ընթերցումը պիտի լեցընէ այս կողմանէ  
ալ թերին ու պակասը :

Ընթերցանութիւնը զանց առնուլ միայն  
այն պատճառաւ՝ թէ արդի լեզուաւ չունինք  
իրական հեղինակութիւններ , պատմական , փիլի-  
սոփայական , մանկավարժական , եւայն , միշտ  
անջատագովելի կը մնայ . վասն զի հին լեզուաւ  
(այսինքն գրաբարով) գրուածներու մէջ ըստ  
բաւականի գոհացուցիչ պաշար կը գտնենք ,  
մանաւանդ երբ նկատողութեան առնունք թէ  
գրաբար լեզուաւ թարգմանութիւններու առա-  
տութիւն կայ , արդէն տպագրուած : Եւ եթէ  
այս կէտն անդոհացուցիչ համարի նորուս հե-  
ղինակը , ասով ընթերցանութեան պարտաւորու-  
թենէն չ'ավատիր , քանի որ ազգային լեզուաւ  
գրուածներու պակասութիւնը կը լեցուի որո՞՛  
լեզուաւ գրուածներով :

### Է.

Հեղինակներու համար երբորդ ունացուցիւ ԴՆՅՆ է  
քոնէ մէկ օդար իւնու լու գիրնու :

Զառարկուի թէ թարգմանութեան գլխուն  
մէջ արդէն այս նկատմամբ կարեւորն ըսուած

է. վասն զի զատ է թարգմանութիւն եւ զատ է օտար լեզուաւ գրուածք մ'ուշադրութեամբ կարդալը։ Եթէ վաղանցուկ լուսոյ մը պէս պիտի երեւայ հեղինակը գրաւոր ասպարէզին վրայ; յօդուած մը կամ առ առաւելն քանի մը յօդուածներ նետելով հրապարակ, կամ միակ գիրք մը հեղինակելով, կարելի է առանց օտար լեզուի մը գիտութեան յաջողիլ. բայց երբ հեղինակը՝ հեղինակի Մուսան ստէպ պիտի փայտ փայէ եւ խօսեցընել տայ, հարկ է անհրաժեշտ օտար լեզուաւ ընթերցումը։ Համոզուած ենք թէ «չեր ինչ նոր ընդ արեգակամբ», եւ գիրք գրելը՝ պարզապէս ուրիշն խորհրդական նոր ձեւ տալ է, վասն զի իրապէս գրական նոր գիւտ անհնարին է, ինչպէս երկրաչափական պարզ ձեւեր հնարել — նո՞ր կ'ենթադրուի — անհնարին է, այլ մեր ամէն ըսածն է այն՝ ինչ որ հներն ըսած կամ մտածած են, եւ նորն է միայն ըսելու ձեւը, արտաքին զգեստը, գաղափարաց շարքը, ցուցմանց ուղղութիւնը եւայլն, որ հեղինակին ճարտար ձեռքին մէջ իրը բոլորովին նոր կ'երեւան, եւ այս է պատճառն որ նոր հեղինակներն ընդհանրապէս կը կրկնեն իրենցմէ թերեւս 20, 50, 100 եւայլն տարի յառաջ ուրիշներուն ըսածը։ Միայն նորութիւն մը եթէ կայ՝ այն ալ գրելու կերպին մէջն է։ Օրինակ մը միայն։ Հայերէն կամ գաղղիերէն լեզուաց քերականութիւններ առատ ունինք. բայց ասոնց մէջ պիտի գտնէք Ք էւ Ն այն կանոնը, այսինքն «բան - սեռ + բանէ» «հարդ - սեռ».

Հարդոց, այս պարզ օրինակին վրայ մնանք. մէկը՝ փոխանակ «բան» բառն ընտրելու, կ'ընտրէ «բան», երկրորդը՝ «բան», երրորդն «անդ» եւայլն, բայց նոր բառ մը ըսուած չէ. մի եւ նոյն կանոնը կը մեկնուի, զարտուղութիւնն է միայն, այսինքն հեղինակին անհատականութիւնը կացուցանողը, որ «բան» բառն աւելի յարմար օրինակ կը նկատէ, եւ կը սկսի գիւրուսոյց կամ — գժուարուսոյց (այսինքն՝ Խրթին) մեկնութիւններով ըմբռնել տալ աշակերտին, թէ կարգ մը բառերու ծայրն է աւելցընելով կը կազմուի սեղականութեան գաղափարը։ Յաջորդ քերական մը սեղականութեան բառին փոխան՝ կ'ընտրէ անիմաստ սեղական ձշդիւ թարգմանելով genitivus, génitif, կամ, յն. շենչի բառը։ Բայց նոր բառ մը չէ ըսածը. . . : «Նորագոյն մեթոս մը կը հնարուի, փոխանակ հողովերու մեքենական շարքին, — ուղղական, սեռական, տրական եւ այլն, — որմէ ապահով ենք եւ համոզուած՝ թէ ընթերցողը — աշակերտը ոչինչ կը հասկընայ, եթէ չփութայ ուսուցին օրինակներով հաստատելու սեղական գաղափարը, որ շատ անգամ կը կատարուի անգիտակցաբար՝ քերականական հրահանգներու կամ շարադրութեանց միջոցաւ։ Կոր մեթոսին համեմատ գործնականապէս կը սորվեցուի աշակերտին «բան - էն» իմաստը, բայց էւութիւնը չփոխուեցաւ. ինդրոյն միայն արտաքին ձեւերը՝ մեկնութիւնը, եղանակը, ուսուցանելու կերպն է փոխուղը։ Այս պարզ օրինակը կրնայ մերձեցուիլ որեւիցէ նիւթի

մը, ամենուն մէջն ալ կայ անփոփոխելի մաս մը՝  
որ միշտ նոյն կը մնայ ամեն դրբի մէջ եւ ամեն  
հեղինակի համար, եւ կայ փոփոխելի մաս մը,  
որ կախում ունի դրողն ճարդարութենէն, ճարդա-  
թենէն, ճարդաճառաւթենէն, եւայլն:

Ըստածներէն յայտնի է թէ գրական  
ճարտարութիւն, հմտութիւն, մարդաճանաչու-  
թիւն եւայլն, ունենալու համար կարդալու է  
ուրիշն գրութիւններն, համազգի եւ մանաւանդ  
օտարազգի հեղինակաց գործերը, անոնց փոր-  
ձառութեան մասնակից ըլլալու համար: Հասա-  
րակաց ճամբան ապահով է միշտ. ուրեմն հա-  
մեմատէ թող նորուս հեղինակը մեր ըսածը՝  
զարդացեալ աղդաց գրականութեան հետ եւ  
պիտի տեսնէ թէ ամեն երեւելի հեղինակ առ  
նուազն մէկ կամ երկու օտար լեզու գիտէ,  
որով ձեռքն ամենագլխաւոր միջոցներէն մէկն  
ունի այլոց խորհուրդներու մասնակից ըլլալու,  
եւ զանոնք կերպով մը իւրացընելու: Ըսած են  
ժամանակին թէ բազրատոնի մը պիտի չկարե-  
նար գրել իւր “Հայկը, եթէ մեզուածան աշ-  
խատութեամբ նոր ճարակ չհայթայթէր իւր  
բանաստեղծական աւելնին, կարդալով չոմե-  
րոսն, եւ մանաւանդ՝ ինչպէս փոքրիկ համեմա-  
տութիւն մը ցցց կու տայ, անմահ Տասսցի” Եւ-  
րուսաղէմ ազատեալու: Տասսոն ալ կարդացած  
է չոմերոսը, իսկ չոմերոն... Քրիստոսէ յառաջ  
950—900ին ծնած՝ (ըստ Հերոդոտոսի վկայու-  
թեան) վիպական բանաստեղծութիւնը ճարտա-  
րագործ արուեստի մը վերածեց, բայց մտադրու-

թեան արժանի է՝ ըստ Դմ. Էրվին Ռէքսի խօս-  
քերուն.<sup>1</sup> “Հոմերոս արդէն աւանդեալ դտաւ  
վիպասանութեան արտաքին ձեւերն եւ չափա-  
կան օրէնքները”<sup>2</sup> Բայց հարկաւ ունեցաւ ար-  
դիւնք մը Հոմերոս, որով՝ “Հնութեան Ա.  
Գիրը, կոչուելու արժանացաւ. եւ արդիւնքն  
էր՝ մտաց ճարտարութեամբն ամբողջացուց  
դտածը եւ արտաքին ու ներքին կատարեալ ձեւ-  
աւորութեամբ վիպական բանաստեղծութեան  
ու զղութիւն տուաւ, եւ միշտ — ցարդ եւ ա-  
պահով ենք այսուհետեւ ալ — մարմնացեալ  
պիտի մնայ վիպասանութիւնը Հոմերոսի անձին  
վրայ, վիպասան մը Հոմերոսով պիտի սկսի եւ  
Հոմերոսով պիտի վերջացընէ իւր գրածը: — —  
Ուրեմն մտադիր ընթերցանութիւն անհրաժեշտ  
էական պայմանն է հեղինակութեան, իսկ մտա-  
դիր ընթերցանութեան համար՝ քանի որ աղ-  
դային Հոմերոսներ կը պակսին, օտար լեզուներու  
ուսումը՝ նոյնպէս անհրաժեշտ: Այիշատակ կը  
թողունք Լաֆոնտէններն, Ռակինոսներն, վասն  
զի միակ օրինակ մը բաւական է հաստատելու  
այն՝ որուն վրայ կրնայ թերեւս հատորներով  
գրուիլ եւ նիւթը չի սպառիր:

Այսպիսի զէնքերով զնուած՝ հեղինակը  
գրիչը ձեռք առած կը սկսի իւր գրասեղանին  
փարիլ եւ անհամբեր՝ կը պատրաստուի սկսելու

<sup>1</sup> Abriss der Geschichte der antiken Litteratur von Dr. Erwin Rex, 44. Auflage, Berlin.

<sup>2</sup> „Homer fand die äusseren Formen des Epos und die metrischen Gesetze bereits überliefert vor.“ Անդ, էջ 52.

իւր գրելքը: Բայց քանի մը վայրկեան ալ շնորհէ իւր բարեկամ խորհրդատուին, որ կը բաղձայ, անոր անութեներէն բոնած ամբառնալ զինքը պյն ամէն խոչընդոտներու մէջէն, որոնց՝ իւր գրելու ընթացքին մէջ կամայ ակամայ կրնայ հանդիպիլ: Եթէ կան հեղինակին համար գիւրացուցիչ միջոցներ, կան ի հակառակէն քանի մը պատուերներ ալ, զօրնկ համառօտիւ պիտի յիշենք, վասն զի ոչ թէ հեղինակին միայն, այլ ամէն գրողին համար կ'արժեն:

## Թ.

Գլուխան պատուելու:

Ամէնէն յառաջ պէտք է նորուս Հեղինակը յափուած հորժել զգուշանալ: Յափուած հորժել կը նշանակէ գրչին ազատ ասպարեզ թողուլ, առանց որոշ ծրագրի՝ ընդհանուր բնաբան մ'ընտրելով գրելու սկսիլ: Կերուի մէզի եթէ գիրքը նմանցնենք տան մը շնութեան, վասն զի երկուքին մէջ գտնուած աղերսը շատ մէծ է: Տուն մը շնինելու խորհուրդը կ'ունեցուի նախ, — նորնպէս գիրք շարագրելու կամ յօդուած գրելու: Ճարտարապետի կը դիմէ տնաշէնը, — իւր անձին ճարտարութեան կ'ապաւինի հեղինակը: Տան ծրագիրը կը շնուի, — նոյնը կ'ընէ եւ կամ պէտք է ընել հեղինակը: Ընդհանուր ծրագրէն զատ՝ ճարտարապետը կը պատրաստէ տան ամէն մէկ մասին ընդարձակ ուրուագիծը, մանրամասնեալ հաշիւներով ու չափերով, — նոյնը կը հարկադրի ընել գիրք շարագրողը: Ոչ թէ միայն

ընդհանուր ծրագրով՝ կամ գրքի գլխաւոր բաժանումներով պէտք չէ գոհ ըլլալ, այլ իւրաքանչիւր ստորաբաժանումներն որոշել, ստորաբաժանումները զատել հատուածներու, հատուածները՝ գլուխներու, գլուխները՝ կէտերու, եւ վերջններն՝ անէրու: Տուն ըսելով կիմանանք հոս երկու երեք աղերսակից պարրերութեանց հաւաքածոյն: Ատաղձ ու քար կը պատրաստուի, — նոյնը կ'ընէ տարիներ յառաջ՝ գիրք շարագրել ուղղողը:

Այսպէս լաւ պատրաստուած ծրագրի մը կմախքն երբ ունենայ իւր առջեւը հեղինակը, ալ այնուհետեւ կը մնայ գործի սկսիլ, ապահով ըլլալով որ իւր ծրագրին ընդարձակութեան պահանջուած ժամանակէն ետքը՝ կը տեսնէ իւր առջեւ իւր մուաւոր շէնքին կամաց կամաց բարձրանալը, եւ օր մը կը յանձնէ զայն հասարակութեան գործածութեան, այսինքն հրապարակ կը հանէ իւր գիրքը, և գոհութիւն իւր սրտին, եւ ի վայելս ընթերցողներու:

Իւրաքանչիւր բաժանման, ստորաբաժանման, գլուխներու եւ այլն, առջեւ բնաբանով կամ քանի մը շատ համառօտ՝ բայց ըստ կարեւոյն ճիշդ եւ իմաստ պարունակող բառերով, պէտք է գրել նոյն բաժնին կամ գլխուն բովանդակելու նիւթը: Բայց գիւրութեան համար հարկ է՝ կամ աւելի զիւրին կ'ըլլայ, եթէ ամէն բաժանման համար առանձինն էջ մը յատկացուի, եւ առ այս շատ յարմար է լայն եւ երկայն էջ մը առնուլ: Կմախքն այսպէս քիչ շատ լե-

ցընելէն ետքը մատգիր քննելու է թէ իւրաքանչչիր տները, կէտերը, յարմար գլուխներու տակ դասաւորուած են թէ ոչ: Եթէ գլուխներն այսպէս կ'ամբողջացուին, նշն քննութիւնը կատարելու է հատուածներու, ստորաբաժանումներու, բաժանումներու եւայլն, նկատմամբ: Մինչեւ որ հեղինակը կատարելապէս համոզուի թէ ամէն մէկ գլուխն իւր պատկանած տեղը զետեղուած է, այս քննութիւնը յառաջ կը տարուի. երբ հեղինակն ապահով է իւր դատողութեան վրայ, թէ ալ փոփոխելի կէտ չկայ, այնուհետեւ իւր մտաւոր աչաց առջեւ կ'ունենայ իւր երկասիրութիւնը:

Այսպէս լաւ խնամուած ու պատրաստուած կմակիք մը ունենալէն ետքը, կրնայ ըսուիլ թէ զրբին ամենագժուարին մասն արդէն պատրաստուած է, կը մնայ միայն ընդհանուր կէտերը մասնաւորել, ընդլայնել, եթէ ապացուցանելի կէտ կայ՝ ապացուցանել, վկայութիւններով հատատել եւայլն:

### Ճ.

Գործնական ախտիսունեներ:

Հեղինակը ըստ թէ միայն ընդհանուր գիտելիքներն կ'ըսնք, եւ գլխակարգութեան գժուարութեան մէջ գործնական ակնարկութիւններով իրեն օգնութեան չենք հասնիր: Գիրքը գլուխներու բաժնելու ատեն հարկ է աչքին առջեւ ունենալ հետեւեալները:

Նախ. հարկ է որ թէ գլխաւոր բաժանումներն եւ թէ մասնական կէտերն ա. ֆուջ մը կազմեն: Եթէ ամբողջութիւն չպահուի, հեղինակը պէտք է գիտնալ թէ կանխաւ իսկ պիտի կորնցընէ գիրքն իւր արժէքը:

Երկրորդ. ամբողջին ընթացքն այնպէս պիտի կարգադրուի որ գաղափարներն ինքնին իրարմէ բխեն, շարժուածն, աշխարհէն, եւ ամբողջութեան մաստիճանաւորութիւնները կազմեն: Եթէ 10 էջ յառաջ ըսուածը հրնառէ, եւ կամ իրը ծանօթ կէտ ենթագրուածը՝ յաջորդ գլուխներու մէջ մէկնութեան կարօտ նկատուի, կարեւորները թող տալով անկարեւորներու մէջ թափառի հեղինակը, վրիպած է ապահովապէս գիրքն իւր նպատակէն:

Երրորդ. ինչպէս ամբողջ գլքին նպատակն պիտի ըլլայ՝ որոշ ծանօթութեան մը առաջնորդել ընթերցողը, նշնպէս իւրաքանչեւր հատուածի, գլսու՝ նպատակը պէտք է ըլլալ որոշ եղբակացութիւններ, այնպէս որ նշն գլուխը կարգալէն ետքը՝ հեղինակը կարենայ ըսել թէ այս կ'ուղեմ՝ ապացուցանել, եւ — յաջողած եմ ըստ կարի:

Չորրորդ. նախընթաց կէտին համար մեր ըսածէն կը հետեւի թէ հատուածները, գլուխներն եւ այլն, այնպէս որոշ գաղափարներով, սահմաններով իրարմէ պիտի տարբերին, որ իրապէս զանազանութիւն գտնուի իրենց մէջ, ապա թէ ոչ համազգի նիւթ մը համազգի գլուխներու բաժնելով այս գլուխները կը շատնան, գիրքը

կ'ընդարձակի, բայց հեղինակելու արուեստին մէջ կը թերանայ հեղինակը եւ երկը կը կորսընցընէ իւր գիտնական արժէքը:

Հինգերորդ. Դէռ-լանու շր ու շամաստ ոճէ, սակայն առանց ճամարտակութեանց եւ երկայնաբանութեանց մէջ գլորելու, որ կը նուազեցընէ թէ գրքին յարդը, եւ թէ դժուարաւ ընթերցող կը գտնէ:

Ընթերցող է դունէլ: Զարմանալ պէտք չէ, վասն զի փոշիներու տակ մաշեցընելու համար գիրք շարադրող հեղինակ հաղին թէ գտնուի: Այս “ընթերցողս” միշտ աչքին առջեւ ունենալու է հեղինակ մը. հոգեկան հաջորդակցութեան կապերով միշտ կապուած պիտի ըլլան հեղինակն եւ իւր ընթերցողն՝ առ որ կ'ուզըրւի գիրքն կամ օր եւ իցե գրուածք: Մանուկի մը համար ելլել կնճռու, գժուարիմաց, ցանցառ գործածուած բառերով գիրք գրել, ըսել է մանուկին մտաց փոխանակ զարդացում տա-

<sup>1</sup> Ա՞նդ - Դար, լրագիրն յառաջ կը բերէ Պետերոսուրդի Փէկլէտոնիստաներուն մէկուն դրածը, որ մաստրութեան արժանի է, (ա. Ն. Գ. 1896 թիւ 218). “Իսկապէս ամէն բանի մասին պէտք է խօսել թեթև լեզուով, որպէս զի հասկանան: Ծանրն (իրթին) լեզուն պէտք է կախել նկեղեցու մէջ զանդակից, որպէս զի նա զանդաշարէր մէջ տօներին, իսկ այն ամէնքը, որոնք այս կամ այն կերպ հազրողակցում են կենդանի մարդու ուղեղի հետ, պէտք է թեթև, շարժուն, զիւրահասկանալի լեզու ունենան: Որ քան գեղեցիկ ճշմարտութիւններ են մեացել արիթւների մէջ, մի միայն այն բանի շնորհիւ, որ պարուն գիտնականները իրենց համար նուասասցուցիւ բան են համարել հասկանալի լեզուով խօսելի: Այժմ զինականներն ել են աշխատում հասկանալի անել: Կրանք կարծես թէ սկսել են հասկանալ, որ գիտութիւնը զի հարերութիւն չէ իրենց մայն հասկանալի Ասառծուն, այլ ամէնքի համար կարեւը եւ անհրաժեշտ հասարական գործ է,

լու, խաթարել ու խանգարել անոր մտաւոր գործունէութիւնն եւ — վնասակար ըլլալ մանկան զարդացման: Ընդհակառակին գիտնականաց ուղղեալ գիրք մը՝ մանկական բացատրութիւններով, ուամկական ձեւերով եւն, ներկայացընել, կը խրտչեցընէ գիտնականներն, որոնք գիրքն ուժգին խփելով մէկ կողմ նետած ատեն, կը ջնջեն իրենց մտաց մէջէն նոյն գրոց հեղինակին կարողութեան վրայ ունեցած համոզման փոքրիկ նշցլն ալ, եւ բնական է ի վեաս միշտ — հեղինակին:

Կրնայինք այս նիւթիս նկատմամբ գեռ շատ բան ըսել, բայց զանց կ'առնունք, վստահ ըլլալով թէ գիրք շարադրող հեղինակը փոքրի շատէ համոզուած է, թէ իւր գիրքն կը գրէ իւր նմանեաց՝ մարդու համար, ուստի եւ անոնց օգտակար ըլլալու գիտաւորութիւնը պիտի արգելէ զինքը՝ ընթերցողաց նկատմամբ վշտացուցիչ, անքաղքավար լեզու գործածելէ. վասն զի եթէ միշտ ստոյդ կը միայ “le style est l'homme même” բիւֆոնեան առածը, աւելի ապահովապէս կրնանք ըսել թէ “գիրք մը՝ գրողին զիտութեան, ուստան, եւ բնիւննեան հայելին է:

Վեցերորդ. Քրածին այն հասը՝ “Ո յանդրէն ներ կտու ունէ, աւան անցնել ունէ ու ժամ՝ նոյն իսկ ըստ պարագայից, ունէ ու օր երաւ, յառաջ քան յաջորդ մասը գրելը:

Շատ ծանօթ է բուալըի տուած այն հակիրճ խրատը՝ որ շատ մը հեղինակներու գրասեղանին վրայ մեծ տառերով գրուելու արժանի է.

“Աճապարէ բայց հանդարտ, եւ մի բնաւ վհասակիր, քուն անդամ սեղանիի վայ գտու երկերն նորէն դիր, Զայն ողարփէ անդադար, անցուր կրկին արդըլէ, Շատըլէ անդամաւելցուր, յաճախագոյնը չնշէ!”,<sup>1</sup>

Արագօրէն դրածին վրայ ամենեւին սրբագրութիւն ընել, այնպիսի կատարելութիւն է, որ շատ քիչերուն տրուած է: Նա մանաւանդ արդի ժամանակ ծանօթ է թէ շատերն աղադրութեանք (sténographie) կը գրեն իրենց յօդուածներն ու նաեւ ոմանք՝ իրենց գրքերը: Արգ ի՞նչ պէս կարելի է զրչի արագութեամբ ծնանիլ նորանոր գաղափարներ, որոնք ըղեղի զաց միջնորդութեամբ կ'ազգեն մեր մատուրներուն եւ իր աներեւցիթ հոսումներ կը բղին գրչի ծայրէն — սեւ կամ կարմիր — բծեր թողլով թղթի վրայ . . .: Աէսինգ իրաւամբ կ'ըսէր թէ ամէն առաջին “մոքերուն” նկատմամբ կասկածու եմ<sup>2</sup>: Առաջին խորհուրդը շատ անդամ փոփոխելու հարկն ստիպիչ կ'ըլլայ, որ եթէ ձեռագրի մէջ չկատարուի, կը ստիպուի հեղեղնակը ապագրութեան փորձերու ժամանակ ընել, եւ այս՝ ի՞նչպէս պիտի ցուցնենք, նշյն իսկ իւր շահերուն հակառակ է, վասն զի սրբագրութիւններով՝ տպագրուած թերթին գինը աւելի թանկ կ'արծէ, եւ գիրքը՝ նախահաշւցն մէջ դրուած գնէն շատ աւելի սուզ կը տպագրուի: Վրանքը կարդալու սովորութիւնն այն օգուան ունի,

<sup>1</sup> Տես “Հանդէս Ամսօրեսյու” “Բուարցի արուեստ բանաստեղծութեան”, 1889. Մայիս, էջ 91 (Տրդ սիւնակ, 1—4 տող, գարեն վեր):

<sup>2</sup> Ich bin misstrauisch gegen alle ersten Gedanken.,

որ գաղափարներն ու բացատրութիւններն աւելի ծշութիւն կ'առնուն, եւ ըստ աւելցոյն կը զարդարուին, վասն զի հեղինակին պարագն է ըստ կարելոյն փոյթ տանիլ, որ իւր գրածն ոչ թէ միայն նիւթի կողմանէ, այլ եւ լեզուի կողմանէ ունենայ պահանջեալ առաւելութիւններն: Մանաւանդ կատարելութեան բարձրագոյն աստիճան մը ելած կը համարուի այն հեղինակն, որ իւր գիրքը գրելէն եւ պատրաստելէն ետքը, տարիններով իսկ կը զբաղի իւր գրածին կատարեալ ձեւեր տալու: Դժուարին է, այս, բայց հեղինակի անուան արժանաւոր գին կը համարինք այս գժուարութիւնները:

Այս քննութեան ժամանակ շատ անդամ հեղինակը ինքնին կը տեսնէ, որ իւր գլխակարգութեան անդամներն իրարմէ շատ անշատուած են եւ ամբողջութեան կը վնասեն, ուստի պէտք է՝ առանց աշխատաւթեան խնայելու, վիրաբուժական գործին — գրիչը — ձեռք առած կարել ու յապաւել, կցել ու բաժնել . . . ի հարկին նշյն իսկ բոլորովին նոր կմակնք մը ստեղծել:

Աերջապէս կը տեսնենք հեղինակը, որ մինչեւ հիմայ յիշւած կէտերուն մտագիր՝ կը սկսի գրիչ շարժել եւ իւր գաղափարները բացատրել:

### ԺԱ.

Գաղափարաց բացատրութեան:

Կան հեղինակներ, որ իրենց գտնուած տեղոյն, հայրենեաց եւ առտնին սովորութեանց

ազդեցութիւններէն բոլորովին ազատ չեն: Արեւելեանը կը միրէ ընդհանրապէս երկայն նախագասութիւններ, կիտագրութիւն՝ եւ մանաւանդ ստորակէտն ու վերջակէտը, բոլորովին աւելորդ ծանրաբեռնութիւններ են այսպիսոյն համար: Ինչպէս սովորութիւն է ըսել՝ “մէկ շնչով ո եթէ կարելի ըլլար, կ'ըսէին ամէն բան, առանց հանգիստ առնելու, կամ գոնէ ընթերցողին ինսայելու . . . : Կան ընդհակառակն նորուս գրողներ, ի մասնաւորի գաղղիացի նոր վիպագիրներ, որոնց զուարձութիւն կը պատճառէ կարծես, իւրաքանչիւր բառին սկիզբն եւ եթէ կարելի է վերջն ալ, մէկ կիտագրութեան նշան աւելցնել, այսինքն ըստ կարելոյն շատ անկախ նախագասութիւններ գրել: Օրինակ մը կարդացած ենք, գերմաններէն լրագրի մը մէջ այս նկատմամբ, բայց առ այժմ առձեռն պատրաստ չունինք նշն թիւը, ուստի եւ միայն յիշողութեամբ յառաջ կը բերենք. “Առաւոտ է: Թռչունք կը ճռուողին: Կեանքը կը զարթնու: Արք, կանսյք, հարուստք, աղքատք, միով բանիւ՝ ամէնքն, կայտառ կը վաղեն: Ի՞նչ կայ: — Հիւր մը: Ո՞վ է: Ըսե՞նք անունը: . . . Գուշակեցէք: Մեր բարեկամն է: Այն, մեր բարեկամը: Ստուգիւ կայ գրուածք, որուն մէջ կարելի է ներել այդպիսի կարծ նախագասութեանց գումարում մը, բայց երբ գիրք մը ամբողջ այսպիսի անջատ ու անկախ նախագասութիւններով է գրուած, միտքը կը յօդինի եւ յիշողութիւննը կը բթանայ: Միջին ճամբան ամէնէն ապահովի է.

ուրեմն ոչ շատ երևյն, եւ ոչ շատ կարծ նախագասութիւններով պէտք են բացատրուիլ մեր խորհուրդները: Խօսելու ատեն ձայնի ելեւէջը, փոփոխութիւնը, դադարը եւն եւն, Ճիշդ կը համապատասխաննեն կամ գոնէ պէտք են համապատասխանել մեր գրած նախագասութեանց:

Գաղափարաց բացատրութեանց մէջ զդուշանալու է երկրորդ՝ շատ գաւառական ասութիւններէ. այսինքն երբ գիտէ հեղինակն թէ իւր գիրքը սահմանեալ է ընդհանրութեան գործածութեան եւ ոչ այս կամ այն գաւառի անհատներուն, հարկ է նաեւ մոտիր ըլլալ, որ ամեն գաւառական բառեր ու բացատրութիւններ հասկընալ կարող չեն:

Երրորդ. ճամբան-Շինուելն՝ որոնց ընդհանուր անուամբ արտացիչ կ'ըսենք, պէտք է նոյնպէս զգուշանալ հեղինակը. հնացեալ բացատրութիւններ, ճամարտակ գարձուածքներ, շափականց ուռուցիկ ոճեր՝ կրնան թերեւս ընթերցողներէն մէկուն կամ մէկալին ճաշակին յարմարիլ, բայց ընդհանրութեան համար որոշուած գրքի մը (կամ յօդուածի) մէջն ի սպառ դուրս վարելու է:

Չորրորդ. օտար բառերէ ըստ կարելոյն զգուշանալ, երբ գիտէ կամ կրնայ գուշակել հեղինակը, թէ իւր ընթերցողներէն շատերուն համար անծանօթ են նոյն բառերը . . . մանաւանդ երբ համապատասխան եւ համապատասխան բառ կը գտնուի հայերէն: Բայց պէտք չէ մոռնալ թէ գիտնահայերէն ապահով աղքատութեան մէջ ստիպուած կան բառերու աղքատութեան մէջ ստիպուած

է հայ հեղինակը գործածել օտար բառեր, քանի  
որ նցնիմաստ ու համազօք հայերէն բառ կամ  
չկայ բնաւ, եւ կամ ընթերցողներուն անմատ-  
չելի են:

Հինգերորդ. զգուշանալ նորբանաւնիւն-  
ներէ, ուր հարէը չէ սովէպէր. հարկը չի ստիպեր եթէ  
արդէն լեզուի մէջ յարմարցուած նոր բառեր  
կան, զորմնք կը գործածէր անտարակյս հեղի-  
նակն եթէ ծանօթ ըլլային իրեն. ուրեմն փոխա-  
նակ բարդելու, նորաբանութիւններ ստեղծելու  
— եւ ասով լեզուին մէջ աւելորդ բառերու  
լեզուններ շատցընելու — խորհուրդ կու տանք  
հեղինակին, որ արդէն գործածական նորաբա-  
նութեանց հետամուտ ըլլայ, որով լեզուի միու-  
թեան եւ միօրինակութեան նպաստած կ'ըլլայ:

Վեցերորդ. չափազանց հնասիրութենէ  
զգուշանալ երբ աշխարհաբար է գրուած գիրքը.  
գրաբար ձեւերու առատութիւն, մանաւանդ  
անդորժանական եւ ճանական ոճեր՝ որոնք առ առաւ-  
ելն ընթերցողներէն քանի մը հատին միայն կրնան  
ծանօթ ըլլալ, պէտք են աշխարհաբարի սիրոյն  
համար՝ իրը նուիրական զարդեր գրաբարի,  
հանգիստ իրենց տեղը թող. տրուիլ: Շատ խօ-  
սուած է այս կէտիս վրայ, չենք ուզեր հոս յի-  
սուն անդամ ըսուածներն՝ յիսունումէկերորդ  
անդամ ալ կրկնել, բայց կը զգուշացընենք  
նորուս հեղինակը, որ չկարծէ թէ գիտենքը  
գիտեքի փոխելով, ունինքը ունիքի փոփոխե-  
լով մեծ արուեստ մը ի գործ գրած ըլլայ. ոչ,  
այս խոնարհման ձեւերն ընդդէմ են աշխարհա-

բարի ոգւցին: Գրաբարի եւ աշխարհաբարի վե-  
ճերու ժամանակ՝ երբ կը ջանացուէր երկու  
հայերէններէն մէկուն տալ տիրապետութիւնն  
գահը, կը ներուէր անշուշտ որ գրաբարեան մը  
գործածէր՝ նցն իսկ աշխարհաբար գրուածքի  
մէջ զրաբար ոճեր, գրաբար գարձուածքներ,  
գրաբար բառեր...: Բայց նցն իսկ սյս կէտի  
մէջ շատ քիչերն յաջողած են: 30 տարի յա-  
ռաջ գրուած «Քննական քերականութիւն» մը,  
իւր լեզուի կանոնաւորութեամբն եւ գրաբարի  
զարդեր վայելութեամբ գործածելուն մէջ հա-  
զիւ թէ յաջող նմանող մը գտնէ...: Ինչո՞ւ.  
վասն զի հեղինակը տիրած էր գրաբարի, բայց  
գիտեր յարգել աշխարհաբարի իրաւոններն ալ:  
Աշխարհաբար մը հանուառ-սր, ուսու եւ — բնո-  
յան, աչա հայ մատենագրի մը արդի լեզուն:

Բայց կայ զգուշանալու կէտ մը: Աշխար-  
հաբարի սիրոյն համար վտարել ինչ որ գրա-  
բար կը հնչէ, մանաւանդ հոլովերու մէջ, նցն-  
պէս անտեղի է:

Կան հեղինակներ որ կ'ըսեն «աղքատու-  
նեան», իսկ գործիականի մէջ «աղքատունեան»  
...: Գրաբարի շուքէն իսկ զգուշանալու համար  
նցն իսկ «Եղբար» ձեւը կը փոխանակեն «Եղբա-  
ր» անձաշակ ձեւով, նցնպէս «հայրին տուաւ»,  
«մայրին ասաւ», փոխանակ «հօրը տուաւ»,  
«մօրն ըսաւ»: Արեւելեան գրական հայերէնի  
մէջ բնականութիւն մ'ունի «Եղբարներէ տուաւ»,  
բայց երբ արեւմտեան (Ա.Պոլսեցի) հեղինակը  
«եղբայրներէ սաածը», ձեւը կը նախընտրէ՝ փո-

խանակ “եղբայրներու կամ” եղբայր ըսածը, ահա կը խոցէ ականջներն եւ բնականութեան դէմ կը մեղանչէ . . . : Միշտ ստցրէ կը մնայ ուրեմն, թէ աշխարհաբար ձեւերը պիտի ընդհանրանան, բայց բնական էղանակու . . . ժամանակն ինքնին պիտի բերէ ձեւերու փոփոխութիւնը, եւ բնական ընթացքով. ոստմամբ կամ բանութեամբ ձեւեր երբ ստեղծուին, կը ծագի լեզուի մէջ barbarisme ըսուածը, եւ կարծենք հազիւթէ հեղինակ մը գանուի որ այսպիսի առաջենութանց ալ հեղինակ ըլլալու անուան նախանձախնդիր ըլլայ . . . : Այսչափ այս կէտին վրայ:

գաղափարաց բացատրութեան համար կարեւորն ըսինք, աւելին փորձառութիւնը կը սորվեցընէ: ‘Նորուս հեղինակներէն շատերը մեր տողերը գուցէ աւելրոդ գտնեն, ըստ որում ան ու լընուարդէն դպրոցի դրասեղաններու վրայ կ’ուսուցուի, բայց նոյն իսկ գիտցածն համառօտ կրկնելը չենք կարծեր թէ ֆաս մ’ունենայ: Իսկ եթէ գտնուին ոմանք, որոնց համար կարեւոր համարուին այս համառօտ ակնարկութիւններն, — ահա օդուարը զօր. կը ապասենք այս մեր տողերով, վասն զի յայտնի կը տեսնեն այսպիսիները, թէ ինչպիսի խութեր, եւ ինչպիսի խոչընդոտներ կան, որոնց կընայ՝ լեզուի եւ ոճի կողմանէ, զարնուիլ հեղինակ մը . . . :

Յայսմ կրթութեան պակասութիւնն ալ կը լեցուի փութով ու եռանդեամբ: ‘Նոր հրատարակուած գաղղերէն գիրք մը — որ հազիւ այս օրերս հասաւ մեր ձեռքը, ընդարձակ ծանօթու-

թիւններ կու տայ այս նկատմամբ գաղղեացի նորուս հեղինակներու<sup>1</sup>: Բայց կան կէտեր, որոնք՝ կրնայ ենթադրուել, թէ ծանօթ են հեղինակին, ուստի եւ ոճի եւ լեզուի մասին ալ տասնեակ էջերով գրելը, կ’ընդարձակէ այո՞ գրքի մ’էշնըն, բայց նոր լուսաւորութիւն չի տար հեղինակին: Ուղղող թող դիմէ վերսիշեալ գրքին: իսկ մենք բաւական կը համարինք այս ընդհանուր մասը:

#### ԺԲ.

#### ԶԵՐՄԴԵՐ:

Մինչեւ հիմայ մեր ըրած ընդհանուր ակնարկութիւններէն օգտուած կը համարինք նորուս հեղինակ մը, որ աւելի ողոքութան դժուարութեանց մասին տեղեկութիւններ կ’ուզէ առնուլ: Փութանք կարեւողներն հաղորդելու: — Գիրք մը գրուելէն ետքը պիտի տպագրուի, ապա թէ ոչ “գիրք”, գաղափարը թերի կը մնայ, բայց զատ է գիրք գրել, եւ զատ՝ գիրք հրատարակել: Հեղինակին օգնականները՝ կամ աւելի մ’ուղղացնեն են՝ իւր գրիչը, եւ գրքին հրատարակիչը: Քանի՞ հեղինակ կրնայ գտնուիլ, որ բարեբախտ ըլլայ կամ կարող ըլլայ իւր գրածին տպագրութեան նիւթական՝ այսինքն ուրաքանչան, մասն ալ հոգալ: Հրատարակութեան պաշտմնը կը կատարեն մեր մէջը քանի մը միա-

<sup>1</sup> L’art d’écrire un livre, de l’imprimer et de le publier, par Eugène Mouton, Paris, H. Welter, 1895. (Էջ 410.)

բանութիւններ, ընկերութիւններ եւ հազիւ  
քանի մը գրավաճառներ: Ստուգիւ նախանձելի  
չէ այս կետը, համեմատութեամբ եւրոպական  
հրատարակիչներու բաղմութեան, որնք իրարու  
կարծես դրդիւ կ'ըլլան՝ հեղինակի մը գրական  
աշխատութիւնը վարձատրելու մէջ . . .: Բայց  
գոնէ կան հայ ալլդին մէջ հրատարակիչներ ալ,  
այս պէտք է միսիթարել հեղինակը:

Ուրեմն հեղինակը պիտի դիմէ հրատա-  
րակչի մը՝ եթէ (ինչպէս վերն ակնարկեցինք,)  
ինքնին չի կրնար հայթայթել տպագրութեան  
ծախքերը: Հրատարակիչը կ'առնու ձեռագիրը,  
կամ ինքնին պիտի քննէ, եւ կամ քննադատի  
մը պիտի տայ ի քննութիւն: Բայց ի՞նչպէս  
քննէ, երբ յեռագիրը հաղիւ կրնայ կարդա-  
ցուիլ: Աղտեղի, անորոշ, անընթեռնի ձեռա-  
գիր մը: Արդէն հրատարակիչները ձեռագիր  
մը ձեռք առած ատեն, կը նային գրքին կա-  
րեւորութեան, հեղինակին անուան, գրքին ծա-  
խուելու կամ “քշուելու” գաղափարը գրաւած  
է իրենց միտքը. եւ երբ ձեռագրին ալ այսպէս  
անյաջող պայմաններու մէջ գտնուիլը տեսնեն,  
կանխաւ իսկ աննպաստ գաղափար կը կաղմն  
գրքին հրատարակութեան մասին, ի վեաս —  
հեղինակին: Քանին այս սկզբնական ձախոր-  
դութեան առջեւ խորտակած են . . .: Ապահո-  
վապէս չէր հանդիպեր այսպիսի “փորձանք-  
ներու”, հեղինակը՝ եթէ փոյժ տանէր ընթե-  
նէ ին մը գրելու. չենք ըսեր գեղագրութիւն,  
այլ ընթեռնի գիր: Կայ իսկ շատ հետաքրքրա-

կան ու գրաւիչ նիւթեր կը կորսցընեն իրենց  
արժէքը՝ կամ գժուարաւ կը կարդացուին,  
կամ ամենեւին ոչ: Եթէ հրատարակիչը կամ  
քննադատը կարդալու ատեն ստէպ ստէպ պիտի  
բոնադատուի յօնքերը պոստել աչուլները  
շփել, եւ կոփերը պրկելով կրկին ու կրկին  
ծոփլ ձեռագրին վրայ, որպէս զի գրուած ձեռա-  
գրին գծերը զանազանէ, լաւագյն կը համարի  
մի անգամ ընդ միշտ ազատել ինք զինքը այս-  
պիսի աշխատութենէ, եւ կը տեսնես օր մը  
հեղինակը ետ կ'ընդունի իւր ձեռագիրը, որուն  
ընկերացած կ'ըլլայ սովորաբար քաղաքավարա-  
կան նամակ մը, թէ, արդի պարագայից “ան-  
յարմար”, գատուած է իւր գիրքը, չի տպա-  
գրուիր եւն եւն, սակայն անյարմարութեան  
առաջին պատճառը՝ ձեռագրին աղտեղի եւ  
անորոշ գրուած ըլլան է:

Առարկեն թերեւս ոմանք թէ ամէն մարդ  
չի կրնար “մաքուր”, գիր ունենալ, կամ գեղա-  
գիր ըլլալ, եւ թէ շատ գրողները կամայ ակամայ  
անընթեռնի գիր կ'ունենան, Այս ամէն մարդ  
գեղագիր չէ, բայց հարկաւոր ալ չէ. զատ է  
շնէւանէ, որոշ գիր, եւ զատ՝ գեղագրութիւն:  
Եթէ կան հրատարակիչներ՝ որ չենք — կարծեր  
— գեղագրութիւն պահանջեն, հեղինակն ալ  
կրնայ շատ գիւրութեամբ իւր գրածն օրինակել  
տալ գեղագիրներու, եւ ըրած ծախքին կրկնա-  
պատիկը պահանջել հրատարակչն: Իսկ երկրորդ  
կէսը՝ թէ շատ գրողները կամայ ակամայ անըն-  
թեռնի գիր ունենան, տարակուսական է, զրող-

Ներ կը ճանչնանք, որոնց հատորաւոր գրքերը  
խաթարած չեն իրենց գիրը, հաստատուն ձեռք  
մ'ունին, որ գլխաւոր պայմանն է ընթեռնլի,  
որոշ գիր մ'ունենալու: Թէ գիտնականներու,  
փիլիսոփաներու, Երեւելի հեղինակներու գիրը  
շատ անդամ “ձարբուք”, մըն է, կամ ինչպէս  
սովորութիւն եղած է ըսել „Ճանձի ոտքեր”,  
Կ'ընդունինք, վասն զի շատ անդամ այսպիսի  
գիտնականաց ձեռագիրը կարդալու համար  
ստիպուած ենք անձամբ ոսպնեակներու եւ ման-  
րադիտակներու գիմել, . . . բայց ամէն նորուս  
հեղինակ փիլիսոփայ է, եւ կամ իւր անըն-  
թեռնի ձեռագրին թողած անհաճոյ տպաւորու-  
թիւր ջնջելու չափ հեղինակի անուն կը վայելէ:

Յամենայն գէպս “որոշ”, գիրը ձեռագրէն  
պահանջուած առաջն պայմանն է: Ընդունինք  
թէ գժուարընթեռնի գիրն արգելք չըլլայ  
հրատարակչին՝ իրեն մատուցուած ձեռագիրն  
ընկունելու, վասն զի հրատարակիչը կ'ուզէ քա-  
շալերել հեղինակը, կամ գիրք հրատարակած  
ըլլալու համար, . . . եւն եւն. սակայն կայ  
ուրիշ վնասակար գժուարութիւններ ալ, որ  
տպագրութեան ընթացքին մէջ թէ աւելի ծախ-  
քերու պատճառ կ'ըլլան, եւ թէ հրատարակչին  
ու հեղինակին անհաճոյ գէպքեր կրնան պատ-  
ճառել: Խեղճ գրաշարը՝ որ շատ անդամ միայն  
նիւթապէս կարդալ գիտէ, գժուարաւ կը կար-  
դայ հեղինակին ձեռագիրը, վըիպակ վըիպակի  
վրայ կը սպրդի տպագրին մէջ, եւ հեղինակը կը  
դատապարտուի սրբագրութեանց լեզեռնները

Ծնջելու . . . շարուածքը շատ գանդաղ յառաջ  
կ'երթայ. գրաշարը՝ բնական է, շատ մը շարա-  
մաղթութիւններ կ'ընէ այսպիսի “ձարբուք”  
ձեռագրի համար, “շարողչէքը” կը կրկնա-  
պատկուի, եւ եթէ հեղինակը չունի երկաթեայ  
համբերութիւն մը, վէճերն անպակաս կ'ըլլան.  
դեռ շատ մը ուրիշ անպատեհութիւններ,  
որոնցմէ ազատ կ'ըլլար ապահովապէս հեղինակը,  
եթէ փոյթ տանէր ընթեռնլի գիր մը գրելու . . .  
Իսկ եթէ խնդիրն այսպիսի գրով գրուած յօ-  
դուածէ մը վրայ է, տեսնելու է յօդուածագրին  
յուսահատութիւնը . . . Յօդուածը կը զրկուի, ո-  
րոշ ժամանակին պիտի հրատարակուի, բայց  
շատ անդամ ժամանակ չի մնար “փորձերը”  
հեղինակին զրկելու, կը ստիպուի խմբագիրն իւր  
գիտութեան եւ ծանօթութեան համեմատ շարել  
ու սրբագրել տալ յօդուածը. շատ մը բառեր՝  
մանաւանդ յատուկ անուններ, երբեմն այնպիսի  
ձեռ մը կ'առնուն, որ ամէն բան կրնայ կարդա-  
ցուիլ, բաց ի ձեռագրին մէջ գրուած բառին  
նշանակութենէն . . . Պահուածը կ'ըլլայ շատ ան-  
դամ լընդուն, Աւելին՝ Աւելիէ, Վարդը՝ Զորդ,  
Ասուած բառը՝ Սոսայուած, եւն եւն: Այսպիսի  
տհաճութիւններ զնկ կը տիրեցնեն աւելի,  
եթէ ոչ՝ հեղինակը . . . բայց պատճառն ալ  
միայն հեղինակն է, եթէ փոյթ տանէր, կ'ազա-  
տեր: Ուրեմն կը կրկնենք, Դէ-Շննեւնց  
իւր անհրաժեշտ է: Տարակուսական բառերը,  
մանաւանդ անձանօթ յատուկ անուններ, հարկ է  
երիս անդամ գրել, մէջ մը ձեռագրին մարմնոյն

մէջ, եւ մէյ մըն ալ լուսանցքին վրայ՝ եթէ կարելի է, տարբեր գրով։ Կցնը կը խնդրուի մանաւանդ թուանշաններու համար։ Մեծ խնամով եղած տպագրութեանց մէջ եթէ թուանշանները գիտարաւ կրնան ազատ մնալ սիսալշներէ ու վրիպակներէ, ինչ ըսենք այն հեղինակներու որ գրաշարներու վրայ մարդարէութեան շնորհքն ու ձիբքն ենթադրելով՝ անորոշ գծեր կը գծեն, վեցը, զէրոն, եւն եւն, այնպէս մը կը գրեն, որ աւելի ինը կրնան կարգացուիլ քան վեց . . . զատմական գէպքերունկատմամբ եղած կոչումներու մէջ, երբ ետեւէ ետեւ թուեր կը շարուին, ճիշդ թուանշանները գտնելու համար ստուգիւ մարդարէութենէ աւելի բան կը պահանջուի։

## ԺԳ.

## ՀԵՐԱՔԻՆ ՇԱ-ԴՐԱ:

Մաքուր գրին պէս կարեւոր է թղթին ընտրութիւնն ալ։ Կան հեղինակներ, որոնց դուարձութիւն կը պատճառէ, կարծես, նեղ թղթի կտորի մը վրայ ըստ կարելւոն շատ գրել, կը նախանձին՝ կ'երեւայ, այն անձին, որ հասրակ պոստի թղթեակի (carte-postale) մը վրայ գրած էր — — 25.000 բառ, եւ ըստ կարելւ շն նմաններու կը ջանան . . . բնական է թղթի այսպիսի տարածամ ինայութեան հետեւանօք, տողերն իրարու կը խառնուին, շատ անդամ հաստատոն ձեռք մը ըսնենալու պատճառաւ, ևթէ թուղթը գծաւոր չէ, ծուռ կը գրուի. ա-

ռաջին տողին շարունակութիւնը կը խառնուի երկրորդ տողին բառերուն հետ, եւ այսպէս կը շարուի . . . եւ կրնայ հեղինակը նեղրտիւ, վշտանալ՝ տեսնելով թէ ձեռագիրն խառնակեր է գրաշարը։ Եթէ յօդուած է գրուածը, դիւրին է գարմանը՝ երկրորդ թուին մէջ կ'ուղղուի, բայց եթէ մէծահատոր գիրք է, պէտք է սպասել մինչեւ տպագրութեան ամբողջանալը, որպէս զի “ուղղելեաց” անուամբ երկայն խոստովանութիւն մ'ընէ հեղինակը՝ իւր երկասիրութեանց մէջ սպրոդած վրիպակներու։ Անձին փորձով կը վկայէ այս տողերը գրովը՝ թէ այսպիսի ուղղելեաց ցանկեր միշտ անհաճյ են եղած իրեն, եւ կը գրէ այս տողերը, որպէս զի գոնէ ուրիշներն ալ մասնակից ըըլլան՝ այսպիսի անհաճյ զգածմանց . . .

Ծատ անդամ հեղինակը կը ստիպուի իւր գրած մէկ բառը ջնջել եւ ուրիշ մը գրել. բայց ինչպէս պիտի կարենայ ջնջել, երբ տողերն այնպէս խիտ շարուած են, որ անջրպետ կամ՝ “տող ընդ մէջ ըսուածը չի նշմարուիր ձեռագրին մէջ, այլ պարզապէս խիտ առ խիտ շարուած գծեր ու գծեր . . .”

Ոմանք սովորութիւն ունին լայն էջերու վրայ գրել, այնպէս որ լայնութիւնը մինչեւ 20—30 հարիւբորդակոր (սանտիմետր) կ'երկարի, իսկ երկայնութիւնը շատ անդամ մինչեւ 40—50 եւն հրմ.։ Գրողին համար ունի գիւրութիւն այսպիսի լայն ու երկայն էջերու ընտրութիւնը, բայց գրաշարը . . . Խեղճը կը ստիպուի փայ-

տեայ ունելիքներով՝ տողացոյցներով, որոշել գծերը, եւ շատ անդամ մատով իսկ կը հետեւի տողերու, բայց դարձեալ վրիպելէ ու տողերը խառնակելէ հազիւ թէ ազատ կ'ըլլայ:<sup>1</sup> Ուրեմն այսպիսի անպատճէ հումեանց առջեւնառնելու համար լաւագոյն թուղթն է ոչ շատ նեղ եւ ոչ շատ լայն. հասարակ նամակի ուսումնական գծուն թուղթը՝ որուն վրայ 20—25 տող կրնայ գրուիլ, ամենայարմարն է: Չեռագրին վրայ կատարելի հնարաւոր սրբագրութեանց եւ յաւելուածներու համար, ըստ բաւականի ընդարձակ լուսանցք թող կը տրուի: Շատ բարակ եւ կամ շատ հասա թուղթը յարմար չէ:

Թղթին գոյնը բնականապէս նկատողութեան չի կրնար առնուիլ, եթէ գործածուած թանաքը սեւ գոյն ունենայ: Բայց փորձուած է որ ուղարկուած էնանալ՝ կամ բոլորովին իսկ էնանալ թուղթը՝ շատ յարմար է ձեռագրի համար, վասն չի լոյսը շատ չի բեկբեկեր, ուրեմն եւ աչքին այնչափ վիասակար չէ: Քանի որ թղթին գոյնը մեծամեծ ծախիքերու կապուած չէ, պէտք է կանանչագոյն կամ գեղնագոյն սպիտակ թուղթ մ'ընտրել, վասն զի գոնէ այս եղանակաւ կը խնայուի թէ հեղինակին աչքը, եւ թէ մանաւանդ գրաշարին տեսողութիւնը: Գերմանացի հեղինակ-հրատարակիչ կէտուէր, այս նկատմամբ գրած յօդուածի մը մէջ, մտագիր կ'ընէ թէ

<sup>1</sup> Կմախիքի համար մեր մերն առաջարկած երկայնու լայն թուղթը Տերուէրէ թղթին հետ պէտք չէ շփոթել: Կմախիքի համար կ'արժէ այն, բայց ապագրելի ձեռագրին՝ ոչ:

սովորաբար կին-հեղինակներ ըստ կարելոյն անպիտան թուղթ եւ — բաց գունով թանաք կը գործածեն . . .: Փորձով ականատես եղած չենք, բայց եթէ այսպիսի կին-հեղինակներու նամակներէն դատաստան կտրել ուղենք, շատ անիրաւ չենք գտներ գերմանացի յօդուածագրին գիտութիւնը:

Շատ օգտակար եւ գրեթէ անհրաժեշտ է որ հեղինակը թղթին դայն մէկ էջն վրայ էր: Այս շատ գործնական միջոցին շատերը մտադրութիւն չեն ըներ, անշուշտ անձանօթ է այսպիսիններու մէկ էջն վրայ գրելու սովորութեան առաւելութիւնը: Կախ էջը գրելուն վերջը հարկաւորութիւն չ'ունենար հեղինակը գրուածքին չորնալուն սպասելու կամ թուղթը գարձենելու ժամավաճառ ըլլալու . . .: Էջերն իւր առջեւ շարուած կ'ըլլան, արագութեամբ կը փոխէ թղթերն առանց ամենեւին սպասելու հարկին մէջ գտնուելու: Պատղուն թուղթը կամ աւաղն ալ անտանելի են շատ անդամ, կամ բոլորովին թանաքին գոյնը կ'առնուն, կը ծծեն, եւ կամ աւաղահատիկները գրչին ծայրը կառչելով փոքր ի շատէ արգելք կ'ըլլան գրելու: Կարեւոր է մտադրութիւն ընել այս կիտին՝ մանաւանդ երբ լրագրաց համար բան մը կը գրուի, վասն զի շատ անդամ այսպիսի մանը արգելքներով գաղափարաց շարքը կը խանդարի եւ անհամաց ընդհատութիւններ յառաջ կու գան:

Բայց շարելու գիւրութիւնն եթէ աչքի առջեւ բերէ հեղինակը, իսկըն կը նախընտրէ

մէկ էջի վրայ գրելու սովորութիւնը: Ենթադրենք  
թէ օրագրի մը յօդուած պիտի գրուի. ժամա-  
նակն ուշ է, երկու ժամէն լրագիրը լցոյ պիտի  
տեսնէ, ինչ կընէ խմբագիրը. Հասած ձեռա-  
գիրը կը բաժնէ քանի մը հոգւոյ, եթէ 4 երես  
ընդարձակ է յօդուածը՝ 4 հոգի 1 ժամուան  
մէջ կը շարեն. բայց հարկ է աւելի շուտ շարել,  
էջերը կը կտրուին եւ 8 գրաշարի կը բաժնուին,  
կէս ժամուան մէջ կը շարուի յօդուածը: Բայց  
ի՞նպէս կարելի է այսպէս արագ շարել, եթէ  
ձեռագրին երկու էջերն ալ գրուած ըլլան. այն,  
կրնայ յօդուածը կտրուիլ, բայց մաս առ մաս  
շարուածները միացնելու համար այնչափ ժա-  
մանակ կը կորսուի, որ շատ անդամ. ակամաց  
կամօք կը ստիպուի խմբագիրն իրեն ղըկուած  
յօդուածն երկրորդ օրւան թուին յետաձեւ:  
Եթէ անտարբեր յօդուած մըն է, կարելի է  
նշանակութիւն չ'ունենար. բայց եթէ առօրեայ  
կարեւոր դէպքի մը վրայ տեղեկութիւն է  
գրուածը... երկրորդ օրն հրատարակուելով կը  
կորսնցընէ իւր թարմութիւնը:

Նորուս հեղինակ մը թերեւս՝ մէկ էջի վրայ  
գրելու գիւրութիւնը չեմանայ, բայց կրնան վկայ-  
ել օրագիր հրատարակողները: Շատ անդամ  
կարդացինք այս լրագրաց կողմանէ յանձնարա-  
րութիւններ իրենց թղթակիցներուն՝ որ հաճին  
միշտ իրենց թղթակցութիւնները դէմ էջի վրայ  
գրել: Երբեմն այսպէս չգործելը նիւթական վեաս  
ալ կը պատճառէ: Աերջերս եւրոպական լրագրի  
մը յօդուած կը զրկէ հայ յօդուածագիր մը, որուն

անծանօթ էր կ'երեւայ այս կէտը. քանի մ'օրէն  
ձեռագիրը — բաւական ստուար — ետ կ'ընդունի,  
նամակաւ մը, յօդուած կը գրէ հրատարակիչ-  
խմբագիրն, որ այս կարեւոր յօդուածը կը հրա-  
տարակուի, եթէ թղթին միայն մէկ էջին վրայ  
գրուի: Յուսահատ յօդուածագիրն՝ ցերեկը  
գիշերուան կը խառնէ, նորէն կ'ընդօրինակէ եւ  
այս անդամ կ'ընդունուի յօդուածը, բայց ահա  
ժամանակի կորուստ, որ անդարձմանելի է . . . :

### Ժ.Պ.

Հերաբեկն կը յաւելուածներ:

Շատ անդամ կը ստիպուի հեղինակ մը  
իւր ձեռագրին վրայ յաւելուածներ ու սրբա-  
գրութիւններ ընել. բայց հոս ալ կարեւոր  
է մէծ զգուշութիւն, եթէ ժամանակ վաս-  
տըկիլ կ'ուզէ: Այնպէս ընելու է յաւելուած-  
ներն որ գրաշարը շփոթելէն աղատ ըլլայ..  
վասն զի հարկ է գիտնալ որ գրաշարն ամէն  
տարակուսական կէտերու համար հեղինակին  
գիմելու գիւրութիւնը չ'ունենար: Եթէ ձե-  
ռագրին մէջ լսյն լուսանցք թող տրուած է,  
այն ատեն իրը կը գիւրանայ, միայն հարկ է  
յաւելուածներն՝ իրենց պատշաճ տեղը գրել:  
Եթէ տող մը պիտի ջնջուի եւ նոր տող մը պիտի  
գրուի, պէտք է ջնջելի տողն այնպէս որոշ ջնջել,  
որ տարակուսելու տեղի չմնայ. Հասա, սեւ գիծ  
մը կը քաշուի ջնջելի տողին վրայ. լաւագոյն է  
այսպիսի առիթներու մէջ տարբեր գունով թա-

նաք մը գործածել (կարմիր, կապսյու եւն եւն): Ըստ կարելցն ջանալու է յաւելուածներն այնպէս գրել, որ գրաշարը չստիպուի ստէպ ստէպ թուղթն առ ի շեղ դարձնել: Ոմանք սովորութիւն ունին գրուած էջին վրայ նշան մը գնելով երկրորդ էջին վրայ կատարել սրբագրութիւնները. եթէ քանի մը տող յաւելուած է՝ միաշար, այնչափ կարեւորութիւն չունի այս կէտը, կարելի է ընել, բայց երբ ստէպ ստէպ պէտք է թուղթը դարձնել, շատ նեղացուցիչ է գրաշարին համար եւ ժամանակի կորուստ:

Եթէ յաւելլի բառը կամ խօսքը շատ ընդարձակ չէ, լուսանցքի վրայ կը գրուի, եւ նշանով մը կը նշանակուի թէ ուր պիտի գայ յաւելուածը. օրինակ մը բաւական կը համարինք:

Գրած էնիք անցնալ օր  
թէ ազգին երեւելի անդամներէն | մեր հայ  
մէկը, պատիւ ունեցաւ վեհափառ կայսեր ներկայանալու,  
շատ | եղած է, կ'ըսուի, այս | սիրալիք  
տեսակցութիւննը. || բայց առ | յուսանք ի մօտոյ արա-  
պյամշատվերապահութեամբ կը դիւնքը կը տեսնենք.  
տպէնիք՝ || կայսեր խօսքերուն ||| . ինչպէս բնական է,  
տրուած մեկնութիւնները . . . :

Այս կերպով նշանակուած ամէն յաւելուածներն ալ իրենց բնական տեղը կը շարուին, եւ ամեննեին դժուարութիւն չեն պատճառեր գրաշարին: Բայց եթէ յաւելուածներն ընդարձակ տեղ գրաւեն, ինդիրը կը փոխուի, ըստ որում նեղ լուսանցքի վրայ ընդարձակ յաւելուածներ զետեղել անհնարին է, եւ կամ շատ մանր գրով պիտի գրուին, որ բնական է, շատ

հաճելի չէ: Երբ անհրաժեշտ հարկ ըլլայ այսպիսի ընդարձակ յաւելուածներ գրել, պէտք է ձեռագրին թղթին մեծութեամբ ուրիշ էջ մ'առնուլ, գրել վրան յաւելուածներն ու ընդամիջարկութիւններն եւ իրեն համապատասխան թղթին վրայ փակցընել. այս կ'ըլլայ ամենադիւրին կերպը. բայց երբեմն հարկ կ'ըլլայ 4—5 եւայլն այսպիսի յաւելուածական էջեր ընդամիջարկել. այն ատեն շփոթութենէ խորշելու համար՝ առաջին էջին քով կը շարուին, բայց պէտք է շարունակեալ իջահամարներու թուին լաւ մտադրութիւն ընել: Եթէ՝ օրինակի համար, ուղինք մեր ձեռագրին 33<sup>րորդ</sup> էջին վրայ 3—4 էջ յաւելուած ընել, հարկ է 3 33<sup>րորդ</sup> թիւը նշանակել 33<sup>րորդ</sup>, առաջին յաւելլի էջը՝ 33<sup>րորդ</sup>, երկրորդը՝ 33<sup>րորդ</sup>, եւ այսպէս շարունակելու է: Ոմանք կը գրեն միայն 33, եւ առաջին յաւելլի էջի վրայ կը դնեն 33<sup>րորդ</sup>, երկրորդին՝ 33<sup>րորդ</sup>, բայց շատ անդամ գրաշարին շփոթութեան պատճառ կը տրուի ասով, վասն զի գժուարաւ կրնայ զանազանել թէ 3 33<sup>րորդ</sup> անիս պիտի գայ, թէ 3 33<sup>րորդ</sup>: Կրնայ հայերէն թուանշաններու տեղ եւրոպական կամ աւելի՝ յունական տառերն առնուիլ (α, β, γ, δ . . . ), բայց կ'ենթազրուի՝ եթէ գրաշարը հայազդի չէ, եւ յունական տառերու նշանակութիւնը կրնայ գոնէ գուշակել:

Այս գործողութիւնը շատ կը դիւրանայ, եթէ տպուելի գրքին երկրորդ տպագրութիւնն է շարուելիքը. վասն զի այն ատեն գրքին իւրաքանչիւր էջին մէջ թուղթ մը կ'աւելցուի, եւ

այնպէս կը կազմուի: Յաւելուածները կը գրուին  
այս յաւելեալ թղթերուն վրայ, բայց այն ատեն  
վերն յիշած գծերուն (, ||, |||, եւն եւն) լաւ  
ուշադիր ըլլալու է:

ԺԵ.

ԾԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ու ՀԱՇՄԱՆԵՐ:

Գիտնական նիւթերու վրայ գրուած ատեն  
շատ անդամ կը հարկադրի հեղինակն իւր կար-  
ծիքն ուրիշ գիտնականաց խօսքերով ապացու-  
ցանել, կամ գոնէ հաստատել: Ուստի եւ շատ  
անդամ հարկ կըլլայ ծանօթութիւններ դրել,  
կոչումներ ընել: Կորուս հեղինակներու անձա-  
րակութիւնը շատ անդամ յերեւան կ'ելլէ՝ այս  
պարզ եւ կարեւոր նիւթին մէջ. կամ ամենեւին  
“կոչումն” ըսուած բանը չեն գիտեր, այսինքն  
ուրիշին կարծեաց կարեւորութիւն չեն տար (այս-  
ինքն ուրիշէն սորված չեն ուզեր երեւալ), եւ  
կամ այնպէս առատ ծանօթութիւններ ու կո-  
չումներ կաւելցընեն, որ կերպով մը ձանձրա-  
նալի կը գտանան: Թէ ինչո՞ւ, պիտի ցցց տանք  
յաջորդ տողերով:

Սովորութիւն է եղած ծանօթութիւններն  
աւելցընել էջի մը ստորոտը եւ կամ գրքին վերը  
յատուկ գլխոյ մէջ. արդ ինչպէս նեղացուցիչ  
կըլլայ եթէ իւրաքանչիւր բառին ստիպուի ըն-  
թերցողն իւր աչքը վերէն վար փոխազրել...:  
Տող մը կարդալու ատեն 3, 4, 5 անդամ ստի-  
պուի խիտ ու առատ ծանօթութեանց մէջ (որ

սովորաբար միշտ մանր գրով կը գրուին) թա-  
փառիլ եւ շատ անդամ — մոլորիլ: Ահաւասիկ  
կէտ մը որ մոտագրութեան շատ արժանի է.  
վասն զի կը կարծեն ոմանք թէ գիրք մը որչափ  
շատ ծանօթութիւններով բեռնաւորուած ըլլայ,  
նյոնչափ գիտնականօրէն գրուած կ'ըլլայ...: Եւ  
սակայն այնպէս չէ: Ի՞նչ հարկ կայ, ամէ-  
նուն ծանօթ գէպք մը կամ իմաստ մը մեկնելու  
ատեն մատնանիշ ցուցընել թէ այս ինչ կամ  
այն ինչն ալ նյոնպէս կը պատմէ...: Մանաւանդ  
որ վկայութեան կոչուած անձն ալ շատ անդամ  
նորուս հեղինակէն աւելի անուն չի վայելեր...:

Պէտք է կոչումն ընել հնեն միայն, ուր ան-  
հրաժեշտ էր է, ապա թէ ոչ գիրքը կ'առնու  
արժանաւոր անուն մը, որով շատ անդամ կա-  
տակի համար կը նշանագրութուի, իբր “Վկայու-  
թեանց տոպրակ:” Եթէ թէս մը պիտի ապա-  
ցուցանենք, հարկ անհրաժեշտ է կոչումներ ը-  
նել, բայց իբր վկայութիւն կոչուած անձին հե-  
ղինակութիւնը, գիտութիւնը, իւր կարծեաց  
ծանրակշուութիւնն հարկ է որ ծանօթ ըլլայ.  
միով բանիւ հեղինակէն “հեղինակաւոր” անձ  
մ'ըլլայ, որպէս զի ընթերցողները՝ եթէ տկար  
կը գտնեն հեղինակին խօսքերը, գոնէ վկայու-  
թեան կոչուած անձին ճոխութեամբը համոզուին:

Եթէ լուսաւաց առելորդ կոչումներով կը  
ծանրաբեռնեն ոմանք իրենց գրութիւնները, կան  
եւ հեղինակներ եւ մանաւանդ յօդուածա-  
գիրներ, որոնց կոչում ընելու կարեւորու-  
թիւնը գրեթէ անձանօթ է: Ծանրակշիռ, հե-

տաքըրական նորութիւններ, կարեւոր տեղեւ-  
կութիւններ կու տան իրենց գրքերուն մէջ, բայց  
մարդ չի կրնար որոշ իմանալ թէ այս նորու-  
թիւնները, տեղեկութիւններն իրենց գիւտերն  
են թէ ուրիշներուն։ Այս կերպը՝ մա-  
նաւանդ տարակուսական նիւթերու մէջ, եւս  
աւելի տարակոյսը կ'աւելցընէ, եւ նոյն իսկ  
գրութիւնը կը կորսնցընէ իւր նշանակութիւնը։  
Շատ անգամ կոչում ընելու զանցառութիւնը  
երկու պատճառէ յառաջ կու գայ. կամ նոյն  
նիւթին վրայ այլոց գրածներուն տեղեկութիւն  
չունենալէ, եւ կամ — դէքմա՞բ։ Այս բառը կը  
նոտրագրենք, որովհետեւ գիտնական նիւթերու  
մէջ շատ կարեւորութիւն ունի։ Դէքմա՞բ կոչում  
ընել հաղիւ թէ բանափողի արատէն ազատ կը  
կացուցանէ հեղինակը։ Խղճամիտ հեղինակ մը  
կոչում ընելով ցցց կու տայ իւր ուղղամտու-  
թիւնը. եւ կերպով մը ուրիշներուն (ընթերցո-  
ղաց) ձեռքը զէնք կու տայ, իւր (հեղինակին)  
կարծիքն ու ըսածները քննելու, կշռելու, եւ  
իւր գրածներուն որչափ մասը իւր, եւ որչափը՝  
ուրիշներու ըլլալը զանազանելու։

Դէքմա՞բ կոչում ընելու հաւասար է՝ ան-  
հարաբ ու պահանառ կոչումներ ընելը. այսինքն  
շատ անգամ հեղինակ մը թէպէտ կոչում կ'ընէ,  
բայց այնպէս անորոշ եւ անձիշդ բառերով, որ  
անկարելի կ'ըլլայ տեսակ մը գրական contrôle  
ընել գրութեան վրայ։ Կոչումներու համար ընդ-  
հանուր եւ խիստ կանոն է՝ թէ կոչումները պէտք  
են արտաքյ կարգի ճշդութեամբ յառաջ բե-

րուիլ։ Պէտք չէ նոյն իսկ աննշան համարուած  
բառ մըն ալ անմտադրութեամբ, անդգուշու-  
թեամբ եւ կամ — դիտմամբ թող տալ։ Եթէ  
հարկ ըլլայ երբեմ՝ հեղինակին շօշափած իրն-  
դրին հետ առնչութիւն չունեցող բառեր՝ նոյն  
իսկ մի միակ բառ մը, ի բաց թողուլ, հարկ է  
այն զեղչեալ բառին տեղը՝ կէտերով (․․․․․)  
նշանակել, որպէս զի ուզողը կարենայ ապահով  
ըլլալ թէ յառաջ բերուած կոչումն ըստ ամե-  
նայնի նոյն է այն անձին խօսքին հետ, որուն  
վկայութեամբը կ'ուզուի բան մը հաստատել։

Օտար լեզուաւ եղած կոչումները սովորա-  
բար երկու կերպով կը կատարուին, կամ գրու-  
թեան մարմնոյն մէջ ընդհանուր բառերով կը  
մէկնուին՝ իբր կոչում յառաջ բերուած հեղինա-  
կին խօսքերը, եւ յետոյ ծանօթութեանց մէջ  
բուն բնագիրն (եթէ օտար լեզուաւ է գրուած)  
կը յիշատակուի, եւ կամ երբ հեղինակը կընայ  
ենթագրել թէ իւր ընթերցողները կը հասկը-  
նան այն օտար լեզուն, գրութեան մարմնոյն մէջ  
չակերտով կը նշանակուի։ Բայց ասով չի ըննար  
ճշդիւ կոչում ընելու կարեւորութիւնը. հարկ է  
կոչուած հեղինակին անունը, կոչման գրքին էջը,  
տպագրութեան տարին, հրատարակչին, քա-  
ղաքին եւայլն եւայլն անունները ճշդիւ նշանա-  
կել։ Եթէ կոչուած հեղինակը շատ անուանի եւ  
կամ գոնէ ծանօթ է, հարկ չկայ մականունն եւ  
անունը միանդամայն յշիշել. օրինակ. երբ Ուիշ-  
բերան կ'ըսենք կ'իմանանք սովորաբար “Ա.Պոլսոյ  
Պատրիարք Յովհան Ասկերեան” եւայլն։

Ընդհանուր բառերով կոչումներ ընելու նշանակութիւնն հաւասար է ոչնչի, երբ մասնաւանդ վիճական նիւթի մը վրայ է խնդիրը։ Այսպիսի գրութեանց հետ ամենեւին արժեք չունին եւ նա մանաւանդ՝ հեղինակին ուղղամտութեան վրայ կասկած կը զարթուցանեն հետեւեալ բանաձեւերը, “ինչպէս մէջ բանաստեղծ մը կ'ըսէ.,” “ինչպէս արժանաւոր եւ հեղինակաւոր անձէ մը լսեցինք։”<sup>1</sup>

Սովորութիւն եղած է շատ անդամ գիտնական գրուածքներու մէջ օտար լեզուաւ նշանաւոր խօսքեր, իմաստնալից առածներ եւայլն յառաջ բերել։ Ընդհանրապէս այսպիսի կոչումներ միշտ այն լեզուաւ կ'ըլլան, որով գրուած է այս առածը. օրինակի աղագաւ “բարին բառ նշանակութեամբ, կամ գերազանցքն իմաստուն” ըսելու տեղ գրեթէ միշտ կ'ըսենք “իմաստուն մը par excellence! կամ աւելի լաւ “չՈ՛՛ է՛՛ օշին. Այսպիսի առածներ կը գործածուին ամէն լեզուաւ անխտիր. կարելի է պարզապէս թարգմանել եւս այս խօսքերը, բայց յայտնի է թէ ամէն՝ նոյն խկ կատարեալ եւ ձիշդ թարգմանութիւնն ալ՝ բնագրին ոյժն ու աշխայժը չունի։ Սակայն շափաղանցութիւնը միշտ խօսելի է։

Աշխարհաբար գրուածքներու մէջ շատ անդամ կը ստիպուի մարդ յառաջ բերել գրաբարի այնպիսի ասութիւններ, որոնց գրաբա-

<sup>1</sup> Ծառ. կարեւորութիւն չունեցող նիւթերու մէջ կրնայ այս ձեւը ներելի համարուիլ, երբ անձին անունը լուել հարէ ըլլայ։

րագէտի մը ականջներն ընտելացած են. արդ հրաբութեանցունեան ապահով նշան պէտք է համարիլ, երբ այսպիսի “թռուցիկ խօսքեր,” աշխարհաբարով յառաջ կը բերուին։ Թողլ աշխարհաբարեաններն ու գրաբարեանները վիճեն եւ վիճեն որչափ որ կ'ուզեն, սակայն “իւսու է ուշ ընդունէ ինանէ առաջելն խօսքն եթէ աշխարհաբարի թարգմանուի, կը կորսնցընէ իւր բնականութենէն մաս մը, որ անփոխարինելի կը մնայ . . .”

Թէ օտար լեզուաւ եւ թէ գրաբարով յառաջ բերուած այսպիսի քաջածանօթ եւ ընդհանրացած խօսքերը կոչում ըսած ատեն, հարկ չէ տեղն ի տեղը մանրամասնօրէն աղբեիրը ցոյց տալ. բաւական է օրինակի համար՝ “Knowledge is power,” խօսքն քով՝ եթէ իւր բնաբան ընտրուած է՝ նշանակել միայն հեղինակին անունը (Francis Bacon), բայց հարկ չէ այսպիսի յայտնի ճշմարտութեան համար նշանակել նաեւ գրքին անունը (Essays 1597, Բ) եւայլն. վասն զի այս առածին ստուգութեանը վկայ միայն նոյն հեղինակը չէ. նոյն իմաստը՝ թէպէտ ուրիշ լեզուներով, կրկնած են շատերը, այսպէս Nam et ipsa scientia potestas est (Novum Org. scient. 1620) եւայլն։ Առածներու համար ըսուած աղատութիւնը կրնանք մերձեցընել բուն գիտնական կոչումներու ալ։ Ծառ անդամ փոխանակ հեղինակին անուան քով գրքին անունը, նիւթը, տպուած տարին, հրատարակութեան տեղը եւս այլն, յառաջ բերելու, կը նշանակուի միայն

Հեղինակին անունը, գրքին հատորը եւ էջը.  
այսպէս Ա. Ա. Գ. Հատ. էջ 20 եւայլն: Այս  
կերպ համառօտութիւնը թէ տեղը եւ թէ աշ-  
խատութեան ինայութիւնէ, բայց այն ատեն միայն  
ներեալ է, երբ հեղինակը գրքին ետեւը ցանկ  
մը կցէ՝ իւր կոչում ըրած մատենագիրներուն,  
եւ հոն մանրամասն նշանակէ գրքին անունը,  
տարին, հրատարակութեան տեղն եւայլն եւայլն:

Կոչումները սովորաբար լուրդով („ ”)  
յառաջ կը բերուին: Այս չակերտը կամ առա-  
ջին բառին սկիզբը եւ վերջին բառին ետեւը կը  
դրուի, եւ կամ վկայութեան բերուած կոչման  
իւրաքանչիւր տողին սկիզբը: Այս վերջին ձեւը  
հետզետէ կը խափանուի, վասն զի տպագրու-  
թեան աւելորդ ծանրաբեռնութիւն է. բայց  
երբ վկայութեան կոչուած կտորին մէջ շատ  
տներ գտնուին, եւ հարկ ըլլայ նոր տողով սկսիլ  
այս տները, այն ատեն նոր տներու սկիզբը հարկ  
է կրկնել չակերտը. ապա թէ ոչ շփոթութիւն  
կրնայ ծնանիլ թէ մինչեւ որ կտորը կոչում է:  
Չակերտին արդի ձեւը եւրոպական է. բայց  
հայերէն գրուածքներու մէջ տարբեր գործա-  
ծութիւն առած է, գոնէ այսպէս կ'աւանդուի  
քերականութեանց մէջ: Եւրոպական գրքերու  
մէջ չակերտին առաջին մասը լորին կը սկսի եւ  
վերջին բառին ետեւը լուր կը դրուի, այսպէս.  
Սկիզբն իմաստութեան երկիւղ Տեառն.՝ իսկ  
առ մեղ Ֆեռ հակառակ գործածութիւն առած  
է, այսինքն՝ առաջին բառին լուրին կը դրուի  
չակերտը, իսկ վերջին բառին ետեւի կողմը՝

Հորը, այսպէս “Սկիզբն իմաստութեան երկիւղ  
Տեառն:” Իսկ ոմանք՝ թէ սկիզբը եւ թէ վերջը  
բառերու վարի կողմը կը դնեն, այսպէս „Սկիզ-  
բըն իմաստութեան, եւայլն եւայլն: Բայց ըստ  
մեղ հարկ է եւրոպական այս նշանին եւրոպա-  
կան գործածութիւնն ալ պահել, վասն զի շատ  
անգամ վկայութեան կոչուած բառը առարկէն է  
կամ վերջակէտով կը լմնայ, եւ երբ չակերտն  
ալ վասն գայ երեք-չորս կիտագրական նշաններ  
քովէ քով խճողուած կ'ըլլան, որ բնականապէս  
գովելի չէ. այսպէս. “Մի մոռնար իմաստնշն  
խօսքը, “Սկիզբն իմաստութեան.՝ ուր եթէ ա-  
ռաջին չակերտը վարէն սկսի („ ”) այն ատեն  
երկրորդ չակերտն ալ բոլորովին կը բաժնուի  
կիտագրութեան ուրիշ նշաններէն:

Կոչումներու վրայ մինչեւ հիմայ ըստածը  
ամփոփենք հետեւեալ կարճ խօսքին մէջ. Հորէ  
է կոչում ընել, բայց հեղինակէն աւելի ճեղնա-  
կառը մատենագիրներէ: Աւելորդ կոչումները  
քննագատ մտաց պակասութեան նշան են, ըստ  
որում կոչում ընողն իւր ըսածին ճշմարտութեան  
համոզուած չըլլարով, իրմէ նուազ ճոխութիւն  
ունեցողի վրայ կը թաւալէ իւր ըսածին ծան-  
րութիւնը կամ պատասխանատուութիւնը:

### ԺԶ.

ԶԵՐԱՔՐԻՆ ԵՒ ՊՊԱՔՐՈ-ՌԵԱՆ ՀԱ-ԵՎ ՀԱ-ՊԱ-ՌԵԱՆ:

Չեռագիրը պատրաստելու ատեն հեղի-  
նակը հարկ է գիտնալ թէ ինչ ծաւալ պիտի  
ունենայ իւր յօդուածը, տետրակը, գիրքը եւն:

Բնական է թէ ճիշդ հաշիւ կրնայ ընել գրողը  
միայն այն տաեն երբ ձեռագիրն ամբողջապէս  
պատրաստ կ'ըլլայ: Գրքին ծաւալը կախում ունի  
նախ գրերու ընտրութենէն. սակայն չոս կ'ու-  
զենք նշանակել այն կարծ ու դիւրին ճամբան,  
որով ապահովապէս գաղափար կ'ունենայ հե-  
ղինակն իւր տպագրելի գրքին ընդարձակու-  
թեան վրայ: Հարկաւ գիրք մը գրելու ատեն հեղի-  
նակը պիտի ուղէ՝ իւր առջեւ ունեցած կամ տե-  
սած գրքի մը ձեռով եւ ընդարձակութեամբ  
հրատարակել իւր երկասիրութիւնը: Երբ այս-  
պիսի գիրք մը նշանակած ըլլայ հեղինակն իր  
օրինակ, պէտք է իւր ձեռագրին էջերը յար-  
մարցնել այն գրքին էջերուն ըստ կարելոյն:  
Պէտք է նցն գրքին մէկ էջին վրայ համրել տողի  
մը մէջ պարունակուած վանկերը, եւ համեմա-  
տել իւր ձեռագրին մէկ տողին մէջ բովանդա-  
կուած վանկերուն հետ:

Գրքին վանկերը համրելն ետքը՝ էջի մը  
վրայ գտնուած առողջութեան հետ բազմապատկերու է  
վանկերու թիւը. այսպէս օր. համար, մեր՝ Ազ-  
գային մատենադարանին, սեպհականուած գրքի  
մը մէկ տողին մէջ կայ շուրջ 12—14 վանկ  
իսկ տողերու թիւն է 30, ուրեմն այս երկու (12×30) թուերն իրարու հետ բազմապատկե-  
րով՝ արդիւնքը (360) ցցց կու տայ տպագրա-  
կան մէկ էջին մէջ գտնուած վանկերու թիւը:  
Արդ միւնցն գործողութիւնը կրկնելով պէտք  
է իմանալ ձեռագրին վանկերու թիւը՝ նցնակն  
մէկ տողին մէջ. եւ ելած գումարը պէտք է բազ-

մապատկել տողերուն թուին հետ. օրինակ, են-  
թագրենք թէ ձեռագրին իւրաքանչիւր տողին  
մէջ գտնուին մօտաւորապէս 15—16 վանկ, իսկ  
տողերուն թիւն ըլլայ՝ 25. արդ՝  $15 \times 25 =$   
375 վանկ, նցնակն ենթագրենք թէ ձեռագրին  
140 էջ ընդարձակութեամբ ըլլայ, արդ՝  $375 \times$   
 $140 = 52500$  վանկ: Այս վանկերու թիւը բաժ-  
նելով տպագրին մէկ էջին վանկերուն թուով  
(52500 : 360 = իր 146) մօտաւորապէս  
կիմանակը թէ 140 էջ ձեռագրի մը՝ պիտի  
տայ՝ իր 146 էջ ընդարձակ տետրակ մը:  
Կրնայ այս արդիւնքը ձեռք բերուիլ նոյն իսկ  
գրերուն թիւը համբելով, բայց՝ բնական է,  
այս աւելի գժուարին է, ըստ որում թուա-  
բանական գործողութիւնները կ'ընդարձակին.

Ամէնէն լաւ եւ գործնական եղանակն է  
եթէ իւրաքանչիւր հեղինակ երկու երեք տող  
ու է չորս շարել տայ իւր ձեռագրէն մաս մը եւ  
տպագրուածին համեմատական չափը գտնէ:  
Ոմանց 3 տող ձեռագիրը  $1\frac{1}{2}$ —2 տպագրա-  
կան տող կու տայ, իսկ ընդ հակառակն ոմանց  
 $1\frac{1}{2}$ —2 ձեռագիր տողերը, հաղիւ 1 տպա-  
գրական տող կ'ըլլան: Զեռագրի բազմատեսակ  
որպիսութիւնը՝ մաթեմատիկական ձշութեամբ  
որոշ կանոն մը տալ անհնարին կ'ընէ:

Այս մեր ցցց տուած եղանակը կապակցու-  
թիւն ունի ձեռագրի որպիսութեան՝ եւ տպա-  
գրութեան համար ընդունուած գրի տեսակին  
հետ: Աերոյիշեալ համեմատութիւնը Cicéro  
ըսուած 12 տպագրական կէտ (corps [de] onze)

մեծութիւն ունեցող նշանագրերու համար է, իսկ աւելի մանր գրերու համար՝ թէպէտ նցն գործողութեամբ կարելի է որոշ գաղափար մ'ունենալ տպագրուածին ընդարձակութեան վրայ, բայց բնականապէս համեմատութիւնը շատ կը տարբերի:

Եթէ տպագրութեան մէջ պատկերներ պիտի մտնեն, տպագրելի ձեռագրին չափին վրայ միշտ պէտք է աւելցնել պատկերներու ծաւալին չափ էջեր, սակայն հարիւրին 30—35 միշտ աւելի համրելով, վասն զի պատկերներուն յարմարութիւնը շատ անգամ կարեւորէն աւելի միջոց կը պահանջէ: Պէտք չէ նաև մոռնալ թէ այսպիսի ընդհանուր կանոններ՝ հասարակ տպուած գրքերու համար են. իսկ երբ չքեղ հրատարակել կ'ուզուի գիրք մը, թէ աւելի լայն լուսանցք թող կը տրուի եւ թէ գլուխներն ու զարդաշաններն աւելի տեղ կը բռնեն:

Նորուս հեղինակի համար ամէնէն ապահով ձամբան է իրազեկ մասնագէտի մը՝ կամ աւելի եւս տպարանապետի մը խորհուրդ հարցընել այսպիսի դէպքերու մէջ. վասն զի շատանգամ ձեռագրին վրայ եղած յաւելուածներով անհնարին կ'ըլլայ ճիշդ չափը պահել: Շատ կը գիւրանան հեղինակին հաշիւներն եթէ ամփոփ գաղափար մ'ունենայ տպագրութեան գրերուն վրայ, զոր պիտի տեսնենք յաջորդ գլխուն մէջ:

## ԺԷ.

Տպագրելի էրերու ընդունութիւնը:<sup>1</sup>

Ոչ միայն չքեղ հրատարակութեանց մէջ, այլ նաև հասարակ տպագրութեանց մէջ աւ գրերու զանազանութիւնը կարեւոր կէտերէն մէկն է: Ընթացիկ շեղագիր ձեռագրի մէջ իսկ տարբերութիւն կը գնենք էլեադրէն եւ մուտքէն մէջ, վասն զի կիտագրութիւնն այսպէս կը պահանջէ, վասն զի նցն իսկ ճաշակագիտութիւնն այսպէս կը սորվեցընէ: Բայց մեր յօդուածներու ձեռագրին մէջ իսկ կը ստիպուինք շատ անգամ կամ՝ տարբեր գրեր գործածել՝ երբ բառ մը, տող մը, հատուած մը շեշտել կ'ուզենք, եւ կամ մէկ, երկու, երեք եւ այլն գծերով կը ստորագծենք այն բառերն, որով գրաշարն իսկցն կ'իմանայ մեր պայմանագրեալ գրերու տարբերութիւնը: Եթէ հասարակ գրուածքի մէջ՝ այսպիսի տարբեր գրերով՝ ընթերցողին հասկացողութեան օգնութեան հասնիլ կ'ուզենք, որչափ եւս աւելի տպուած գրքի մը մէջ կը ստիպունք գործածել տարբեր գրեր, որպէս զի նախնական տարիներու ձեռագիր գրքերը կարդալու ատեն զգացած դժուարութիւններէն ազատ ըլլայ ընթերցողը, մանաւանդ

<sup>1</sup> Այս գլխոյ տակ ըստուածը՝ միայն մեր (Ակենանական Մխիթարեանց) տպարանին հայերէն գրերուն համար է, վասն զի առաւելապէս ատոնք ծանօթ են այս տողերս գրողն, սակայն ուրիշ տպարաններ աւ՝ գրեթէ նցն են գործածուած գրերն ու անունները:

որ ժամանակիս պահանջներէն մէկն է շատ հար-  
տակ. այս “շատ կարգալը”, հարկ է որ ըստ  
կարելցն դիւրանայ գոնէ արուեստով՝ տպա-  
գրական դիւրութիւններով։ Ասկէ ծնունդ ա-  
ռած է ահաւասիկ տպարանի մը բազմատեսակ  
գրերու առատ պաշար ունենալը։ Եւ այս դիւ-  
րութեան վրայ կու գայ իբր յաւելուած գե-  
ղեցկագիտական ճաշակը, որ աւելի փայլ կու  
տայ գրքերու հրատարակութեանց։

Ուրեմն գիրք մը ծայրէ ի ծայր նոյն գրե-  
րով տպագրել՝ անհնարին է գոնէ արդի ժա-  
մանակներս. բայց լաւ ընտրութիւն մ’ընել գրի  
եւ գրի մէջ որչափ կարեւոր է, նոյնչափ դժուա-  
րին նորուս հեղինակի մը համար։ Լաւագոյն  
կը լսայ այս կէտիս մէջ ալ փորձառու տպարա-  
նապետի մը խորհրդին դիմել, վասն զի տպա-  
գրութիւնն ալ գրերու ընտրութեան մէջ ունի  
ճաշակագիտական օրէնքներ, որոնց անծանօթ-  
ըլլալը՝ շատ մը հեղինակներու առիթ տուած է  
տարօրինակ գրերու բազադրութիւն մը ներ-  
կայացընել նոյն խսկապագրութեան մէկ էջի վրայ։

Տպագրութեան ժամանակ գործածելու  
գրերը թէպէտ՝ ինչպէս քիչ մը յառաջ ակ-  
նարկեցինք, տպարանապետին փորձառութեան  
յանձնելու է, սակայն գրերու տեսակներուն եւ  
անուններուն վրայ գաղափար մ’ունենալը շատ  
անգամ հեղինակներու դիւրութիւն կրնայ մա-  
տուցանել՝ տարակցս չունինք, մանաւանդ նա-  
խընթաց գլխոյն մէջ նշանակած համեմատու-  
թիւնը դիւրութեամբ ընելու համար։

Զայս ընելու համար կրնայինք ռէ-էին  
միջոց մը գործածել, այսինքն բազմատեսակ գրե-  
րով տպուած գիրք մ’առնուլ եւ իւրաքանչիւր  
էջն ու տողը նշանակելով գրերու տեսակներն  
ու անունները ցոյց տալ։ Բայց ուստի ապահով  
ըլլանք թէ մեր նշանակած գիրքը կը գտնուի  
առ ձեռն պատրաստ այս տողերը կարգացող  
նորուս հեղինակին քով։ Երկրորդ, երեսէ երես  
թափառելու ատեն գրերու համեմատութիւնը  
պահելը կրնայ շիփութեանց տեղի տալ, եւ  
բազմացուած նպատակին չենք կրնար համնիլ,  
կամ գոնէ՝ դիւրին միջոցը կը սկսի դժուարա-  
նալ, ուստի եւ կ’ընտրենք ուրիշ ճամբայ մը, որ  
թէպէտ տպագրական մէծ դժուարութեանց հետ  
կապուած է, բայց հեղինակին մէծ դիւրութիւն  
կու տայ՝ աչքին առջեւ ամփոփ տեսնելով այս  
գրերու ձեւերը։

Գրերու անուններն հայերէն ալ նշանակել  
թէպէտ մէծ կարեւորութիւն չունի, բայց որով-  
հետեւ համոզուած ենք թէ ու է ի՞նչէ հոյեւէն  
անուններուն կը ստիպուինք շատ անգամ եւրո-  
պականները գործածել, պիտի ջանանք եւրո-  
պական ձուլաբաններու օրինակին հետեւելով  
հայերէն անուններ ալ յարմարցընել — միշտ  
իրաւացի գիտողութեանց հետեւելով՝ փոփո-  
խութիւններ ընելու սիրայօժար պատրաստա-  
կամութեամբ։

Հայերէն տպագիրներու առանձին առան-  
ձին տեսակներուն վրայ խօսին աւելորդ է, կը  
դնենք հոս միայն սովորական գործածականները։

Հայերէն տպագրութեան գրերն ընդհանուր առմամբ էլեկտ տեսակի կր բաժնուին.

Ա. Հոնմէական (Romain կամ antiqua) եւ Բ. Սոտրագիր (Cursiv): Այս երկու տեսակներն ալ այլեւայլ ստորաբաժիններ ունին, որոնց տրուած գործած ական անուններն են.

“Անզոքքական անհնար առածք  
և ինձի ձևակերպ քամ զի շատ  
է հասանել և առաջի ձեռքի  
առանձինական ինքնական առաջին  
գործը կը կը պիտի և ծանու-  
թի առաջինական ինքնի խառնութեան  
կու առաջ իրարեա մէջ,  
անզոքքական եմ քամ զի քի,  
կը խօսիմ և շատ բան կը կամ:

Գլուխէր  
ՏՊԴՒՄ, ՏՐԱՊԻԶՈՆ

2. Եթու ինչու առաջ հայութեա- 2. Եթու ինչու առաջ հայութեա-  
կան (mignonne, գլուխ. (colonell cursiv):  
colonell antiqua):

Առաջին տեսակէն աւելի  
մեծ էր, բայց զավակ կը զա-  
նազանութիւն անկէ: Իրկայն  
շանկեր կազմելու շատ կը  
յարմարիմ, վասն զի թէ  
դիւրու, կը կարդացուիմ եւ  
թէ շատ ընդարձակ տեղ  
չեմ բաներ:

## Գ.ՀԱՅՃԵՐ

3. በ-ቤቶችው እና ስራው ተብርሃን  
ቅኑ (petit-texte, corps  
sept. ተብርሃን. petit an-  
tiqua):

Եւրոպական անունու (Մէր ողաբեկ զարդ ու-  
“փոքր” է, բայց գործա-

ծութիւնս ամեն, վասն  
զի թէ բնագրի եւ թէ  
ձանօթութեանց համար՝  
ըստ պահանջելց տեղոյն,  
անխտէր կը գործածուիմ:

ԳՐԱԴԱՐԱՆ

ԿԱՐԱՊԵՏ, ՅՈՒՀԱՆՆԵՍ

4. Իննիդրեան հասման-  
կան (bourgeois):

Ընդարձակ յօդուած-  
ներու շատ կը յարնա-  
մարիմ. վասն զի նա-  
խորդներու պէս մանր չե-  
հասակս եւ հետեւեալ  
տեսակներու պէս մեծա-  
մարմին չեմ: «Քաղքե-  
նի», անուանած են զիս,  
վասն զի միջնակարգ զրի  
տեսակ մին եմ:

4. Իննիդրեան նորոգիւ  
(bourgeois cursiv):

«Իննիդրեան ի անու-  
ածեմ բայց գոյնու-  
ոպարանն աշ նէ 10 կի-  
ուտանի եւ նէ 12 կիուտանի  
պաշտօներն աւ իւ իւ իւ-  
րէմ: Անուածեն են եր-  
իսու բառերու մէջ ան-  
գրութուն աւելի լայնան-  
իւրաշարքը, շատ մէջ իւ-  
րէմայ հաստիւ:

卷之三

ԱՐԵՎԱԴՅԱՆ. ՅՈՒՀԱՆՆԵՍ

5. *S-սահմանական* և *պատմական* (pétit - romain, garmond, *թէրժ.* corpus):

Մասնաւոր գիր չունինք այս տեսակին  
համար, բայց ինչպէս կարգեն կրնայ իմացուիլ,  
չորրորդին եւ վեցերորդին մէջ յատուկ գիրն մընէ:

6. *bəz̥iːn* (onze, corps [de]onze, *ɛb̥rɔ̃s*, cicéro): 6. *bəz̥iːn* (cicéro cur-  
siv):

գերմանացիք զես (Ինչոքութեան օքլ յայդ-  
սկիկերոն, կ'անուա- նած էմ նէ ինչւ-

Նեն, վասն զի 14 67ին առաջին դեռակ ըստ կայ  
ի Հռոմապուած՝ Կիկե- հացած շաներ հայերէն քրե-  
րոնի Ճառերուն գործ- բու շաբախն մէջ:)  
ածուեցայ առաջին ան-  
գամ:

## ՎԱՀԱՆ, ՀՐԻՏՈՓՈՒՄՔ

7. **Ս**ուրբ Հայոս Հայութիւն  
առաջնորդած հայութիւն  
(saint-Augustin, գլուխ).  
7. **Ս**ուրբ Հայութիւն  
(saint aug. cursiv):  
Mittel:

Գաղղիացիք “Ա. Խոչ հայրենիք մէջ՝  
Օգոստինոս,, կա- Եղիուծին ալ կը գոր-  
նուանեն զիս, վասն ծածու-նիւ՛ օբագինել-  
զի Առնատ Սվին- ըու աւանուրդողնելը  
հայմ եւ Առնողդ էամ նախօդուածնելը  
Պաննարց առաջին Ներկայացընելը: Գար-  
անդամ գործածե- ծածու-նեան հողմանէ  
ցին զիս՝ այս վարդա- մէք նախորդը մուշ-  
պետին՝ “Ա ասն քա- շուա ա-ելէ Եղիանին է:  
ղաքին Աստուծոյ,, ա-  
նուամբ զիլքն հրա-  
տարակելու 1467ին:

九

## ՎԵՐԴԱՅՆ, ԱԵՆԴԱՅՈՒԹ

Հին ձեռաւ  
գիրներ նման  
ցընելու շատ կը  
գործածուիմ.  
զիս հնարեց  
Ահեղայոս

ՃԵՂԱԿԱՆ ՊԱՂ-  
ՂԻԱՑԲԻՆ 1640ԻՆ:

ԳՐԱԴԱՐԱՆ

## ԲՐՈՒՅԵ, ՊԵՐԻՍ

Այս գրերու  
մէջ ամէնէն  
հաստն եմ:

Գ. Ա. Հ. Ե.

# ԲԱԳԱՐԱՏ

“Հռոմէական” ըսուած գրերն ասոնք են, եւ սովորաբար գրերու ու յօդուածներու մէջ առաւելապէս գործածականներն են: Գրերու նկատմամբ ամբողջական գաղափար մ’ունենալ ուղղվերուն՝ մատնացցց կ’ընենք “Գրերու ցանկը”, որմէ կարելի է տեսնել տպարանի մը մէջ գտնուած գրի տեսակները: Սակայն նորուս հեղինակը պէտք է այսչափով գոհանալ, վասն զի նշյն իսկ գրին յարմարութիւնները, գլուխներու եւ հատուածներու համար ընտրելի գրի տեսակներն աւելի տպարաններու ճաշակին գործն է, քան հեղինակին:

Ժ. Բ.

Գ. Ի. Ի. Ա. Ա. Ա. :

Կարծուածէն աւելի կէտեր ունի հեղինակը. որոնց պէտք է միտ դնել: Գրքի մ’անունը պիտի համապատասխանէ իւր պարունակած նիւթին, ոչ աւելի ոչ պակաս առաւելութիւններ պիտի ծանուցանէ: Եթէ գիրքը վէպ մըն է, պիտի զգուշանայ հեղինակը, որ գրաւիչ անուններ տալով՝ չմատնէ իւր վէպին նիւթը, վասն զի ասով հետաքրքրական կողմերը կը կորսնցնեն

իրենց հետաքրքրութիւնը: Ի մասնաւորի՝ նման անուններ գործածելէն պէտք է զգուշանալ հեղինակը. վասն զի շփոթութիւն յառաջ կու գայ: Հեղինակներ կան — եւ գժբախտաբար միայն նորուսները չեն — որոնք պարծանք կը համարին իրենց գիրքը մլրտել այնպիսի անուններով, զոր “Հասարակ մահկանացու” մը կամ ամենեւին եւ կամ շատ գժուարութեամբ կրնայ գուշակել: Մատենագրութեան մէջ թերեւս մէկ անգամ գործածուած եւ կամ նոյն իսկ հեղինակին մաքէն հնարուած անուն մը ի՞նչպէս կարելի է որ ամէն հասարակ լնթերցող խկոյն իմանայ::: Օրինակ յառաջ չենք բերեր, մեր ակնարկել ուղաձը շատերուն ծանօթ է արգէն: Բայց այսպիսի տարօրինակ անուններու, տիտղոսներու վեսար որո՞ւնն է. — Հեղինակին: Ապահովապէս հեղինակին, վասն զի անծանօթ իրի մը փափաք չ’ունեցուիր. անծանօթ իր է գիրք մը, երբ անծանօթ է իմքնահնար է՝ կամ նոյն իսկ մտացածին է — անունը. առ առաւելը նոր հրատարակուած ատեն մէկը կամ միւրը հետաքրքրուի նորատիպ գիրքն ամբողջապէս կարդալու, բայց գիրք մը հրատարակուելէն վերջը արագ քայլերով կը մերձենայ մոռացութեան անցունդը, ուստի այսպիսի մտացածին անուններով շուտով կը վճռուի բախտը. քանի մը հոգւոյ համար ունեցած կարեւորութիւնը՝ նշանակութիւն չունի հասարակութեան համար: Ուստի յարմար անուն մ’ընտրելու ատեն այս կէտը պէտք չէ վրիպիլ հեղինակի աչքէն:

Սակայն կայ հակառակ կողմն ալ. քանի անգամ տեսած ենք դրբեր, որոնց գործությունը առուները կը համեմատին իրենց պարունակած նիւթին այնպէս, ինչպէս կը համեմատի 1ը 20ին։ Այսպիսի անուններ տեսակ մը բէկլան երեւոյթն ունին գժբախտաբար: “Նոր քերականութիւն” “Նոր մեթոդ” “Նոր եղանակ”, եւայշն. վերջն ժամանակներս շատ կը հանդիպինք այս “Նոր” բառին չափազանց գործածութեան: Աը կարդաս այս “Նորը” եւ իսկոյն կը նետես “Հներուն”, քովը, վասն զի “Հնէն” զանազանողն է միայն “Նոր” ածականը: Թարեւս այսպիսի գլուքերու համար ներելի ըլլայ “Նոր” անուան գործածութիւնը, եթէ ասով “Նոր տպուած” ըլլան իմացընել կ’ուզուի. բայց գժբախտաբար “Նորը” չոնի այս գործածութիւնը: Ամենայն անդորրութեամբ նոյնը կարելի է ըսել շատ մը յօդուածներու իրը բնաբան ընտրուած անուններու համար...: Գլուքին անունը հետաքրքրական պիտի ըլլայ, որպէս զի դիւրաւ ընթերցող գտնէ, բայց առունը պիտի համապատասխանէ իրականութեան, ապա թէ ոչ գիրքը կը վնասուի, մեծամեծ ծախքեր ի զուր փողոցը նետուած կ’ըլլան: Եթէ ընտրուած անունը շատ համաւօտ է, եւ անկարելի է որոշ գաղափար մ’ունենալ, հարկ է երկրորդ տողին մէջ ըստ կարելոյն մէկնել. օր. “Աւճապերը” “Կ. Պոլսոյ կեանքէն վէպ մը” . վան զի միայն “Վարժապետ”, դրելով՝ կարելի է մանկավարժական գրքուկի մը գաղափարը տայ, որով հեղինակը հասած չ’ըլլար իւր նպատակին:

## Ժ.Թ.

Գլուքին ցանկը, յունելուսը եւ գործութիւնն:

Ցանկը գլուքին էական մասերէն մէկն է: Գլուքի մը ցանկն իւր նիւթէն կ’առնու իւր կարեւորութիւնը: Շատ անգամ կարեւոր գիրք մը կը կարդացուի, բայց անհնարին է մէջի պարունակութիւնն ամբողջովին միտքը պահել. սակայն շատ անգամ կը յիշենք թէ այս ինչ գլուքին մէջ ինդրական նիւթի մը վրայօք բան մը կարդացած ենք, բայց գժբախտաբար կամ էջը նշանակելու մոռցած ենք, եւ կամ իժամանակին կարեւորութիւն տուած չենք: Հարկ կ’ըլլայ նոյն հատուածը գտնել, բայց ի՞նչպէս. անհնարին է կրկին անգամ ամբողջ գիրքն աչքէ անցընել. կը գիմենք ցանկին, եւ ասոր օգնութեամբը կարեւոր տեղեկութիւնները կ’առնունք: Ուրեմն ցանկի մըգոյութիւնը գլուքին գործածականութեան առաջն պայմաններէն մէկն է, պայման մը որ նոյն իսկ գիտնական հեղինակներէն շատ անգամ զանց կ’առնուի: Նոյն բան է եթէ ցանկ մը գտնուի, բայց պակասաւոր եւ թերի ըլլայ: Խնդիր եղած է շատ անգամ քաղքի մ’անուան նկատմամբ, ցանկը կը բանաս, եւ հաղիւ 2 կամ 3 անգամ նշանակուած է բառը, ուր՝ ընդհակառակն գլուքին մէջ թերեւս 10 տեղ յառաջ կը բերուի քաղքին անունը:

Ցանկն ոչ թէ միայն նիւթի եւ գլուխներու կարգաւ պիտի պատրաստուի, այլ նաեւ այբուբենական գրերու կարգաւ: Այս է նպա-

տակայարմարը, այս է օգտակարը: Դժուարին է, բայց անհրաժեշտ: Այբուբենական ցանկը գտնուիլն այն առաւելութիւններն ունի, որ ընթերցողը իրը աղքիւր կը դործածէ հեղինակին գիրքը եւ ցանկին մէջ պակասներն ուրիշ կարդացած գրքերէ կ'ամբողջացնէ. ահա կէտ մը որ պատիւ կը բերէ հեղինակին, եւ գիրութիւն՝ ամէն բան նշանակել ուղղող գիտնականին: Պարզապէս գլուխներու ցանկ մը պատրաստել շատ կարեւորութիւն չունի, վասն զի եթէ մեծածաւալ չէ գիրքը, ընթերցողն արդէն գլուխներն աչքէ անցնելով խելամուտ կ'ըլլայ պարունակութեան:

Սովորաբար գրքերու ճակատը կարդալէն ետքը կը կարդացուի յառաջաբանը, որպէս զի գրքին տպագրութեաննպատակն իմանայ ընթերցողը, իսկ պարունակութիւնն իմանալու համար՝ յառաջաբանէն ետքը կը կարդացուի անմիջապէս ցանկը, վասն զի ցանկը համայնատեսական տախտակ մըն է գրքին պարունակութեան, եւ կամ աւելի ճիշդ՝ նշն գրքին համառօտ քաղուածքը: Բնականապէս ամէն գրքին ետեւ այբուբենական ցանկ կարեւոր չէ. բայց քերականութիւն, պատմութիւն, աշխարհագրութիւն եւն առանց այս ցանկի՝ քիչ շատ անդործածական գրքերու կարգը կ'անցնին:

Ոմանք սովորութիւն ունին՝ գրքին տպագրութիւնն աւարտելէն ետքը այբուբենական ցանկն սկսիլ. բայց խրատ կու տանք նորու հեղինակին որ այսպիսի ահագին դժուարութիւն

մը թեթեւցընելու չանայ՝ եւ այս շատ գիւրաւ կ'ըլլայ, եթէ ամէն մէկ թերթը տպագրուելէն վերջը կազմէ այս ցանկը: Իւրաքանչիւր բառին դիմաց՝ իշահամարը նշանակելը շատ գործնական օգուտներ ունի, քան առանց իշահամարի միայն գլուխներն ու հատուածները նշանակելը: Եթէ գրքին մէջ տեղլոյ, անձի եւն, անուններ գան, գիտնականներէն ոմանք զատ զատ ցանկերուտակ կ'ամփոփեն, բայց լաւագոյն է ընդհանուր ցանկի մը մէջ գրի կարգաւ շարելը: Եթէ միեւնցն անունն երկու տարբեր կերպով գրուի, եւ կամ միեւնցն անձն երկու զատ զատ անուանակոչութիւններ ունենայ, կընայ երկուքին տակ ալ զատ նշանակուիլ, բայց աւելի լաւ է աւելի գործածականին տակ գրելը. այսպէս “Փաւստոս բիւզանդացի”, կընայ թէ “Փաւստոսին” տակ նշանակուիլ, եւ թէ “բիւզանդացին” անուան շարքին տակ. բայց “Փաւստոսը” նշանակելէն վերջը “տես բիւզանդացին ըսելով”՝ իշահամարներն այս վերջին անուան տակ յառաջ բերելն աւելի մեծ գիւրութիւն կու տայ, եւ շատ մը կրկնութիւններէ կ'աղատէ զշեղնակը: Կրնայ առարկել հեղինակը, այսպիսի ընդարձակ ցանկերով՝ թերեւս գրքին ծաւալը կրկնապատկուի, եւ մանաւանդ՝ հեղինակին ժամանակին կորստեան պատճառ տրուի: — Թէ գրքին ծաւալը կը կրկնապատկուի, չենք կարծեր, վասն զի ցանկերը միշտ ամենամանք գրերով կը տպագրուին. եւ եթէ կրկնապատկէր իսկ, ի՞նչ վես, քանի որ օգուտներն աւելի են: Գիրք

մը, ինչպէս վերը (էջ 13) ցոյց տուիք, կը հրատարակուի “մարդկութեան ծառայութիւն”, մը մատուցանելու համար, եւ ոչ՝ պարզապէս գիրք հրատարակած ըլլալու համար. ուրեմն երբ համողուած ենք թէ այսպիսի ցանկերով գիրքն աւելի օգոստաբառէն կը գործածուի, հարկ է որ հեղինակն յանձն առնու այս աշխատութիւնը: Իսկ ժամանակի կորստեան համար՝ կ'ըսենք, լաւ է կատարեալ գիրք մը միայն հրատարակել քան երկու, երեք, տասը հատ եւն, եւ անգործածական ըլլալու կնիքը գրոշմել գրքին ճակատին վրայ: Արդարութիւնը կը պահանջէ որ վենետիկի Միսիթարեանց տպարանէն ելած հայ պատմիչներու հրատարակութեան համար ըսենք, թէ շատ աւելի գործածական են, քան Պր. Էմինի հրատարակած “Մոլոխի Կաղանկատուացւոյ” (Մոսկա, 1860) կարեւոր պատմութիւնը, որուն մէջ կը գտնենք գլխակարգութեան ընդարձակ ցանկ մը, բայց ի զուր կ'որոնենք “անուանց ցանկը”, որ այսպիսի պատմական հրատարակութեանց համար անհաջելու կարեւոր է:

Ուրեմն Նորատիպ գիրք մը նպաստակայարմար ընելու համար վատնուած ժամանակը կորսուած չէ, այսպէս համողուած ենք: Մանաւանդ որ՝ եթէ վերը (էջ 78) ըսուած ակնարկութեան հետեւի հեղինակը, ոչ կարծուած դժուարութեան կը հանդիպի եւ ոչ ժամանակի կորուստ կ'ունենայ: Առաջին տպագրեալ թերթը կարդալու ատեն պէտք է զատ տետրակ մ'ունենալ այս-

ուրենական գրերով նշանակուած, եւ իւրաքանչիւր անուն էջի մը վրայ նշանակել, բայց թղթին միայն մէկ երեսին վրայ, եւ երբ բոլոր թերթերը տպագրուին հարկ է այն անունները (իրենց իջահամարներով) կտրատել, կարգաւշարել եւ ուրիշ թղթի մը վրայ փակցընել, եթէ ըստ բաւականի մաքուր գրուած են եւ վերստին ընդօրինակելու հարկ չի տեսնուիր: Եթէ նիւթական աշխատութենէ ալ կը խորչի հեղինակը, ուրիշ գարման չենք գիտեր, բայց եթէ հեղինակելու ներքին ձայնը խղդել, եւ գրիչն ու թուղթը հանդիսա իրենց տեղերը թողոււլ... — —

Իսկ “Յաւելուած” ըսելով կը հասկընանք գիտնական հեղինակներու այն բարի սովորութիւնն, որով իրենց գրքին վերջը կը մեկնեն ամէն դժուարին բառերը: Տեսակ մը մասնագիտական բառգիրք է, որով կը ճոխացընեն իրենց գրքերը խղճամիտ հեղինակները: Մասնագիտութիւնն այնպէս յառաջ գացած է այսօր, որ հասարակ բառգիրքներու մէջ (— որոնց թիւը շատ է հայերէնի մէջ, սակայն գոհացուցիչ են՝ ըստ նիւթին, շատ քիչերը) չեն գտնուիր. մանաւանդ հայերէն նոր լեզուի մէջ այնպիսի նորաբանութիւններ կան, որ կամ ամենեւին չեն հասկըցուիր եւ կամ “ասուպի” մը պէս կու գան կ'անցնին եւ լեզուին գանձուն մէջ չեն աւելնար: Պատճառն է, այս բառերը գործածողին՝ զանոնք տեւական ընելու փոյթ չտանիլը: Ապագայ բառագիտութեան համար, որչափ

կարեւոր նշանակութիւն կ'ունենային այսպիսի  
մասնագիտական բառեր եւ անոնց ընդհանուր  
գործածութիւնն որչափ կը դիւրանար, եթէ  
համապատասխան համառօտ բառագրքուկի մը  
մէջ (glossaire) հաճէին հեղինակները մէկնել  
ու լուսաբանել իրենց դժուարիմաց բառերը:  
Բնական գիտութեանց համար՝ հասարակ բա-  
ռացանկներով կը ջանացուի հայերէնի մէջ ալ  
այս շատ կարեւոր կէտին պարտուպատշտճ ու-  
շադրութիւն նուիրել. բայց տպուած գրքերը  
միայն բնական գիտութեանց վերաբերեալ չեն:  
Գաղղիացի հեղինակներ այս կողմանէ օրինակ  
կրնան առնուիլ. նոյն իսկ հասարակ դասագրք-  
քերու մէջ կը պահէն այս կարեւոր կէտին  
գործադրութիւնը. թերեւս կրնային իսկ բոլո-  
րովին զանց առնուլ. քանի որ բառագրքերու  
բազմութիւն մ'ունին: Իսկ մենք՝ զուրկ բառա-  
գրքներէ, կը զբկենք մեր ընթերցողներն ան-  
հրաժեշտ մեկնութիւններէ: Մենք եւս առաւել  
պարտաւոր ենք այս հլուաբները կազմել, վասն զի  
երէին-ու գրական լեզուի չնորհիւ երկու զատ  
զատ ազգաբաժիններու համար կը գրենք՝ ինչ  
որ գրենք: Արեւմտեան հայքս աւելի՝ նորաներու  
հայերէն բառերով կը գոհացընենք մեր պէտքերը,  
եւրոպական բառերու իմաստին, կազմութեան,  
գործածութեան եւն, նայելով՝ իսկոյն նորաբա-  
նութիւն մը կը նետենք հրապարակ (հոգ չէ թէ  
երբեմն՝ աւելի յաճախ, անճահ ու անդէպ, նոյն  
իսկ հայերէնի հոգւոյն հակառակ) եւ վայրկե-  
նական ազգեցութեամբ կազմուած բառերը

կ'ուզենք որ մեր ընթերցողները հասկընան,  
գիտնալով իսկ թէ մեր՝ լատիներէն, յունարէն  
գաղղիերէն, գերմաներէն, իտալերէն եւն, իբր  
օրինակ առած բառերն ինքնին անիմանալի են  
մեր ընթերցողներէն շատերուն: Եթէ այսպիսի  
բառերը՝ նոյն իսկ բացատրութիւնները, ամփո-  
փէնք բառագրքուկի մը մէջ եւ կցէինք մեր  
հեղինակած կամ թարգմանած գրքերու, ան-  
պատմելիծ առայութիւն մատուցած կ'ըլլայինք թէ  
ընթերցողին եւ թէ մանաւանդ գրականութեան:  
Իսկ արեւելեան հայերը բոլորովին ուրիշ  
ճամբայ մ'ընտրած են, — թէպէտ վերջին  
ժամանակներս “յետս դառնալ” մը կը նշմա-  
րուի: Եւրոպական բառերը առարկանել՝ եւ  
յանկարծական նեղութենէ աղատիլը բաւական  
կը համարին: Սակայն այս կերպը որչափ գործ-  
նական է, այսինքն երկայն բարակ՝ հայերէն  
բառ որոնելու գժուարութենէն կ'աղատեն զիե-  
ղինակը, չունենար տեւական գործածութիւն,  
եթէ բառագրքով զանց առնուի: Մենք չենք  
կրնար այս եղանակը դատապարտել, վամն զի  
համեմատաբար նոր է արեւելեան հայ գրակա-  
նութեան լեզուն, եւ յոյս ունինք որ “յետս  
դառնալը, իրաւացի կը համարուի, քանի որ  
այս գրականութեան առաջին եւ վերջին տա-  
րիներու համեմատութիւնը շատ կէտեր կու տայ  
մեզի, այս յետս դառնալն, աւելի փութով եւ  
ընդարձակ գծերով կատարելու, բայց հայերէն  
անունաւունութեանց զարգանալուն արգելք կը  
նկատենք:

Անմեղադրելի՝ բայց ոչ գովելի, եղանակ  
մըն է, զօր յաջորդ սերունդը՝ եթէ հայ հո-  
գւով եւ հայ լեզուաւ մեծնայ, պիտի դատա-  
պարտէ եւ դարման տանիլ պիտի ուզէ, նոյն իսկ  
ընդդէմ մեծանուն պրոֆեսորներու բողոքանաց,  
որոնք եւրոպական անուանակոչութիւններն աւելի  
յարմար կը գտնեն իրենց ճաշակին... բայց  
յայտնի է զատ է “Ճաշակ”, եւ զատ է “ազգային  
բառագիտութիւն”, բառագիտական մթերք:

Այս նկատմամբ յայտնած ենք մեր տե-  
սութիւնը՝ ի մէջ այլոց, համառօտ ակնարկու-  
թիւններով, գրքիս ընթացքին մէջ (էջ՝ 39—  
40). աւելին աւելըրդ կը գտնենք: Կը վախնանք  
միայն որ ամէն բառ ու բացատրութիւն անպայ-  
ման “հայացընելու”, ի զուր ճգնողներու ձեռքը  
զէնք տուած չըլանք այս մեր խօսքերովը: Միջն  
ճամբան գտնելու “արիադնեան թելն”, է հե-  
ղինակին համար — իրական իոնեանենը: —

“Յաւելուածին”, տակ կը դասենք սպրդած  
կրտպիներու ուղարկութիւնն եւ փոփոխութիւն-  
ները: Ամէնէն ինամեալ տպագրութեանց մէջ  
ալ “Վրիպակ”, ըստած “հրէշ-վիշապակները”,  
կը սողոսկին կը մտնեն իւ երբեմ նոյն իսկ ի-  
մաստը խանգարելու չափ “ազգեցիկ”, վրիպակ-  
ներ: Եթէ տպագրութեան վերջին փորձերու  
ժամանակ տեսնելու բարեբախտութիւնն ունի  
հեղինակը, հարկաւ թանաքի գծով մը կը յա-  
ջողի իսկցն մաքրել իւր երկասիրութիւնն այս-  
պիսի փոքր՝ բայց վասակար աղուեսուկներէ.  
իսկ եթէ հակառակ ամէն աշալըջութեան, հսկո-

ղութեան, չի տեսներ այս վրիպակները՝ “Ուղ-  
ղելեաց ցանկին”, կը յանձնէ: Բայց երկրորդա-  
կան կարեւորութիւն ունեցողները՝ եթէ շատ են  
թուով, զանց կ'առնուին եւ երկրորդ տպագրու-  
թեան ժամանակ կը բարձուին մէջտեղէն, որ-  
պէս զի ուղղելիքներն ալ քանի մը երես չգրաւեն:  
Կարեւոր է այս կէտն ալ ուշադրութեան: Հա-  
մոզուի թող հեղինակը թէ վրիպակներէ բոլորո-  
վին աղատ երկ մը կարելի է տպագրել, երբ  
5—6 հոգի կը հսկեն տպագրութեան վրայ եւ  
երբ տպագրութիւնը փութացընելու հարկին մէջ  
չէ հեղինակը: Մասնաւանդ որ քանի մը չսրբա-  
գրեալ վրիպակներով ամէն աշխատութիւն չի  
կորսնցներ իւր յարգը: —

Փոքրիութիւն անուանած գլուխն ալ կա-  
րեւորներէն է. վասն զի շատ անգամ տպագրու-  
թեան ընթացքին մէջ նորանոր աղքիւրներու  
գիւտովը կամ մինչեւ նոյն ատեն հեղինակին ան-  
ձանօթ մնացած երկասիրութեանց ընթերցմամբը՝  
բոլորովին նոր լցոն կը սփոռուի հեղինակին ուսում-  
նասիրած նիւթին վրայ, իւր հաստատածներէն  
քանի մը հատը կը ստիպուի մերժել, մերժած-  
ները հաստատել: Եթէ տպագրուելու սկսած է  
գիրքը, վերջին ապաստանարանն է “փոփոխելիք”,  
անուամբ գլուխը:

## 9.

ԳՐԻՔՆ ՅԵ-Ը:

Գրավաճառի խանութ մը տեսած ըլլալը  
բաւական է համոզուելու համար թէ ամէն գիրք

մի եւ նցն ձեւը չունի եւ — չի կրնար ունենալ: Հասարակ դասագրքեր չեն կրնար ընդարձակ բառարաններու մեծութիւնն ունենալ. եւու բազմահատոր հանրագիտակներ՝ դասագրքերու չափը: Թէպէտ հեղինակն ազատ է իւր գիրքն ուղած ձեւով եւ մեծութեամբ տպագրելու, բայց գործածութեամբ հոս ալ տեսակ մը միօրինակութիւն մտած է. այլեւայլ նպատակներով գրուած գրքերու զանազան ձեւեր որոշած է — գործածութիւնը: Ամէնէն լաւն է հրատարակի կամ տպարանապետի մը խորհուրդը: Բայց հետեւեալ քանի մը տողերը կրնան քիչ շատ օգտակար ըլլալ հեղինակին:

Ծքեղ, պատկերազարդ հրատարակութեանց համար սովորաբար կը գործածուի՝

1. Մէտեղ (in folio, համառօտութիւնը՝ in F<sup>o</sup>) ըսուածը, զոր կ'ունենանք եթէ մեծ թերթ մը՝ դէպ ի երկայնութիւն երկուքի ծալենք. Միածալ սովորաբար 4 էջ կ'ունենայ (օրագիրներէն շատերը):

2. Քառա-շառ (in quarto = in 4<sup>o</sup>) պատկերազարդ մեծադիր լրագիրներու համար որոշուած ձեւն է, զոր կ'ունենանք եթէ մեծ թերթ մը երկայնութեան ու լայնութեանը մէջտեղէն ծալենք: Քառածալը 8 էջ կ'ունենայ. կը գործածուի դիսաւորաբար գիտնական մեծադիր գրքերու եւ ամսագիրներու:

3. Ո-թեղ (in octave = in 8<sup>o</sup>). Քառածալը դէպ ի երկայնութիւն (վերէն վար) ծալելով կ'ունենանք 16 երես. օրինակ, “Հան-

գէս ամսօրեայն” ութածալ է. բայց պէտք է թղթին մեծութենէն առեալ զանազանել՝ գնութեալ եւ գութեալ. մեծ ութածալ են՝ Երոպայի արդի մեծամեծ հանրագիտակ բառարանները: Իսկ փոքր ութածալ՝ “Ազգային մատենադարանին” սեպհականուած ձեւն է. սովորաբար վէպերն, ընթերցանութեան դիրատար գրքերն ութածալ կը տպագրուին:

4. Երկուսուն-նութեալ (in douze = in 12<sup>o</sup>) այսինքն 24 էջ:

5. Վէլշուսուն-նութեալ (in seize = in 16<sup>o</sup>) 32 էջ: Եթէ ութածալը դէպ ի լայնութիւն աւծալլենք, կ'ունենանք այս 32 էջերը:

6. Տասնուն-նութեալ (in dixhuit = in 18<sup>o</sup>) որ շատ սովորական չէ, եւ աւելի գաղլիս կը գործածուի. այս ձեւին իբր համապատասխան կը գործածուի երկոտասանածալը: Տասնութածալ ձեւով թերթ մը 36 էջ կ'ունենայ:

7. Քառա-չորս-նութեալ (in vingt-quatre = in 24<sup>o</sup>) այսինքն 48 էջ, որ է լսել երկոտասանածալը՝ դէպ ի երկայնութիւն եւ լայնութիւն նորէն ծալլուած:

8. Երեսուն-երես-նութեալ (in trente-deux = in 32<sup>o</sup>) այսինքն 64 էջ կամ վեշտասանածալն երկայնութեան եւ լայնութեան գարձեածալլուած: Այս ձեւը կը գործածուի միայն շատ փոքրադիր հրատարակութիւններու:

Ասոնք են տպագրուած գրքի մը ընդհանուր ձեւերը, բայց թերթին մեծութեան նայելով՝ ինչպէս որ սեպութեան համար ըսինք, կարելի

է միւս ձեւերն ալ զանազանել՝ և՛շ վեշտասաւնածալ (մեծ 16<sup>0</sup>) փոքր վեշտ. (փ. 16<sup>0</sup>) եւն.:

## ԻԱ.

Սբքառական (Ե-ՔՊՀ):

Ի՞նչ երջանիկ կ'ըլլար հեղինակ մը, եթէ իւր դրած ձեռագիրը տպարան ուղարկէր, եւ 2—3 ամիս ետքը՝ գիրքն ամբողջապէս տպուած, աւարտած իւր առջեւ տեսնէր: Բայց եթէ ըստ ամենայնի կատարեալ տեսնել կ'ուզէ իւր գիրքը, կամ փորձ եւ երաշխաւորեալ տպարանի մը յանձնելու է նաեւ իւր գրքին սրբագրութիւնը (եւ այս գիրութեան համար քիչ մ'աւելի վճարելու պատրաստ պէտք է ըլլալ), եւ կամ սրբագրութեան տաղտկութիւնն ու ձանձրոյթը յանձն առնելու է: Զազիւ թէ հեղինակ մը դանուի որ չուզէ իւր տպած գրքին փորձերն անձամբ տեսնել. վասն զի սրբագրողները միշտ հեղինակին alter egoները չեն ըլլար. տարակուսական կէտերու մէջ՝ մանաւանդ երբ ձեռագիրը խնամով պատրաստուած չէ<sup>1</sup>, սրբագրողն երբեք չե կրնար հեղինակին այն մանր հոգածութիւնը ցցց տալ, մանաւանդ երբ խընդիրը գիտնական նիւթի վթայ է, եւ չի կրնար իսկ պահանջուիլ որ սրբագրողն ալ հեղինակին չափ գիտնական ըլլայ:

Անոր համար սովորութիւն է միշտ որ հեղինակները կարդան իրենց երկասիրութեանց՝

<sup>1</sup> Տես Էջ 43, Գլ. Ճ.Բ.:

եթէ ոչ աւազն, գոնէ Երկրորդ փորձերը: Զեռագիրը տպարան չտրուած՝ պէտք է վերցիշեալ յաւելուածներն ընել ձեռագրին վթայ, վասն զի ինչպէս ըսուեցաւ, մեծամեծ ծախքերու պատճառ կը տրուի. սակայն եթէ գիտաւորութիւն ունի հեղինակը շարուածքին վթայ երկայն յաւելուածներ ընելու, այն ատեն պէտք է շլրտերու վթայ եղած փորձերն աչքէ անցընել: “Ծերտ, ըսելով կը հասկնանք այն միաձոյլ շարուածքը, որ դեռ “էջերու բաժնուած” չէ, ուստի եւ գրքին տրուելիք գիրքն առած չէ: Զեռագիրն “իջարածմանելէն”, ետքը շատ կը գժուարանայ իրնդիրն եւ երբեմն երկայն բառ մ'աւելցընելն իսկ անկարելի կ'ըլլայ, վասն զի ամէն երես միայն որոշ քանակութեամբ տողեր կ'ունենայ (եւ ոչ թէ ինչպէս անկնամ տպագրութեանց մէջ կը տեսնենք, էջի մը վթայ իւր իւր եւ աւելի տողեր, իսկ ուրիշ էջի մը վթայ լայն լայն եւ քիչ տողեր):

Բազմապատկեր հրատարակութեան համար հեղինակը պէտք է գիտնալ, թէ պատկերներն յարմար տեղը զետեղելը գիւրին չէ. ուստի եւ ստիպուի հեղինակն երբեմն 2—3 տող աւելցընել, կամ 2—3 տող կրծատել իւր բնագրէն:

Ծերտերու սրբագրութեան նկատմամբ մեր ըսելիքն աւելի գիւրը մբանելի ընելու համար կը դնենք հօս “Սրբագրութեան փորձ” մը, որուն վթայ ջանացած ենք պատկերացընել ամէն հնարաւոր սրբագրութիւն: Աջ կողմը դրած ենք սրբագրութիւնները, իսկ ձախ՝ համառօտիւ մեկ-

Նած ենք սրբագրելի վրիպակներու նշանակութիւնը: Կը կարծենք թէ այս մեր պատրաստած պատկերը հազարաւոր տողերէն աւելի կը խօսի եւ կը մեկնէ սրբագրութեան եղանակը (տ. Էջ 91):

Սակայն ամէն սրբագրութեան քովը հարկ չէ նշանակել սրբագրուած նշանին զօրութիւնը, վասն զի դրաշարներն արդէն կը հասկընան իրենց արուեստը: Մենք նշանակած ենք նորուս հեղինակներու համար:

Եթէ ձեռագրին համար ընդհանրապէս կը պահանջուի գիւրընթեռնի գիր, որչափ եւս առաւել սրբագրութեանց համար: Սրբագրութեան նշաններն հարկ է որ որոշ ըլլան, մասնաւանդ երբ մի եւ նշն տողին մէջ 3—4 վրիպակ գտնուի: Ըստ կարելոցն մէկ լուսանցքի վրայ միայն սրբագրելու է, բայց երբ բաղմաթիւ վրիպակներու պատճառաւ հարկ ըլլայ երկրորդ լուսանցքին վրայ ալ գրել, պէտք է բոլորովին նոր նշաններ գործածել:

Լուսանցքին վրայ նշն իսկ գէ աւելորդ նշան կամ գիր գրելէն ըստ կարելոցն զգուշանալ պէտք է, մասնաւանդ երբ դրաշարն օտարազդի է, վասն զի միայն անհաճոյ թիւրիմացութիւններ կրնան յառաջ գալ:

Փորձերը տպարան ուղարկելու ատեն միշտ ձեռագիրն ալ միատեղ զրկելու է, վասն զի հարկ կ'ըլլայ շատ անգամ ձեռագիրն համեմատել:

Պակսած գրերուն տեղ շատ անգամ գրաշարը կապարի կտոր մը կը դնէ. եթէ այսպիսի

### Արթագրութեան ժողով:

<u>Վրիպակ</u>	Խթէ հեղինակը հինգիպի վարժ /Ա
<u>Դրաշնոր</u>	Գրաշփրի մը, իւլիուծը շատ կը /Վ
	գիւրանաժի որովհետեւ միայն /)
<u>Թայխա</u>	Փորձառուուղիտէ թէ ինչ անոնք և թայխի
<u>Առաջադար</u>	անելի գժուարութիւն է սիալ
<u>Եղանք</u>	շարուած յիշ սրբագրութեան և ՎՊագր
<u>Անացնոր</u>	իսց գժուար ու թիւրիւնը շիտ /Խ ՇՇ Դու
<u>Բայժէ</u>	կը վերցուի կամ գոնչիսովկափ չէ
	կը բարձուի եթէ գրաշարի առիթ /Շ Շ Ն
<u>Հայէ գիր</u>	ստեղու նշն ձեռագրին +
	վրայէն շափելու վասն պատուի Վ Լ Ր Թ Ի Շ
<u>Վիրան</u>	Ո կը գարժի: Մանաւանդ եթէ Ծ
<u>Իմրէ</u>	շարողն օիուաթիաթիթի է եւ սասան // //
<u>Ճառ</u>	ի ա մ ա կ այն ատեն ստու = 16
<u>Վրիպակ</u>	գիւ և համբերութիւն մեծունե - // Ծ
<u>Վանդակի</u>	նալու հեղինակը վրայ վրայ /Կ Ժ Ժ Օ:
	շատ անկամ հեղինակնալ աղաս Ծ
<u>Ջահուր</u>	չէ յանցաներէ +
<u>Աթշան</u>	Վեկնենք մեր միտքը . . . . Օ
	* Զիւացիք յանցութիւնը: Ա

նշաններ շատ ըլլան եւ Գլու մի եւ նոյն գերը  
նշանակեն, առաջին անդամ սրբագրելն աւելորդ  
է: Բայց երբ ձեռագրին մէջ եղած անորոշ գրի  
մը կամ մանաւանդ թուանշանի մը համար  
դրուած է, լաւագոյն է առաջին սրբագրութեան  
ատեն իսկ սրբագրել եւ որոշնի գրել թիւը.  
վասն զի երկրորդ եւ երրորդ սրբագրութեանց  
ատեն՝ կամ տեղւոյ հեռաւորութեան պատճա-  
ռաւ, կամ անուշագրութեամբ կրնայ մոռցուիլ,  
եւ գժպի գէպքով երբեմն մաքուր տպուածի  
մէջ ալ կը մնան այն նշանները:

Սրբագրութիւններն արագ կարդալու է,  
այսինքն օրերով եւ շաբաթներով ու շացնելը  
վնասակար է թէ տպարանին եւ թէ հեղինակին:  
Կատարուած սրբագրութիւնները ժամ մը վերջը՝  
եթէ շատ ստիպողական չեն, պէտք է վերստին  
կարդալ, վասն զի շատ անդամ — անմտագրու-  
թեամբ — կէտեր կը խուսափին, որոնք գուցէ  
պէտք էին սրբագրուիլ:

Եթէ առաջնին եւ երկրորդ սրբագրութիւն-  
ները լաւ կատարուին, այն ատեն “իջաբաժին-  
ները”, այսինքն “երեսի վրայ բաժնուած”, փոր-  
ձերը կարդալու ատեն շատ բան չի մնար սրբա-  
գրելու, առ առաւելն քանի մը կիտագրութեան  
նշաններ եւ մանր ուղղելիքներ, որոնք շատ աշ-  
խատութիւն չեն պահանջեր: Այս սրբագրու-  
թիւնները կը տպուին սովորաբար ձեռքի մեքե-  
նաներով՝ եւ երկրորդն ալ սրբագրելէն վերջը՝  
շարուածքը կը դրուի մեծ մեքենային մէջ: Քանի  
մը թերթ՝ իբր փորձ՝ տպուելէն ետքը “Վե-

րաքննելի թերթը” (révision) պէտք է ամբող-  
ջապէս կարդալ, բայց այնպէս, որ որոշեալ ժա-  
մանակին գտնուի տպագրիչն ձեռքը: Մկենայի  
մէջ եղած՝ նոյն իսկ աննշան՝ սրբագրութեան  
դժուարութիւններն անձամբ տեսնողը կը հա-  
մոզւի թէ խղճալի արարածներ են գրաշալներն  
ալ, որ շատ անդամ սրբագրողին (նոյն իսկ՝ միշտ  
փոփոխութիւններ ընել սիրող հեղինակին)՝  
պատճառաւ, կը նեղուին, կը ծոխին, մեքենային  
վրայ գլխիկոր կ'աշխատին, երկաթներով ամ-  
րապինդ պնդուած շարուածքը կը թցյլընեն,  
որպէս զի կարենան սրբագրել. այս ամէն ան-  
պատեհութեանց առջեւ կ'առնուի, եթէ քիչ  
մ'աւելի մտագրութեամբ ըլլան առաջին սրբա-  
գրութիւնները:

“Վերաքննելի թերթին”, վրայ նշանա-  
կուած ուղղելիքներուն սրբագրութեան ապա-  
հով ըլլալու համար, բուն տպագրելի թղթին  
վրայ “վերջնական փորձ”, մը կը տպուի, որ տպա-  
րանին գործակատարին պատասխանատութեան  
կը յանձնուի. վերջնին անդամ հարեւանցի աչքէ  
կ'անցընէ եւ հրաման կու տայ („Imprimatur“) նոյն  
թերթը տպագրելու: Առաջինթերթին կը յաջորդէ  
երկրորդը, նոյն գործողութիւնները կը կրկնուին,  
երկրորդին՝ երրորդը, եւ օր մը՝ մեծ հաճոյքով  
կը տեսնէ իւր ձեռքին մէջ հեղինակն իւր քըր-  
տանց պտղաբերած արդիւնքը, իւր տաժանակիր  
աշխատութեանց ի կատար հասնիլը եւ սրտի  
գոհութեամբ՝ որ միայն իրացեկներու յայտնի է,  
կը քաջալերուի եւ մէյ մը որ փորձն առած է

Եւ առաջին գժուարութեանց յաղթած, կը սկսի  
երկրորդ երկասիրութիւն մը պատրաստել: Հաս-  
տադառն էամէ ունեցողը կրնայ սպահով ըլլալթէ  
երկրորդ անգամ՝ անձին փորձով աւելի լաւ  
պիտի կարենայ առաջնորդել ինքնիրեն, քան  
որչափ ջանացինք մենք մեր անձին՝ եւ ուրիշնե-  
րուն փորձով, այս համառօտ երկասիրութեամբ  
առաջնորդել իրեն:

\* \* \*

### ԵՅ.

ՀԵՂԻՆԻՒԵՐՈՒ ՀԱՅԱՐ + ԱՆՔ Ի ՀԱՐԵ-ՐՈՒ ՀԵՄԵԼԻ+ԱՆՔ:  
Կամ անձնական ծախքով, եւ կամ աւելի  
ստէպ՝ հրատարակչի<sup>1</sup> մը ձեռքով գիրք մը հրա-  
տարակուելէն վերջը, պէտք է ջանալ հրատա-  
րակի վրայ ընդունելի ընել տալ գիրքը: Գրա-  
վաճառներու մասնագիտութիւնն է այս: Բայց  
հեղինակն ալ կրնայ օգնել իւր գրքին ընդու-  
նելութեան: Սովորութիւն է ծանուցումներով  
ծանօթացընել նախ գիրքը, եւ այս նպատակաւ  
օրինակ մը կը զոկուի միշտ լրագիրներուն: Բայց  
անխտիր ամէն լրագրի զրկել՝ կախում ունի հե-  
ղինակին տեսութենէն: կարեւոր համարուած  
լրագիրներուն զրկելը բաւական է: Լրագիրը  
պարտական է ծանուցանել գիրքն եւ կամ յետս

<sup>1</sup> Հրատարակչին հետ գրաւոր դաշնք կը գրուի թէ  
վճարմանց, թէ տպագրութեան ժամանակին, թէ տպա-  
գրելու օրինակներուն քանակութեան եւն, նկատմամբ: Գրքի  
մասավին տպագրութեան համար շափաւոր գին պահան-  
ջելու է հեղինակը հրատարակչին, վասն զի հրատարակին  
առաջն տպագրութենէն շատ քիչ շահ կընէ:

ՊՐԿԵԼ. բայց ծանուցանելու համար 3 եւ աւելի  
օրինակ խնդրել՝ լրագրական սովորութեանց  
հակառակ է, եւ միայն տեսակ մը շահագիտու-  
թեան նշան: Քննադատութիւն գրել գրքին վրայ  
էական պայման չէ, այլ կախում ունի կամ գրքին  
կարեւորութենէն եւ կամ խմբագրի հաճոցքէն:

### ԻՊ.

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ ՕՐԱԿԱՆԵՐԸ:

ՀԵՂԻՆԱԿը միշտ պատրաստ ըլլայ թէ պիտի  
գանուին՝ իւր գրքին առաւելութիւնները ճանչ-  
նալ չուզողներ. պիտի գանուին տարբեր ճաշա-  
կով քննադատներ: Պիտի լսէ հեղինակը բէրու-  
ղունկւան անուամբ “թագուն հաշիւներ” + բայց  
առիթ պիտի ունենայ նոյնպէս իրաւուցի ունաուու-  
ղունկւաներ կարգալու եւ լսելու: Նորուս հեղի-  
նակներէն շատերը նետած են իրենց գրիւը՝ կար-  
գալով նոյն իսկ հէի կամ երիսւ աննպաստ դիտո-  
ղութիւններ: Բայց համոզուիլ հարկ է թէ հե-  
ղինակ մը հեղինակելով գիտութեան գագաթը  
հասած չըլլար. շատ բան գիտէ թերեւս իւր  
նիւթին նկատմամբ, բայց շատ բան ալ կը մնայ  
նորվելու: Այսօր գիտութիւններն այն աստիճան  
զարգացած են, որ նոյն իսկ մէկ ճիւղի մէջ “կա-  
տարեալ”, գիտնական գտնելլ շատ գժուարին է:  
Ուրեմն եթէ համոզուած է հեղինակը թէ իւր  
գիտցածը՝ չգիտցածին համեմատութեամբ ոչինչ  
է, ինչո՞ւ գժուարել եւ յուսաբեկ ըլլալ թէ ու-  
րիշներ իւր չգիտցածը սորվեցընել կ'ուղեն ի-  
րեն: Այս է քննադատութեան օգուտը: Քննա-

դատութեանց այս օգուտը քաղելու է հեղինակ  
մը իւր անձին համար:

Արդար եւ — անկողմնակալ դիտողու-  
թիւնները նշանակելու է իւր գրած գրքին պատ-  
կանեալ էջին վրայ, նոյն իսկ սրբագրելէ պէտք  
չէ խորշիլ եւ — յետաձգել: Հարկ կը լլայ  
երբեմ՝ չյուսացած ատեն, երկրորդ տպագրու-  
թիւն մը պատրաստել. վերջին ժամուն ամէն  
դիտողութիւններն ալ յիշելը կը դժուարանայ,  
եւ կամ կարեւոր ժամանակը կը պակսի. եւ  
յայսնի է թէ գիրք մը անփոփոխ կրկին տպա-  
գրելը ներեալ չէ, քանի որ այսօր գրեթէ ամէն  
նիւթի մէջ մեծ են եղած գիւտերը, եւ մարդ-  
կութեան պահանջները: Բայց եթէ դասագիրք  
է հրատարակուածը, միշտ ջանալու է հեղինակն  
որ երկրորդ տպագրութեան ժամանակ՝ յարգե-  
լով իսկ արդարացի քննադատութիւններն, այն-  
պէս սրբագրէ իւր գիրքը, որ առաջին տպա-  
գրութեան իջահամարները չփոխուին (ըստ  
կարելցն), վասն զի դասաւանդութեան ժա-  
մանակ աշակերտաց ձեռքը տարբեր տարբեր  
տպագրութիւններ գտնուելով՝ անհաճոյ դժուա-  
րութիւններ կը հանդիպին, ինչպէս շատ անգամ  
փորձը ցցց տուած է:

#### ԻՓ.

ՀԵՂԻՆ-ԴԵՐԱ- ԷՐԱ-ՌԱ-Կ+:

Երաւուք ունի հեղինակն իւր աշխատու-  
թեան պտուղները վայելելու, այսինքն իւր հրա-  
տարակութիւններէն նոյն իսկ դրամական շահ

սպասելու. ուստի ամէն միջոց ի գործ պիտի դնէ,  
որ երկրորդ մը՝ առանց իւր հաւանութեան՝ իւր  
գրքին նմանարկութիւնը չհրատարակէ:  
Եւրոպական ազգերու մէջ օրէնքով ապահո-  
վեալ է այս իրաւունքը. բայց շահասիրութիւնը  
ցցց կու տայ, որ նորագոյն հեղինակներէն ոմանք  
կ'առնուն նոր հրատարակուած գիրք մը եւ քանի  
մ'աննշան փոփոխութիւններ ընելով, կը պա-  
տրաստեն որժան տպագրութիւն մը ի վնաս նա-  
խորդին: Այս անպատշաճութեան առջեւ առ-  
նելու օրէնք մը չկայ առ մեզ, բայց բաւական է  
(բանագուշ) արդար անունը տալ այսպիսի շահա-  
գէտներու հրատարակաւ: Եթէ դասագիրք է  
հրատարակուածը՝ միայն դպրոցական վարչու-  
թիւնները կրնան առաջին հեղինակին իրաւունք-  
ները պաշտպանել՝ զլանալով նմանատիպ գրքին  
ընդունելութիւնը: Շատ տկար պաշտպանութիւն  
է այս, գիտենք, բայց ուրիշ միջոց չունիք:

Սակայն նմանատիպ չի համարուիր դասա-  
գիրք մը՝ եթէ երկրորդն առաջնին նկատմամբ  
մեծ առաւելութիւններ ունենայ: Ուստի եւ ա-  
ռաջին հեղինակը ջանալու է այնպէս պատրաս-  
տել իւր գիրքը, որ երկրորդ բանագող մը հա-  
մոզւած ըլլայ թէ յստ չի կրնար ունենալ իւր  
գրքին ընդունելութեան նկատմամբ:

#### ԻԵ +

ՅՈՒ-ՌԵ-Դ-Դ-Ե-Ր-Ա- Է-Ր-Ա-Ր- Ֆ-Ը:

Գիրք եւ յօդուած գրելու մէջ տարբե-  
րութիւն չդրիք, որովհետեւ կանոնաւոր յօ-

դուածն ալ՝ ինչպէս էջ 2 ըսկնք, գիրք գրելու կը նմանի: Հեղինակներու համար կարեւորը համառօտիւ ըսկնք. մեր վերջին խօսքն ըլլայ յօդուածագիրներու քանի մը գործնական խրատներ, որոնց պահպանութիւնը կ'ապահովցընէ խմբագրութեան կողմանէ յօդուածին ընդունելութիւնը:<sup>1</sup>

1. Ինչ որ լրագրի մը պիտի հազորգես, շուտով եւ անյապաղ հաղորդէ, վամն զի կրնան ուրիշները զքեզ կանխել եւ այն ատեն քու գրածդ երկրորդական նշանակութիւն կ'ունենայ:

2. Կարճ ժբէ. թէ դուն ժամանակ կը վաստկիս, թէ խմբագիրը, թէ գրաշարը եւ թէ սրբագրիչը: Ակզբունքդ ըլլայ, իբրաւնիւն եւ ու շաշէրապունիւն, կամ երկայն բարակ խորհրդածութիւներ:

3. Մեկն եւ յայտնէ գրէ. դիւրընթեռնլի գրով՝ մանաւանդ յատուկ անուններն ու թուանշանները:

4. Չեռագրին մէջ գտնուած յատուկ անունները՝ լուսանցքին վրայ կրկին անդամ գրէ եւ ըստ կարեւոյն տարբեր գրով:

5. Լրատու յօդուածիդ մէջ “երէկ”, կամ “այսօր”, մի գրեր, այլ ամսոյն եւ օրւան թուականները:

<sup>1</sup> Այս կարեւոր խրատներէն քանի մը հատը — 10—12 — կը քաղենք Kölnerische Volkszeitungի տարիներ յառաջ հրատարակած խմբագրական թղթակցութենէն, պահպանները մեր կողմանէ ամբողջացընելով:

6. Երկայն նախադասութիւններէ զգուացիր: Աւելի վերջակէտ գործածէ, քան ստորակէտ: բայց երկուքն ալ մի մոռնար:

7. Սխալ գրուած անուան մը մէկ կամ երկու գրերը մի սրբագրեր. ամբողջ անուաններէ եւ վրան՝ կամ լուսանցքին վրայ գարձեալ գրէ:

8. Միշտ 2—3 մատ լուսանց թող ձեռագրիդ վրայ, որպէս զի կարեւոր սրբագրութիւններն ու յաւելուածները կարենաս գրել:

9. Երբէ՛ բայց լաւ միտ գիր, երբեք թղթին երկու երեսն ալ մի գրեր: Մէկ երեսի վրայ գրուած ձեռագիրը կը կտրտուի եւ շատ գրաշարներու կը բաժնուի: Օգուտը կամ — վնասը քուկդ է:

10. Չեռագրին ուղարկելին յառաջ նորէն կարգա. միշտ սրբագրելու բան կը գտնես:

11. Յօդուածներուդ հետ՝ անունդ միշտ ծանը խմբագրութեան: Խթէ ծածկանուն ստորագրես, իրական անունդ հարկ է որ ծանօթ ըլլայ խմբագրութեան:

12. Հասցէդ միշտ նշանակէ եւ ապահով եղիք թէ գործակիցներու անուննը միշտ ծածուկ կը պահուի խմբագրութեանց մէջ:

13. Եթէ գէ կամ երէս՝ յօդուածներդ չտպագրուին, մի յուսահատիր: Գիտցիր որ խմբագրութիւնները քեզմէ աւելի կտղէր ունին եւ — մեծ պատասխանատուութիւն:

14. Իբր յօդուածագիր զքեզ հիւրընկալող լրագիրը մի փոխեր:

15. Ծածկանուամբ՝ էրորու հոկոռուէ լըեր  
մի տար երկու լրագրի մէջ։ Խմբագրութիւն-  
ները կը վնասուին. թէպէտ կարելի է 2—3—4  
լրագրի ալ գործակցիլ, թէեւ շատ գժուարաւ։

16. Եթէ խմբագրութիւնը կը վճարէ  
յօդուածներուդ փոխարէն, ջանա միշտ՝ առած  
դրամիդ կրկնապատիկ արժէքին չափ կարեւոր  
լըեր հաղորդելու։ Կը զարդացընես խմբագրու-  
թիւնը։

17. Շատ կարեւոր լըերը նամակաւ հա-  
ղորդելու մի սպասեր։ Հեռագրէ, խմբագրու-  
թիւնը կը հատուցանէ։

18. “Ի վեր քան զամենայն՝” գործակցէ  
խմբագրութեան մը իբրեւ քու անձնական լրա-  
գրիդ։ Աիրէ անոր պատիւը, օգուտը, յառաջա-  
դիմութիւնը, եւ կը պատուիս, կ'օգտուիս եւ կը  
յառաջադիմես։

19. Ջանա միշտ քու լրագրիդ “աշակեր-  
տելու”, քան անոր “վարպետը”, հանդիսանալու։

20. Յամենայնի պատուաբեր լեզու, հա-  
կաձառութեանց մէջ չափաւորութիւն ունեցիր,  
եւ յիշէ միշտ “Որով չափով չափես, չափեսցի  
քեզ”։

## ՑԱՒԵԼՈՒԱԾ

Իբրեւ Յաւելուած կը կցենք այս գլքու-  
կիս՝ մեր խոստացած (էջ 24) մէկ կարեւոր յօ-  
դուածը։

Գ Ի Բ Ք Վ Ե Ր Գ Ա Լ Ո Ւ Ա Ր Ո Ւ Ե Ս Է

Ա.

Գէտնաէն ճը ինչպէս ուկու + է գէր + ի՞րո՞ւն

Դպրոցական խնդիր մը չէ, որ շօշափել  
կուզենք այս յօդուածով, այլ գիտնականին,  
մասնագիտին քանի մը գործնական ակնարկու-  
թիւններ ընել, որոնց չնորհիւը՝ գիրք կարդա-  
լու արուեստը, որ ստուգիւ արուեստ մն է,  
ունենայ այն պտուղներն, որոնց կը սպասէ ըն-  
թերցողը։

Ի՞նչ պէտք է կարդալ։ Այս հարցման  
պատասխանը պիտի չտանք հոս, վասն զի մեր  
նպատակէն կը շեղինք, եւ երկրորդ ամէն մարդ-  
ըստ իւր պիտայից գիտէ կամ կրնայ իւր գիտու-  
թիւնն յագեցընելու եւ կամ ընդարձակելու  
համար կարեւոր գլքերն ընտրել։ Յայտնի է  
թէ ամէն տպագիր գլքերն կարդալու՝ մարդ-  
կային կենաց տեւողութիւնը շատ կարծ է. մա-

Նաւանդ այսօր, որ լեզուագիտական սահմանին ընդարձակելով գրեթէ իւրաքանչիւր անհատ երկու կամ երեք լեզու գիտէ. եւ ամէն լեզուաւ ալ մասնագիտական գրքեր պինչափ առատ են, որ ընթերցողն ընտրութիւն ընելու համար իսկ կը շուրաբի, կը շփոթի, եւ ճամբայ մը չի կը-նար գտնել այս անել բաւղէն ելլելու:

Բայց կրնանք համառօտ կերպով կարդա-լու կանոններն որոշել: Գիտնականաց մէջ ընդ-հանուր համոզում կայ, թէ ինչպէս պէտք է կարդալ:

Ըստ, չորսունց եւ անկանոն իւրո՞ւն կար-դալը, չի կրնար մեծ օգուտ ունենալ մեր խոր-հողութեան եւ մտաց վրայ, վասն զի օտար գա-ղափարաց խուռն հոսանքը շատերուն ժամանակ չի տար կարդացածին վրայ մտածելու, խորհե-լու, եւ ասով իւր ծանօթութեանց սահմանին մէջ տեղաւորելու օտար հեղինակներու կարծիքն ու մոքերը: Ըստ եւ անկանոն կերպով կարդալը շուտով կ'առաջնորդէ որո՞ւ եւ վեր ի վերոյ կարդալու, իսկ արագ կարդալը տեսակ մ'ըն-թերցման ախորժակ կամ աւելի տենչանք յա-ռաջ կը բերէ, որով մարդ գրքի վրայ կը յարձակի, զայն — այսպէս ըսելու համար — կ'ուտէ, կը լափէ, եւ հազիւ թէ գիրքը թեր-թելու կը սկսի, եւ ահա ընդմիջած է, վերըն հասած է, եւ աչաց միջնորդութեամբն առած գաղափարաց յորդութիւնն արգելք կ'ըլլայ՝ կարդացածին վրայ մտածելու, անդրադառնալու եւ զայն մարսելու: Ծովակէն հառաւէր խրառ մը

տուած է. “Աեպհական կարծիքու խորհողաթիւն չունենալու ամէնէն ապահով միջոցն է՝ ամէն ազատ վայրկենին ձեռքը գիրք մ'ունենալ:” Ըստ կարդացողը՝ բաղմագէտ կ'ըլլայ, բայց ոչ բաղ-մահմուտ. շատ բանի տեղեկութիւն կ'ունենայ, բայց հարեւանցի եւ մութ, ամէն ձիւղի վրայ ելած է, բայց ձիւղերու վրայ պտուղերը տե-սած չէ: Վերջապէս արդիւնքն այս կ'ըլլայ, որ կարդացած մէկ կտորին կամ նախադասութեան ձշմարտութեան համոզուելու համար, նոյնին վրայ քիչ մը մտածելը, մեծ տանջանք կ'երեւայ իրեն. “Այսպիսի պարապ բաներով վասնելու ժամանակ չունի:” Տողերու վրայէն կը սահին, կը թռչին աչքերը, հանգիստ առնուլ պէտք է, բայց ուր ... գրքին վերջին երեսին, եւ վերջին տորին առջեւը: Գիրքը լմնցուց, ուրախ զուարթ. բայց հարցնենք թէ ի՞նչ կ'ըսէ նոյն գիրքը, ի՞նչ նոր մաքեր կան, ի՞նչ ուղղութիւն ունի, ի՞նչ սորված է այն գրքէն... եւ ոչ պատասխան կրնայ տալ. կամ տուած պատասխանն այնպէս անդոհացուցիչ է, որ մարդ կը տարակուսի թէ արդեօք իրապէս կարդացած է նոյն գիրքը, թէ ոչ: Եւ այս “կարդալ” կ'անուանի:

Այսպիսի ընթերցման ամենավնասակար հետեւանքը կ'ունենան՝ միայն եւ միայն լրագիր կարդալով գոհ եղողները: Լրագիր կարդալն օգ-տակար՝ եւ այլեւայլ պարագայից մէջ, շատ կա-րեւոր ընթերցում մըն է, բայց միայն լրագրա-կան գիտութեամբ գոհ ըլլալ՝ ծանօթութեանց հորիզոնը չընդարձակեր: Լրագրի մը՝ որչափ

ալ մասնագիտական ըլլայ, էական պայմաններէն մէկն է բազմակողմանի ըլլալ. արդ բազմակողմանի ըլլալ եւ գոհացուցիչ հմտութիւն մը տալ իւր ընթերցողաց, անկարելի է. մանաւանդ կարդալու արուեստին անհմուտ ընթերցողաց շրջանակի մը համար, խուռն ծանօթութեանց եւ լրերու հաւաքածոքի մը +առան մէջ շփոթել եւ անօգնական թողուլ, այս է միայն լրագրի ընթերցմանէ յառաջ եկած պտուղը: Կերած կերակուրը չէ որ սունդ կու տայ, կը կազդուրէ, այլ այն՝ զոր կրնանք մարսել, եւ մեր արեան նորուգելիկազմիչ -մասանցնոր նիւթ կը մատակարարէ: Կէս գիտնական, կամ ծանծաղամիտ իմաստակներու ունեցած գիտութիւնն այսպիսի ընթերցման արդիւնք է:

Ընթերցանութեան առաջին կանոնն ուրեմն՝ որ կրնանք տալ լաւ ընթերցման համար, այս է. միայն ընդունելանք է արդա՛, լուսվ է արդա՛ եւ էարդ ու էանունվ: Լրագիր մը կամ՝ նոյն իսկ պարբերագիր մը պարտք ունի որոշեալ ժաման իւր ընթերցողաց ներկայացընել իւր էջերը. արդ կարդալու արուեստին անհմուտ մը, լրագիրն առնելուն պէս, երբեմն մինչեւ 5—6 հատ, կը սկսի առաջին էջին առաջին տողէն մինչեւ վերջին էջին՝ — մի զարմանար, ընթերցող, ծանուցումներն, եւ նոյն իսկ տասը, քսան անդամ՝ կարդացած ծանուցումներն ու հրատարակչին անունն, տպարանին տեղը եւայլն եւայլն, կը կարդայ. տող մը իսկ անտես ընելը “մեղք, կը համարի: Կէս ժամու մէջ գործը լմնցած է, բայց օդուտը ...”

պարզ 0 մըն է: Կախյօդուածը գրուած է, թերեւս 3—4 ժամու մէջ, յօդուածագիրն իւր յօդուածին ամենամանր պարագաներն իսկ կրկին ու կրկին մտածած, ձեւաւորած, յապաւած կամ ընդարձակած է, որպէս զի ընթերցողն աւելի օգուտ քաղէ. բայց ընթերցողը մեծապէս կ'անիրաւի յօդուածագրին, երբ ասոր մաքերն ըմբունելու, լաւ կըուելու եւ անկէ օգտուելու տեղ, աչուլներովը թռչելով գրուածին վրայէն, շատ անդամ՝ որոշ իսկ չըմբուներ յօդուածագրին իմաստները, թող թէ պտուղ չի քաղեր: Մարդկային գիտութիւնը միակողմանի պիտի չըլլայ, ստոյգ է, բայց ամէն գիտութիւնները զիրար պիտի յառաջացընեն, կատարելագործեն, եւ իրարու հաւասարակշռութիւնն պիտի տան: Ամէն բանէ յառաջ չանալու է ուրեմն որ միայն լրագրական, գեղագիտական (belle-lettres) եւ կամ թեթեւ զաւեցտական գրութիւնները չգրաւեն մեր ընթերցանութեան ժամերը: Ոչ ոք կրնայ ուրանալ որ ճշմարիտ կրթութեան ծիլերը բանաստեղծական երեւելի երկասիրութեանց մէջ ծածկուած են, բայց նաեւ ոչ ոք կրնայ ուրանալ թէ գեղագիտական գրուածոց չափազանց ընթերցումը մեր միտքը շուտով կ'ընդարձացընէ. բանաստեղծութիւնը պէտք է ընկերանալ մեր կենաց, բայց ոչ թէ առաջնորդել:

Գեղագիտական բաժնին տակ կ'իմանանք մանաւանդ վէպերը: Եթէ ընտրութեամբ կարդացուին վէպերը՝ կը զարդացընեն մեր միտքը,

մեր ծանօթութիւնները, կենսագրական, տեղագրական, նկարագրական եւ մարդկային բնաւորութեան վերաբերեալ ստորագրութիւններով կը լսնցընեն մարդկային գիտութեան շրջանակը. բայց ինչո՞ւ ճիշդ հակառակ արդիւնք կը տեսնուի շատերուն վրայ. վասն զի ընդունեան կանոնին զանցառութիւնը կը հարկադրէ զմարդամէն կարելի միջոցներով հնարաւոր ընել շատ վէպերու ընթերցումը, եւ տեսակ մը տեսնդահար կրքով լափել ինչ եւ իցէ վէպ, որ կրնայ հրատարակուած ըլլալ: Թողլ որ այս կարդալու սաստիկ կիրքը կը գողնայ մարդուս ամենակարեւոր հարստութիւնը — ժամանակը, անհոգ ալ կ'ընէ զինքն այն ամէն բանի՝ որ վէպ կարդալու հետ յարաբերութիւն չունի. Նոյն իսկ գիշերւան անհրաժեշտ հանգիստը կը զոհուի եւ ի վերջը առողջութիւնն ալ կը տուժուի. եւ շատ անդամ այսպիսի անկարգ ընթերցամիրութիւն մը՝ թէ անհատներու եւ թէ՛ ընտանեաց՝ նոյն իսկ նիւթական բարօրութեան վրայ վնասակար ազգեցութիւն ունեցած է, ըստ որում կիրքը՝ նոյն իսկ ամենափոքը, ջղաց վրայ առանց ազգեցութեան չի մնար, եւ ժառանգութեամբ կը փոխադրուի այս գրական ապշութիւնը նաեւ որդոց վրայ . . . :

Կարդալուերկորդկանոն. Ա՛ կարդար բան ճը, առանց կարդար ծէ՛ վրայ դադասարան Յ'ընէլս, առանց զայն մարսելու: Սրամիտ փիլիսոփայի մը խօսքն է. “Ծանօթութեանց ստուար բազմութիւնն՝ եթէ անձնական խորհութեամբ խելա-

մուտ չըլլայ անոնց մարդս, քիչ բայց լաւ մոտածուած ու կշռագատուած ծանօթութիւններէ աւելի նուազ յարդ ունի”:

Գիրք կարդալու արուեստին գլխաւոր օգուտը “Գաղտնիք՝ ապրելու արուեստին, գրքին մէջ այսպէս կը բացատրէ Աղեքսանդր Եռունդ (Jung). “Ամէն գիրք իւր պարունակած մաքերէն դատել, հարազատներն՝ անհարազատներէն զանազաննել, խորհրդոց աղքատութիւնը ձանչնալ, եղածներն յարգել, ասոնց լաւ խորամուխ ըլլալ, բոլոր գրքին վրայ ամբողջական գաղափար մը կազմել, ասոնցմէ իւր անձին համար կարեւոր խորհրդները քաղել, — ահա ընթերցանութեան օգուտները”:

Իսկ բանաստեղծական գրքեր կարդալուն կատմամբ Eichendorffի վճիռն իւր հաստատուն կանոն արժէք ունի. “Բուն ընթերցողներն անոնք են, որ կրնան նշն գրքին միջնորդութեամբն եւ նշն գրքին վրայ բանաստեղծել: Վան զի բանաստեղծ մը երբեք պատրաստ երկնիք մը չի ներկայացըներ, այլ երկրէս գէպ ի այն երկինքն ելլելու սանդուխը կը կանգնէ միայն: Ով որ պղերդ է եւ բաղձանք շոնի կամքացութիւն չի զդար սանդուխին ոսկեղէն աստիճաններու վրայ ելլելու, այնպիսւցն համար խորհրդաւոր նշանագիրները մեռեալ տառ կը մնան. այնպիսին լաւագոյն կ'ընէր եթէ՝ փոխանակ այսպիսի անօգուտ ընթերցմամբ ժամավաճառ ըլլալու, գետին փորէր եւ երկրագործութիւն ընէր:

Այս սակաւագիր խօսքերու մէջ ամէն բան  
ամփոփուած է: Պէտք է կարդալու ատեն՝ առան-  
ձինն եւ հեղինակին հետ մէկտեղ խորհիլ. մեզի  
առաջնորդել ուզած ճամբուն վրայ պէտք չէ  
հեղինակին կուրօրէն հետեւիլ, այլ նոյն ճամ-  
բան տեսնել: Կարդալուն հետ կից ընթանալու է  
քննադատութիւնն եւ միշտ քննելու է: Պէտք  
ենք կարդացած կտորին համար մենք մեզի հա-  
շիւ տալ, պէտք ենք որոշ եւ պայծառ ըմբռնել  
թէ ինչու կարդացած կտորը մեզի հաճցական է  
կամ անհաճց. պէտք ենք գիտնալ թէ ինչ  
նպատակի հասցընել կ'ուզէ զմեղ հեղինակը,  
թէ ինքն հասած է, եւ թէ ինչ պտուղ քաղե-  
ցինք իւր գրքէն: Վաճառականն իւր շահը կամ  
վնասն իմանալու համար ամէն տարի հաշուե-  
կշխոներ ընելու պարտական է. այս հաշուե-  
կշխու պէտք է անձամբ շինել ընթերցողը  
դիբը մը լմցուցածին պէս: Միայն այս կերպով  
կրնայ սոկին կղկղանքէն զանազանել, եւ պարապ  
ժամեր անցընելու վտանգէն զերծ կ'ըլլայ, եւ  
վերջապէս կարդացածէն օգուտ կը քաղէ:

Ըստ երեւութիւն շատ դիւրին խորհրդածու-  
թիւններ կ'երեւան այս նախադասութիւնները.  
բայց պէտք չէ մոռնալ որ կարդալն արուեստ մըն  
է, եւ միւս արուեստներու պէս այս ալ սորվելու է:

Փոքր հասակէն սկսեալ լաւ կրթութիւն  
մ'առնողը մեր հետագայ ակնարկութիւններէն  
շատ բան պիտի չսորվի. բայց միշտ գոնէ կար-  
դացածն ու գիտցածն երբեմն միտք բերելն ալ  
շահէկանութենէ զուրկ չէ:

Միշտ յանձնարարուած է — նոյն իսկ ե-  
րեւելի գիտնականներէ — որ կարդալու ատեն  
գրիչը ձեռքին մէջ պատրաստ ունենալու է, հոս  
օգտակար ծանօթութիւն մը իւրացընելու հա-  
մար, հոն մեր կարծեաց անմիաբան տեսութիւն  
մը մերժելու համար. հոս յարմար ծանօթու-  
թիւն մը՝ մոռացութենէ ազատելու նպատակաւ  
թղթի մը վրայ նշանակելու, հոն կարեւոր մե-  
կնութիւն մը համառօտ ծանօթագրելու վախճա-  
նաւ: Գրիչը մեր ձեռքին մէջ շատ լաւ անուար-  
գել մըն է, որ վաղվաղկոտ կարդացողին՝ ձեպըն-  
թացիկ շոգեկառքի մ'արագութեամբ նոր գա-  
ղափարներու դիմելու արգելք կը դնէ. Գրիչը  
կը բոնադատէ զմեղ՝ կարդացած կտորին աւելի  
խորին ուշագրութիւն նուիրելու, եւ խիստ  
քննութեան մը ենթարկելու: Գրիչը կը հրաւիրէ  
զմեղ ուղիղը, ճշմարիտը՝ սխալէն, ստէն զանա-  
զանելու եւ միայն առաջինը մտաց մէջ տպաւո-  
րելու:

Այսպիսի “գրիչ ի ձեռին, ընթերցումը,  
մեր ըմբռնելու կարողութիւնն եւ քննադատելու  
ցից կը զօրացընէ: Քանի մը փորձերէն ետքը  
անձամբ իսկ կը համոզուինք, թէ որչափ դիւ-  
րութեամբ կրնանք կարդացուածին մէջէն էա-  
կանը, կարեւորն՝ անկարեւորէն զանազանել, եւ  
ինչպէս զիւրաւ կրնանք օտար գաղափարներն  
ու տեսութիւններն՝ արագ քննադատութեան մը  
ենթարկել: Արագ եւ շատ կարդալու ամենա-  
վտանգաւոր հետեւանքէն՝ որ է անքննադատու-  
թենէն, այս կերպով կը խորշինք: “Գրիչ ի ձե-  
ռենէն, այս կերպով կը խորշինք: “Գրիչ ի ձե-

ոին, կարդալն ի սկզբան անդ քիչ թէ շատ գժուարութիւններ ունի. բայց չմոռնանք դաշլ. առածը. A force de forger, on devient forgeron. Բայց այսպիսի գէնքերով զինաւորեալ ընթերցումը՝ շատերկայն ժամանակ չիտեւեր. վասն զի միշտ այսպէս կարդալը, իւր կարողութիւնները սահմանաւորել ըսել է, եւ հարկաւոր ալ չէ: Երկայն կրթութեամբ մեր մոտաց քննական շման այնպէս կը սրի, որ կը սկսինք գրիչը ցանցառ գործածել, եւ հուսկ ուրեմն կամ բոլորովին կամ մասամբ իւկի մէկդի կը թողունք գրիչը: Մեր խելքն այնպէս վարժած կը լլայ՝ որ կրնայ կարդացուած կտորն անմիջապէս քննադատական սուպնեակի տակ դնել: Սակայն եւ այնպէս ծեր գիտնականներ կան, որոնք մինչեւ այսօր իսկ իրենց կարդացածին վրայ հաշիւ կը բոնեն եւ ամէն գրի տիտղոսին քով իրենց տեսութիւնն ալ համառօտ կը նշանակեն: Միտքն առածդական պահելու շատ սփանչելի միջոց մըն է այս:

Շատ հետաքրքրական է տեսնելը թէ ծերունի քաղաքագէտն ու ուսումնականը՝ Գլադստոն, ինչպէս կը կարդայ: Մտադրութեան արժանի տեղերն զգուշութեամբ կը ստորագծէ: Աւղղահայեաց խաչանիշը, V ձեւն եւ շատ մը ուրիշ նշաններ, որոշ նշանակութիւններ ունին: Եթէ նախադասութիւն մը շատ ուղեղ չերեւայ իրեն՝ լուսանցքին վրայ իտալերէն „ուա“ (բայց) բառը կը գրէ: Կոհակաձեւ գիծ մը՝ կը նշանակէ թէ ընթերցողն հեղինակին համամիտ չէ: Գլադ-

ստոնին կարդացած ամէն գրքին ետեւը ցանկ մը կայ, որ կը ցուցընէ անխոնջ ծերունւոյն մտադրութիւնը շարժող տեղերը: Գլադստոն շուտ չի կարդար եւ մէկ գաղափարէ սրաթեւ ուրիշ գաղափարի թուչելու մեծ արուեստը սորված չէ: Զի կրնար պարծիլ՝ գարլիլի պէս՝ որ մէկ ակնարկով կարենայ էջ մը կարդալ: Բայց շուտով կը տեսնէ Գլադստոն, թէ գիլք մը կարդացուելու արժանի՞ է: Եթէ արժանի չէ, անմիջապէս գիրքը մէկ կողմը կը նետէ, թէեւ գրական աշխատութեանց մեղմ քննադատ մըն է Գլադստոն:

## Բ.

Օդուռներ ընթերցման օգնական հիմքներ:

«Գրիչի ձեռնին՝ ընթերցումը կը պահանջէ որ կարդաւ ու կանոնով նշանակենք օտար գաղափարներն եւ քովը նշանակենք մեր տեսութիւններն ալ, եթէ կ'ուզենք որ յարմար առթին օգուտ քաղենք անոնցմէ: Փորձն իսկ յայտնապէս ցուցած է, որ ամենածանօթ վճիռ մը, խորհրդածութիւն մը, բանաձեւ մը մեր ուղած ատենը չենք կարող մեր միտքը բերել, թէպէտ շատ անդամ՝ յեղյեղած ըլլանք մեր մոտաց մէջ. ուրեմն հարկ է գործնական միջոց մը գործածել. եւ այս միջոցն է, նախ՝ հաւատածոյնից հերթ, երկրորդ՝ հաւատածոյնից ուրիշ, եւ երրորդ՝ հաւատածոյնից ուրիշ կամ դարձն:

Հաւաքածոյք կամ ժողովածոյք անուանած գիրքն երեք կերպով կը նանք կազմել, շատ

կարեւոր ըլլալուն, մանրամասն կ'ուզենք նկարագրել:

Հաստ տետրակ մը կ'առնունք (նաեւ ըստ հարկին շատ տետրակներ) եւ կը գրենք ասոր մէջ մեր ուզած խորհրդածութիւնները մեր գտած կարգաւոր: Գլուխներու կը բաժնենք, եւ ամէն մէկ գլխին տակ գիծ մը քաշելով, քովը մէկ բառով եւ կամ ըստ կարելոյն քիչ բառերով կը նշանակենք գլխոյննիւթը: Օրինակ մը. կ'ուզենք այս հետեւեալ խորհրդածութիւնը գրել:

“Դաստիարակութեան մէջ գործուած ամենամեծ թերութիւնն է, մանուկներն ինքնաւ խորհողութեան շվարժեցընել:”

Արդ այս գեղեցիկ վճիռը նշանակելու համար, պէտք ենք նախ՝ Դաստիարակութիւն բառը գրել այս վճուն վրան կամ տակը. բայց լաւագոյն կ'ըլլայ — ինչպէս փորձով յայտնի է — թղթին աջակողը գրել, վասն զի աչքը շուտով կը գտնէ զայն վնտուած ատեն: Ամէնէն լաւ կ'ըլլայ եթէ իւրաքանչիւր էջին վրայ դրսի լուսանցքին վրայ միջոց մը ազատ թող տրուի, եւ հոս գրուի իբր բնաբան ընտրուած խօսքը: Այսպէս.

“Մանուկները կրթեւ Դաստիարակութիւնը լու մէջ ամենամեծ թերութիւնն է զանոնիքնախորհութեան շվարժեցընել:”

Հատ անգամ կը հանդիպի որ միեւնոյն վճիռը, խօսքը՝ կը նշանակենք քանի մը տեղեր.

այսպէս վերսիշեաւ խօսքը կրնանք՝ իորհիւ կամ ինչնախորհութիւնն բառին տակն ալ գրել. որպէս զի կրկնութենէ խորշնք, պէտք ենք համառուագրութեան դիմել, այսպէս իորհիւ կամ ինչնախորհութիւնն տես՝ Դաստիարակութիւնն: Խորհրդածութեան տակը հեղինակին անունը կը գրուի, նշյապէս կը նշանակուի կոչման (citation) տեղը, գրքին էջը, եւայլն եւայլն: Քնարական բանաստեղծութեանց մէջ՝ բանաստեղծութեան տիտղոսը կ'աւելցուի, վէպերու մէջ՝ գլուխը, թատերական խաղերու մէջ՝ արարուածն ու տեսիլը: Այսպէս գիւրին միջոց մը կ'ունենանք, ուզած ատեն ամենով վճիռն իւր յարակից մասերով բնագրին մէջ գտնելու եւ ամբողջ կարգաւոր:

Այս կանոնը կը պահուի մանաւանդ մատենագրութիւն մը կարգալու ատեն, եւ որովհիւ հետեւ միեւնոյն գիւրքը կրնայ այլեւայլ տեղեր տպուած ըլլալ, եւ էջերը բնականապէս իրարուշեն համապատասխաներ, պէտք է յիշել հրատարակութիւնը, տպագրութեան տեղը, տարեթիւը, էջը, եւայլն եւայլն: Մեր իբր օրինակ ընտրած բառին վրայ մնանք. կ'ուզենք այս խօսքը գրել՝ “Այսպիսի Դաստիարակութիւնն պէտք էին.” պէտք ենք նշանակել, Մեկն, Ոսկեր, Մատթ. Հա., էջ՝ 7, տպ. Վենետիկ, 1826: Ժողովածոյն՝ եթէ կ'ուզենք որ ստուգիւ օգտակար վածոյն՝ եթէ կ'ուզենք որ կամ այբուբենի կարըլլայ, կը պահանջէ որ կամ այբուբենի կարգաւոր գրականութեան մեջ կամ այբուբենական ցանկ մ'ունենայ, — եւ այս աւելի կարեւոր է,

որուն միջնորդութեամբը կարեւոր եղած տեղը կարենանք շուտով գտնել: Եջերուն վրայ թուանշան կը դնենք եւ ցանկին մէջ ամէն նոր գրած կտորին դիմացը համապատասխան իջաշամարը կը նշանակինք:

Թէպէտ ժողովածոյ կազմելու այս եղանակն ամենէն օգտակարն է, բայց քիչ շատ դժուարութիւններ ունի. աւելի դիւրին ուրիշ եղանակ մըն ալ կայ, այսինքն ժողովածոյն դրանք անուանուածը:

Հաւասար մէծութեամբ թղթեր կ'առնունք եւ վերոգրեալ եղանակաւ կը գրենք. բայց այն ատեն բնաբանը թղթին վերեւը կը նշանակինք: Մի եւ նոյն նիւթի վերաբերեալ կոչումները միեւնցն թղթի վրայ կը գրենք: Օրինակ. ենթադրենք թէ երեւելի մատենագրի մը երկասիրութիւնը կարդանք, եւ ուղենք հեղինակին գեղեցիկ մաքերը մեր գործածութեան համար գրի առնուլ: Թուղթ մը կ'առնունք եւ վրան կը գրենք աղջուկութիւն, եւ այս բնաբանին տակ հեղինակին խորհրդածութիւնը կը նշանակենք՝ իջաշամարովք: Ընթերցումն յառաջ կը տանինք, կը գտնենք աղջուկութիւն բառը. Նոր թուղթ մը կ'առնունք եւ նոյն կերպն ի գործ կը դնենք: Եթէ մեր ընթերցման շարունակութեան մէջ նոյն բնաբաններուն վերաբերեալ հատուածներու հանդիպինք, նոյն գրուած թըղթերը կ'առնունք եւ այն խորհրդածութիւնները վրան կ'աւելցընենք: Պիտակները կամ թղթի կտորներն այբուբենական կարգ աւ կը շարենք

եւ տիփի մը մէջ կը պահենք: Այս եղանակաւ ի կարօտութեան կրնանք այս նիւթերը դիւրութեամբ առձեռնպատրաստ ունենալ եւ իրը մեր սեպհական ստացուածքը գործածել:

Աւելի եւս դիւրութիւն ունենալ բաղձացողը, եւ իւր հաւաքելի ծանօթութեանց համար մէծ ծախիքեր ընելէ չխորչողը, կրնայ եւ պէտք է հաստատեածոյն դարձն մը հայթայթել: Գիտանական մը անհրաժեշտ կարօտութիւն ունի այսպիսի դարձնէ մը: Այս կազմածը կ'ունենայ 36 աչք կամ խորշ, կամ մանաւանդ աւելի. եւ այլեւայլ գրերուն համեմատ՝ խորշերը մէծ կամ փարը կ'ըլլան, օրինակի համար, հայերէն լ, է, ր, ո, ւ, ֆ եւայլն, գրերով սկսած շատ բառեր չունինք, ուրեմն այս գրերուն համար սահմանեալ խորշերն ալ շատ փարը կ'ըլլան. լնդհակառակն կան նշանագրեր որ համեմատութեամբ՝ շատ բառերու սկիզբը կու գան, ինչպէս ա, բ, դ, ՛, ե, կ, հ, մ, ն, չ, պ, ս, տ, ց, փ, ք, եւայլն, եւ ասնց համար հարկ է մեծագոյն խորշեր. դարձեալ պահարանը պահեստի համար կ'ունենայ շատ մը խորշեր ի հարկին գործածելու համար: Ծանօթութիւն մը գրելուն պէս՝ համապատասխան գրով նշանակեալ խորշին մէջ զետեղելու է: Բազմաթիւ թղթեակները կորսուէ պահելու համար, լաւագոյն կ'ըլլար եթէ խորշերը գլուցներ ունենային: Խորշին գրսի կողմը նշանակելու է ինամոն՝ թէ մէջը ինչպիսի նիւնշանակելու համար կ'առնենքները կան: Մաթերու վերաբերեալ գրուածքներ կամ: Մաթերու համար կ'առնենքները կամ:


Հունենար կարգացած կտորը համառօտագիւլու.  
անոր համար կը ստիպուի քիչով գոհ ըլլալ եւ  
թղթի մը վրայ նիւթին բնաբանը եւ գըքին ի-  
ջահամարը նշանակել եւ որոշեալ խորշին մէջ  
նետել: Լրագիրներէ հանուած կամ կտրուած  
հատուածները թղթի մը վրայ պէտք է փակ-  
ցընել, հաստ գրելով թղթին վերեւը բնաբանը  
գրել, իսկ ծանօթութեան տակը լրագրին անունը,  
տարին եւ թիւը:



## ՑԱՆԿ

	Էջ
Ներածութիւն	1
Ա. Ո՞վ պէտք է մատենազրել	4
Բ. Կրնաք զիրը շարադրել	5
Գ. Մատենազրելու համար պահանջուած յատ- կութիւններ	7
Դ. Պէտք է զրել կարեւոր համարած զիրքն ստուգի կարեւոր է	9
Ե. Ե՞րբ զիրը մը կարեւոր է, եւ ե՞րբ հրատա- րակութիւնը նարկաւոր	11
Զ. Թարգմանութիւն (հեղինակելու առաջին եւ դիւրացուցիչ միջոց)	17
Ի. Գիրք կարդալու արուեստին անդեմակ ըլլալ (երկրորդ դիւրացուցիչ միջոց)	23
Զ. Հեղինակելու համար երրորդ դիւրացուցիչ միջոցն է՝ զնէ մէկ օտար մեզու լաւ զիտնալ	25
Թ. Գրական պատուէքներ	31
Ժ. Գործնական ակնարկութիւններ	32
ՃԱ. Գաղափարաց բացատրութիւն	37
ՃԲ. Զեռագիրը	43
ԺԳ. Զեռագրին թուլթը	48
ԺԴ. Զեռագրին վայ յաւելուածներ	53
ԺԵ. Ծանօթութիւններ ու կոչումներ	56
ԺԶ. Զեռագրին ու տպագրութեան համեմատու- թիւնը	63

	Էջ
ԺԵ. Տպագրելի գրերու ընտրութիւնը . . . . .	67
ԺՂ. Գրքին անունը . . . . .	74
ԺԹ. Գրքին ցանկը , յաւելուած եւ փոփոխութիւն	77
Ի. Գրքին ձեւը . . . . .	85
ԻԱ. Սրբագրութիւն եւ փորձ . . . . .	
ԻԲ. Հեղմանակներու համար քանի մը կարենը գիտելիքներ . . . . .	94
ԻԳ. Քննադասութեան օգուտները . . . . .	95
ԻԴ. Հեղմանակներու իրաւունքը . . . . .	96
ԻԵ. Յօդուածագիրներու խրատ մը . . . . .	97
<b>Յաւելուած գիրք կարդալու արուեստ</b>	
Ա. Դիմուական մը Ենչաէս պէտք է գիրք կարդալ	101
Բ. Օգտաւէտ ընթերցման օգնական միջոցներ	111



1813

1898

## ՏՊԱՐԱՆ

Վ Բ Ե Կ Ե Վ Ա Կ Ա Ն

ՄԽԻԹԱՐԵԱՆՑ

Կը տպագրուի ամէն լեզուաւ  
գիրք, հաշուեզիրք, տետրակ,  
լրագիր, արժէցուցակ, այցա-  
րարտ, նամակագլուխ, նա-  
մակի ծածկոյթ եւն եւն:

*Հասցէ՝ Imprimerie des Méchitharistes*

à Vienne

VII/2 Mechitharistengasse 4.

1887

1898

ԺՐ. ՏԱՐԻ

## “ՀԱՆԴԻՍ ԱՄՍՈՐԵԱՅԻ”

ՈՒԽՈՒՄՆԱԹԵՐԹ.

Կը հրատարակուի ամէն ամսոյ սկիզբը:  
 Հայ - Գրական յօդուածներէն զատ՝  
 ճշգիւ տեղեկութիւն կը տրուի հայ-  
 գրականութեան, պատմութեան, եւ-  
 այն նկատմամբ ամէն ամիս ելած նոր  
 հրատարակութեանց վրայ: Նոյնպէս  
 քննադատական տեղեկութիւն կը տրուի  
 ազգային լրագրաց մէջ տպուած կա-  
 րեւոր լրերու վրայ:

“Ազգային լրագրաց բովանդակու-  
 թիւն, թղթակցութիւն, ծանուցում,  
 եւայլն:

Հասցե՛ Rédaction de „Handesse Amsorea“

à Vienne


VII 2 Mechitharistengasse 4.

## ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍԻՆ ԸՆԴԵՐԱԾՈՒՅՆ

- Ա. Դաշնամքեարեան Հ. Գրիգորիս Վ., Ուսու-  
 մասիքութիւնը Նեհանայց դատաստանազրոյն.  
 1. Պիշոֆ, Նեհանայց հիմն իրաւունքը: 2. Գուշը.  
 իրաւունք չայոց: 1890: 8<sup>o</sup> Երես՝ 85+59: Գր. 1.25
- Բ. Մէջէ վիշեան Հ. Գարդիկէն, Ազգաբանութիւն  
 ազնուական զարմէն Տիգենաց: 1890: 8<sup>o</sup> Երես՝  
 50 (պատկերազարդ): Գր. 1.-
- Գ. Տաշեան Հ. Յակովլյոս, Ազաթանգեղոս առ  
 գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնափու-  
 թիւն Ազաթանգեղեայ զրոց: 1891: 8<sup>o</sup> Երես՝  
 ԺԱ+159: Գր. 1.25
- Դ. Դեմետրիոս Տաշի Արեւելեան չայը ի Պուր-  
 պիսա: Թրգմ. Հ. Գ. Վ., Դավիթեարեան: 1891:  
 8<sup>o</sup> Երես՝ 79: Գր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յակովլյոս, Ուսումնափու-  
 թիւնը Ստորև-Կալիստենաց Վարոց Աղեքանդրի: 1892: 8<sup>o</sup> Երես՝ Դ+272: Գր. 3.-
- Զ. Աշակէր Տրվլէ եւ Գ. Փիսոն, Ուղեւորութիւնը ի  
 Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Յ. Վ., Տաշեան: 1892: 8<sup>o</sup>  
 Երես՝ 82: Գր. 1.-
- Է. Մատ Նիկ., Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի  
 չայը: Թրգմ. Մտփինս Մտփինս: 1892: 8<sup>o</sup>  
 Երես՝ 89: Գր. 1.25
- Զ. Գարիկը Ա., Նորագոյն աղքերը Մովսիսի Խորե-  
 նացւոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ., Տաշեան: 1893:  
 8<sup>o</sup> Երես՝ Ժ+51: Գր. 1.-
- Թ. Դաշնամքեարեան Հ. Գրիգորիս Վ., Պատմո-  
 թիւն հայ լրագրութեան: Հտ. Ա. 1794—1860:  
 1893: 8<sup>o</sup> Երես՝ 232 (Լուսանկարով): Գր. 2.50

- Ժ. Կոնկին Փր. Կ., Քննութիւնը գրոց Դաւթի Անյաղթի: Թրզմ. եւ յաւ. Հ. Յ. Տաշեան: 1893: 8<sup>o</sup> Երես՝ լ+92: Փր. 1.25
- ԺԱ. Դովիդիկեան Հ., Գրիգոր Վ., Հայք յԵղիսարեթուպուխ Դրամսիլուանիոյ 1680—1779: 1893: 8<sup>o</sup> Երես՝ Ժ+533 (1 զնկատիպ.): Փր. 4.50
- ԺԲ. Խաչաթեան Դր., Զենոք Գևակ, համեմատական ուսումնասիրութիւն: 1893: 8<sup>o</sup> Երես՝ 78: Փր. 1.—
- ԺԴ. Տէր-Մովսիսեան Փարսադան, Հայ գիւղական տոռնը: Թրզմ. Հ. Յ. Վ. Պիլէզիկնեան: 1894 8<sup>o</sup> Երես՝ 103 (6 տախտակ՝ 55 պատկերով): Փր. 2.—
- ԺԻ. Գարիկ Ա., Նորագյու աղքերը Մովսիսի Խորենացոյ. Հտ. Բ. կամ Յաւելուած: Թրզմ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1894: 8<sup>o</sup> Երես՝ ԺԱ+43: Փր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ. Վ., Ուսումնասիրութիւնը հայերէն փոխանակ բարից: Ա. Հ. Հիւազման, Սեմական փոխանակ բառեր հին հայերէնի մէջ: Բ. Փորդէման Կ., Յունական փոխանակ բառեր հայերէնի մէջ: Գ. Հ. Հիւազման, Հայկական Յատուկանուանը: 1894: 8<sup>o</sup> Երես՝ 9+145: Փր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յ. Ակոնյու Վ., Մատենագրական մանր ուսումնասիրութիւնը: Հտ. Ա. Ա—Զ: 1895: 3<sup>o</sup> Երես՝ ԺԲ+294: Փր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յ. Ակոնյու Վ., Հայկական աշխատասիրութիւնը հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամիսն փուած եւ թարգմանուած հանդերձ ծանօթութեամբ: 1895: 8<sup>o</sup> Երես՝ 202: Փր. 2.50
- ԺԸ. Տիրոնեան Կ., Սեւ ծովու ուսական սենորը: 1895: 8<sup>o</sup> Երես՝ 192: Փր. 2.—
- ԺԹ. Գովիդիկեան Հ., Գրիգոր Վ., Դրամսիլուանիոյ Հայոց Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերպարագարք ի գիր եւ ի պատկերու: 1896: 8<sup>o</sup> Երես՝ Թ+352: Փր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Յ. Ակոնյու Վ., Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատենը, Թուղթ Յակոբայ առ Կողբատու եւ Կամոնը Թագդէի: 1896: 8<sup>o</sup> Երես՝ Թ+442: Փր. 6.—

- ԽԱ. Տոմաշեկ Վ., Սաստեն եւ Ցիգրիսի աղքերաց սահմանները: Պատմական եւ տեղագրական հետազոտութիւն: Մամն Առաջին՝ Պատմական տեղակութիւնը Սամոյ վրայ: Թրզմ. Հ. Յ. Վ.: 1896: 8<sup>o</sup> լ+62: Փր. 1.—
- ԽԲ. Կարոնիկ Ա., Սրգարու գրոյցը Մովսէս Խորենացոյ Պատմութեան մէջ. Թրզմ. Հ. Գաբրիէլ Վ.: Մէնէվիշեան. 1897. 8<sup>o</sup> էջ ԺՃ+107: Փր. 1.50
- ԽԳ. Յովհանեան Հ. Դ., Հետազոտութիւնը նախնական ամերիկի վրայ: Ուսումնասիրութիւնը եւ բաղուածներ, Մամն Ա. Ումակորէն մատենագրութիւնը: Տնտր Ա: 1897, 8<sup>o</sup> էջ Ը+272: Փր. 4.—
- ԽԴ. Յովհանեան Հ. Դ., Հետազոտութիւնը նախնական ամերիկի վրայ: Ուսումնասիրութիւնը եւ բաղուածներ, Մամն Ա. Ումակորէն մատենագրութիւնը: Տնտր Բ, 1897: 8<sup>o</sup> էջ Ա—Բ+273—522: Փր. 3.—
- ԽԵ. Գէլցէր Հ., Համառօտ պատմութիւն Հայոց: Թրզմ. Հ. Գր. Վ. Գալէմբեարեան: Յաւելուածք թարգմանչէն՝ 1. Յանկ 1895—1897 Հայոց կոտրածներու առթիւ լոյս տեսած գրքերու: 2. Գաւազանագիրը Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց: 1897 8<sup>o</sup> էջ Ը+130: Փր. 1.50
- ԽԶ. Մէնէվիշեան Հ. Գարոնիկ Վ., Գիրք (կամ յօդուած) գրելու արուեստը, Նորու հեղինակներուն ուղղեալ բանի մը կարեւոր ակնարկութիւններ. Յաւելուածք Գիրք կարդալու արուեստը, 1898, 8<sup>o</sup>, էջ լ+123: Փր. 1.25



2013

2888-2889

«Ազգային գրադարան»



NL0061907

«Ազգային գրադարան»



NL0061908

